

Le Dimanche Rouge.

7.

ԿԱՐՄԻՐ ԿԻՐԱԿԻՆ

Պոլսոյ հայ մտաւորականութեան եւ հանրային գործիչներու մեծամասնութիւնը, 1915ի Զատկին յաջորդող Ապրիլ 12ի սարսար Կրտսեան կ'անցնէինք կեղրոնական բանտին մէջ, տխուր եւ մտանոգ, ակնդէտ սպասելով որ եւ իցէ տեղէ մեզի հասնելիք անուկնեալ օգնութեան մը:

Մեզմէ շատեր՝ ճարաժատ համակերպելով բանտի իրենց նոր կեսանքին եւ զլուխ ունենալով անոնք, որոնք թրքական բանտերը բազմիցս մտած ելած էին, կը սկսէին առաւտեան դէմ արդէն բան մը ուտելու մասին խորհիլ: Մինչ որիշ ընկերներ, դրամական մեծ վարժատրութիւններով, իրենց ընտանեկան պարագաներուն եւ ազդեցիկ բարեկամներուն կը փութային մարդիկ ղրկել, թղթի գաղտնապէս զրուած կտորներով իննդրելով որ զան եւ զիրենք ազատեն . . . :

Այսպէս մեր Կարմիր կիրակին անցաւ, առանց արտակարգ որ եւ իցէ նոր միջադէսփի: Միայն երբեմնակի կը լսէինք ընդհատ ընդհատ խուլ որոտները անզլիական եւ ոռուական հակայ ծովային թնդանօթներուն: Մեր մէջ դեռ կային միամիտներ, որ այդ թնդանօթներու մահասփիւր որոտները, կը կարծէին թէ մեզ օգնութեան փութացող մարտանաւերու փրկարար որուն էր . . . :

Արդարեւ ճիշտ այդ օրերուն, անզլիական մարտանաւերն Դարտանելէն. իսկ Ռուսականները Սեւ ծովին կը բախէին Պոլսոյ ամրակառոյց քերդ-դոները: Մեզմէ ումանք կը կարծէին նոյն իսկ, թէ քանի մը օրէն Պոլիսը անզլ. զրաւման անմիջական վտանգին ներքեւ ըլլալուն, նախ քան թուրք կառավարութեան Պոլսէն Գոնիա-

փոխադրությը, փոթացած էին ձերքակալել մեզ իբր պատանդ, առ ի ապահովութիւն Մայրաքաղաքին . . . : Կարմիր կիրակին այսպէս անցուցինք “Մէտէրհանէ” կոչուած Պոլսոյ կեդրոնական բանտին “մէքթէպին”, մէջ, վաղուան գահապէժ դէպքերու սարսափովը առլցուն, յուսահատ եւ շուարած:

Արդէն երեկոյ էր, բանտին “միւէզիննը”, մօտակայ մինարէէն իր “ալլահ էքպէր,ը լրացուցած եւ հազիւ մնթնշաղը սկսած էր, իրը բանտին ներբին պահակները — զարտիան — ստէնտորիան ճայնով բոլոր հայ քաղաքական բանդարկեալներս հրափրեցին, որ հաւաքուինք բանտին երկաթեայ աւագ դուն առջեւ:

Վերջապէս ննշած էր ժամը, երբ 24 ժամուան հոգեմաշ անորոշութենէ մը վերջ, մեր ճակատազիրը պիտի որոշուէր այլեւս: Ամէնքս ընական հնտաքրքրութենէ դրդեալ, աճապարեցինք դէպի երկաթեայ վանդակները: Խսկ դաման բանդապետը ի ներկայութեան ոստիկանական բարձր ու սոտրին ամէն աստիճանէ պաշտօնեաններու սկսաւ հանդիսական ճայնով մը կարդալ սրացարացնորոս սրհ եւսնկը . . . :

Երբ ստուգուեցաւ՝ թէ ամէնքս ալ ներկայ էինք. հարիւրատոր տուինաւոր ոստիկան զինուորներու եւ ոստիկանական բազմաթիւ պաշտօնեաններու ամենախիստ հակողութեան ներքեւ, հնտիուն առաջնորդուեցանք կեղը. բանտէն միայն քիչ հեռու գտնուող ոստիկանական տնօրէնութիւնը: Հոս մի առ մի խուզարկելով, գրաւեցին մեզմէ ամէն ինչ, որ կընար արժէք մը ունենալ. դրամ՝, աննշան թղթի կտորներ, զմելիններ, մատիտներ, յուշատետրներ, մինչեւ մեր հովանոցներն ու զաւազանները, իբր թէ վերջը մեզ յանձնելու համար:

Հազիւ խուզարկութիւնները լրացած, ձերքակալեալներս բաշխական կամ աւելի հոգինց փորք խմբերով, առաջնորդուեցանք կեղը. ոստիկանական տնօրէնութեան առջեւ, արդէն պատրաստ ապատղ զինուորական կարմրագոյն ինքնաշարժ հանրակառքերը:

Այլեւս 24 ժամէ ի վեր տիրող զալտնիքը արդէն մասամբ լուծուած էր, զի ողբերգութեան երկրորդ վարպետոյրը բացուած էր իւ դժուար չէր հասկնալ թէ, մեզ Պոլսէն կը հեռացնէին . . . : Ո՞ւր, ոչ որ զիտէր . . . :

Մեր ինքնաշարժին մէջ, ուր աւելի քան 20 հոգի էինք, զէն ի ծեսին մեզ օղակաւորող սովորնաւոր տասէ աւելի զինւորներ շրջապատճէին մեզ, փախուստի ամէն փորձ կրակով պատասխանելու հրամանով։

Չերքակալեալներս փոխադրող ինքնաշարժերու կարաւանը, որոնց անձամբ կ'առաջնորդէր ոստիկանական ընդհանուր տնօրէն Պէտրի՝ իր մասնաւոր ինքնաշարժով, արդէն ի թաւալ կու զար փոշիի ամպերով Այսաօֆիայի պողոսայէն դէպի ծովեզերք Սիրքէ՛իի ուղղութեամբ։ Բոլոր մեր ինքնաշարժերէն հեծկլսութի ճայներ կը լսուէին . . . , ինչ որ ընականաբար ուշադրութիւնը կը հրամիրէր անցորդներու, որոնք կը դժուարանային մեկնութիւն մը տալու ինքնաշարժերու խորհրդաւոր եւ սրբնթաց աս թաւալումին . . . :

Երբ մեզ փոխադրող 10է աւելի ինքնաշարժերը, վերջապէս մոտան Սարայ-Պուտնուի կամ՝ Կիւլհանէի դարաստանը, ծերքակալեալներու յուզումը ինքնին հասաւ իր զազաթնակէտին։ Այլեւս մանուան սարսափը ընդհանուր էր, որովհետեւ հայութեան մեծ դահնապետ կարմիր Սուլթանի ըռնապետութեան սեւ օրերու յիշատակներն զետ շատ թարմ՝ էին մեր մտքերու մէջ . . . : Մեզմէ ամէն որ զիտէր, թէ հարիւրաւոր անմեղ երիտասարդ հայ եւ թուրք մտաւրականներ, քարեր կապուած ուրքերնուն կամ՝ վզերնոն, ծովաւոյն եղած էին հու, այս պատմական մահարոյր հրուսանդանին խոր ջուրերուն հոսանքներուն ու յորձանքներուն մէջ . . . :

Մեր մանուան մղձաւանջը ա՛լ աւելի կը իսարազանէր զիշերուան թանձը խաւարը, եւ զարնան զիշերահաւասարին զուզադիպող ծովի փոթորիկը։ Արդէն Սարայ-Պուտնու ըլլալով հիսիւսային հովին ճիշտ ճակատը, միշտ ալէկոծեալ կ'ըլլար, իսկ նոյն երեկոյին փրփրագէզ լեռնակուտակ ալիքները քարափին քախելով, տասնեակ մեղք հեռուները կը նետէին աղի ջորի կաթիլները, որոնք յետոյ քարէ արեան կայլակներու փոխուեցան։

Այդ պահուն՝ արդարեւ ամենազօրաւոր հոգիներն իսկ սկսած էին սարսուալ, որովհետեւ ընազդաբար մեզմէ շատեր կը զզային թէ դէպի զերեզման կ'երթան, մինչ միւս կողմէ փրկութեան ոչ մէկ յոյս կար։ Զի իթթիհատական թուրք կառավարութիւնը, օրինա-

կելի գաղտնապահութեամբ եւ թուրք ցեղին յատուկ եղեռնական ընդունակութեամբը, յաջողած էր մէկ զիշերուան մէջ ամէնքս յանկարծ մէկ ուուկանի մէջ թակարդը ձգել . . . :

Սարայ-Պուռնուի անդաստանին մէջ, ամէնքս ի մի հաւաքուելէ եւ բոլոր ընկերներու ժամանումն վերջ երկուական թափոր եղած, առաջնորդուեցանք Շիրքէթի 67 թիւ շոգենաւը, որ արդէն ժամեր առաջ, շոգիի վրայ կը սպասէր քարափին առջեւ:

Ծոգենաւը լեցուեցաւ ոչ միայն 220է աւելի ծերբակալեալ-ներովս, այլեւ մեր թուէն աւելի մեր հակողութեան յատկացած սուխնաւոր ոստիկան զինուրներով, Ենթիրի կողմէ որկուած երիտասարդ զինուրներով, քոմիսէրներով, քանակի սպաներով եւ ոստիկանական ամէն աստիճանէ պաշտօնեաներով:

Արդարեւ այս ամէնը մեր վրայ այնքան խոր ազդած էր, որ պար մը ամէնքս ալ համոզուեցանք թէ Մարմարայի բացերը կը տանին ծովամոյն ընելու համար: Շատեր կու լային, շատեր իրենց սիրելիները կը յիշէին, ու այս ընդհանուր յուզումին մէջ, հուկուեմն մահապարտներու շոգենաւը ճամքայ ելաւ դէպի բաց ծով:

Աղէ, մէկ քանի ամիսներ վերջ՝ եկան ալ աւելի սեւ օրեր, երբ ծովի մահը փնտոելով փնտոեցինք, երբ մեզմէ շատեր չարաշար զղչացին, որ ծովը չէին նետուած: Զի անշուշտ ծովի մահը աւելի փրկարար էր եւ նուազ խուժդուժ, քան կացինի եւ սակրի ներքեւ սպա տեղի ունեցած շարչարալից նահատակութիւնները:

Մինչդեռ սուլթանական Մայրաքաղաքը, աղջամուղջին գաղտնապահ սեւ պատանքին մէջ, նորանոր ոնրապարտ ծրագիրներ կը դարձնէր, իր այս անդրանիկ յաջողութենէն քաջալերուած, մենք Մարմարայի ալիքներուն անձնատուր եղած ակամայ, կը տարուքերէինք նոզեխոռվ վերյիշումներու եւ մահուան տագնապներու մէջ, երբ վերջապէս մեր շոգենաւը մօտեցաւ Հայուար Փաշայի նասամատոյցին:

Մահապարտներու կարաւանը զոյզ առ զոյզ դուրս գալով շոգենաւէն, հարիւրաւոր սուխնաւոր զինուրներու շղթայի միջեւ տարուեցանք Հայուար Փաշայի հոյակապ կայարանի հոկայ շէնքին ճամքորդներու յատկացած Ա. եւ Բ. սպասան սրաները, ակնդէտ սպասնելով հոն շարադէպ նոր անակնկալներու:

Այլեւս մենէ ոչ ոքի մօտ ախորժակ մնացած էք, մնածելու մեր անօթութեան եւ ծարաւին վրայ: Միայն զինորական երխուսարդ դեղագործ մը, երբ պատառ մը երշիկ ապսպելով կը ճաշակէք, յանկարծ վրայ զալով ոստիկանապես մը, երշիկը հանդերձ պնակով կը նետէք սրահին մէջ, եւ զինորական վերարկուսն ուկէզօծ կոճակները փետրտելով կը պոռար ըսելով որ “այլեւս դուք ազգի եւ պատութեան թշնամիներ արժանի չէք այս պատույն . . .”:

Աւելի քան շորջ երկու ժամ՝ խոր լուսթեան եւ ցաւստանց նոզելլիումի մէջ սպասելէ վերջ, դարձեալ զինորական ամենախիստ հակողութեամբ, փոխադրուեցանք երկաթուղու մասնաւոր զնացք մը, որ ժամերէ ի վեր արդէն կը սպասէք շոզիի վրայ մեզ տանելու համար Փոքր Ասիոյ խորերը, ուր տարաբախտ մեր բոլոր ընկերները, հազորազիստ քացառութեամբ միայն, մէկ քանի ամիսներ վերջ ամենաքստնելի եւ եղերական մահուամբ սփոփ գտնէին իրենց նահատակութիւնը:

Վերջապէս շարժեցաւ երկաթուղու մեր զնացքը, բոլոր լոյսերը մարած, վակոններու բոլոր դոները փակուած, եւ ոստիկաններով ու ոստիկան զինորներով պահպանուած: Տակաւ սկսանք հեռանալ յիշատակելի այն վայրերէն, ուր մեզմէ իրաքանչիւրը, իր ետեւ կը թողուր սպաւոր եւ անպաշտպան մայրեր, բոյրեր, կիներ եւ երախաներ, ինչք, հարսութիւն եւ ամէն ինչ, երթալով դէպի անդարձ անսանոթ զերեզմաններ թաղուելու առյաէտ:



8. Vers le lieu d'exil (déportation)

8.

ԴԵՊԻ ԱՔՍՈՐԱԿԱՅՐ

Երկաթուղու մեր խորհրդաւոր գնացքը, Խաւարին մէջ առանց դադարի կ'անցնէր կայարաններու առջևեւն: Հնտզնեսէ մեր տեսլութենէն կը խուսափէին Խշանաց լուսաշող կղզիներն եւ կը քերէինք Մարմարայի եզերքն դէպի Նիկոմիդիա, մինչ Սուլթաններու շուայութեան, զեղխութեան եւ քաղաքական ոճիրներու համբաւաւոր Ռատանը մեր ետեւ կը թողովինք ընդ միշտ:

Խաւար էր կառախումքին դուրսը եւ ներսը, նոյնքան խաւար էին նաեւ մեր սրտերն, զի մահուան ուրուականը արդէն ցցուած էր մեր առջեւ ու կը հալածէր մեզ: Ոչ ոք կառախումքին մէջ խօսելու փափաք կը զգար, մոնջ էինք ամենքս ալ եւ ինքնամփոփ, զի փաղուան մատանութիւններով տագնապած կը տարուէինք դէպի անձանօթ ճակատագիր:

Դէս զիշերը արդէն անց էր, երբ կառախումքին պետք, ազնիւ եւ անձնուէր հայ պաշտօնեայ մը, մօտենալով մեղմիկ ըստ ինծի. “հայր սուրբ, ինողընմ” ձերքակալեալ ընկերներուդ անունները աս թղթին վրայ զբելով ինծի տուր:” Զեռքի զաղտնի շարժումն մը թղթի կտորի մը հետ մատիս մը կը սահեցնէր ձեռքս, եւ լապտերը մօտս ձգելով, ինք կ'երթար զբաղեցնելու մեզ հակող ոստիկանական պաշտօնեաները: Դիւրահականալի սրտադողու եւ հապնեպով, տմոյն լոյսի մը պլազմու ճառագայթներուն ներքեւ, կը զրէի մեր ընկերներէն զոնէ ամէն անոնց անունները, զորս պատահարար կրնայի վերջիշել: Ապա անկատար այս ցանկը զաղտագողի կը յանձնէի նոյն ազնիւ պաշտօնեային, առանց քառ մը ըսել համարձակելու:

Արգեն լուսնշաղ էր, երբ երկաթուղու մեր կառախումքը անժայն անշշուկ, եւ առանց կանգ առնելու կ'անցնէր Նիկոմիդիոյ քաղաքին մէջէն: Միայն սակաւաթիւ անցորդներ, եւ մեծ մասմար մանարաններու հայ զործաւորուհիներ, կասկածու զարմացումով ակնապից կը դիտէին մեր կառախումքը, առանց կարենալ թափանցելու ահաւոր գաղտնիքին:

Մեր գնացքը անդադար կը սուրար, հետզնեաւէ մեր ետեւ կը թողէինք Մարմարայի ծովին հետ, նաեւ զեղեցիկ ծովածոցը ալէտատան իր ծփանքներով, Նիկոմիդիան, հանդիպակաց եզերքին լեռներու զահաւանդին թառած հայ կեանքի կայտուն Պարտիզակը, քաջարի Ասլանավէկը, Բիլթանիոյ դաշտազարդ եւ յուրթի դաշտերն ու հայ բազմաթիւ գիւղերը, Սապանճայի պսպղուն լիճը, զարնան հետ ծաղկազարդուած մըզաստաններն, եւ երեկոյին մթնշաղին հետ կը համելինք վերջապէս Էսկիշէհիր:

Մեր բանտէն մեկնումէն 24 ժամ՝ վերջ միայն, փրփրաբարերու այս հին քաղաքին առջեւ ոմանք դեռ նոր սկսան զգալ անօթութիւն եւ ծարաւ. եւ ստամորս խարող նախընթրիք մը ընելու չափ համարձակութիւն կ'առնէին: Մեր կառախումքին հայ ազնիւ պաշտօնեաններն էին դարձեալ, որ վտանգը արհամարհներով եւ առանց փոխարժէքն զանձելու, մնունդի մեր սակաւապէտ պահանջներուն կ'աճապարէին զռնացում տալ, զնահատելի եւ անմոռանալի հանոյակաստարութեամք մը:

Էսկիշէհիր ըլլալով Էնկիրիի եւ Գոնիայի երկաթուղու անշատման կենդրոնավայրը, ոս պիտի որոշուէր մեր ճակատազիքը, թէ ի՞նչ ուղղութեամք մեզ դէպի մահ պիտի առաջնորդէին: Մինչդեռ ամէնքս լարուած եւ սպառիչ հետաքրքրութեամք կը սպասէինք զնացքին առնելիք ուղղութեան, եւ ահա մեր կառախումքը փոխանակ Գոնիայի, շարժեցաւ Էնկիրիի ուղղութեամք:

Փոլսէն մեկնած ըլլալով 1915 Ապրիլ 12ի կիրակի գիշերը, երեքշաբթի կէս օրին մօտ հասանք Էնկիրիի մօտակայ եւ Այաշ տանող Սէնճան Քէօյի երկաթուղու կայտանը: Հոս յանկարծ հանդիսատես կ'ըլլայինք այնպիսի ահաւոր տեսարանի մը, որուն վելցիշումն իսկ հրաշքով վերասպրողներուս դեռ նոյնքան սարսուու սարսափ կ'ազդէ:

Եթե երկաթուղու գնացքը հասաւ Սէնճան Քօյի ըստած այս կայարանը, ուստի դորս եկաւ Պոլսէն մեզ ընկերացող կեղրոն. բանտի պետ զարշելին հապրանիմ, եւ շրջապատուած մեզ ընկերացող ոստիկանապետներէն եւ ոստիկան զինուորներէն, ձեռքը առած մեր անուններու սեւ ցանկը, ակսու կարդալ “Սիլվիօրիիք, Ակնունի, Զարդարեան, Խաժակ, Շահրիկեան, Ծինանկիւլեան, Տորթ. Տաղաւարեան, Սարգսի Մինասեան», եւայլն: Խառնի խուն անուններ յայտնի յեղափոխականներու, ոչ կուսակցականներու, պահպանողականներու, շուրջ 75 անձներու:

Որոց անունները որ կը կարդացուէր, վար կ'իջնէին զնացքէն եւ կ'երթային իրարու մօտ յաջորդաբար զինորական շղթաներու մէջ շարուելու . . . : Մինչեւ մեր ոսկորներն սարսու կը զգայինք, թէպէտ որոշ չէինք զիսեր թէ ինչո՞ւ աս բաժանումը կ'ընէին, բայց շատ ուշազրաւ էին յաջորդաբար կանչուած անունները: Մեզմէ բաժնուողներէն ոմանց հետ համբուրուեցանք ու համբուրեցինք, ակնմթարթի մը մէջ լացինք ու լացուցինք զիրար, զի բնազդաբար միայն կը զգայինք թէ կը բաժնուէինք իրարմէ անդարձ . . . :

Ահա սուրբ նահատակովթեամբ օծուն անունները մեր տա-
ռապամերի ազնիւ այն ընկերներուն, որոնք Սէննան Քէօյի կայա-
րանին առջեւ մեզմէ քամնուելով հեռացան գնացին դէպի Այաշ,
եւ մէկ քանի ամիս վերջ էնկիւրիի մօտակայ ձորերուն մէջ, չար-
շարալից մահուամբ, ողջակիզեցան հայրենիքի սրբանուէր սեղա-
նին վրայ, հայ ազգի ազատազրութեան անմահներու յափտենա-
կան մատեանին մէջ արծանազրելով իրենց անունը ուկի տառերով:

Hyache - Liste nominale des déportés


U 3 U 7 b

Ա Գ Ա Ր Ե Լ Ո Յ Ա Խ Ո Ւ Ա Ն Ց Տ Ա Կ Բ

1. Խաշատուր Մալումեան՝ (Ակնունի) յայտնի գրագէտ եւ դաշնակցական պետ, Նարիտակուրած Ուրֆայի ճամբուն վրայ:
 2. Գարեգին Խաժակ, ոստիցիչ-գրագէտ եւ դաշնակցական գործիչ, Նարիտակուրած Ուրֆայի ճամբուն վրայ:

3. Ուուրէն Զարդարեան, ուսուցիչ գրագէտ, Ազգ. երեսփոխան դաշնակցական գործիչ եւ խմբագրապետ դաշնակց. ուղան “Ազատամարտի”, նահանջ. Ուրֆայի ճամքուն վրայ:
4. Սարգիս Մինասեան, Դրօշակի խմբագիր եւ ուսուցիչու դաշնկ. գործիչ:
5. Յարութիւն Շանկիւլեան, Շնչակեան պետ, Ազգ. երեսփոխան, նահատակուած Ուրֆայի ճամքուն վրայ:
6. Տորթ. Նազարէթ Տաղաւարեան, Հանրային եռանդուն գործիչ, Ազգ. երեսփոխան, եւ քժշկական երկասիրութեանց հրատարակիչ, նահատակուած Ուրֆայի ճամքուն վրայ:
7. Համբարձում Պօյամեան, (Մուրատ) Շնչակեան յայտնի պետ, Ազգ. երեսփոխան, նահատակուած Կեսարիոյ մէջ:
8. Յարութիւն Շանրիկեան, Փաստաբան, Հանրային գործիչ, Ազգ. երեսփոխան եւ յայտնի դաշնակց. նահանջ. Էնկիւրի:
9. Ասում Նարենեան (Միամնթօ) բանաստեղծ, դաշնակցական, Ազգ. երեսփոխան, նահատակուած Էնկիւրի:
10. Հայկ Թիրեաքեան, (Հրաչ) դաշնակց. գործիչ, Ազգ. երեսփոխան, նահատակուած Էնկիւրի:
11. Ներսէս Զարարեան, ուսուցիչ եւ Շնչակեան գործիչ, Ազգ. երեսփոխան, եւ կեդ. ազգ. վարչութեան անդամ նահանջ. Էնկիւրի:
12. Բարսեղ Շահպազ, փաստաբան, դաշնկ. գործիչ, նահատակուած Խարբերդի եւ Մալաթիոյ ճամքուն վրայ:
13. Շաւարշ Քըրիսեան, ուսուցիչ եւ դաշնկ. գործիչ, նահատակուած Էնկիւրի:
14. Ենուկը Շահէն, դերասան, նահատակուած Էնկիւրի:
15. Քըրիս Ֆէնէրենեան, (Միլվիօյրիչի) պուլկարանպատակ ըլլալով ազատուած եւ դարձած Պուլկարիա:
16. Ժագ Սայապալեան, (Փայլակ), Հանրային եռանդուն գործիչ, Ազգ. երեսփոխան, նահատակուած Էնկիւրի:
17. Տորթ. Աւետիս Նազաշեան, Հանր. գործիչ վերադարձած Պոլիս:
18. Տորթ. Խաչիկ Պարտիզանեան, Հանրային գործիչ, նահատակուած Էնկիւրի:
19. Տորթ. Գ. Պօղոսեան, ծանօթ յիմարաբուժ. Ազգ. երեսփոխան, ազատուած եւ զինադադարէն վերջ Պոլիս դարձած:

20. Տոքթ. Մելքոն Կիւլիստանեան, վերադարձած Պոլիս:
21. Տոքթ. Կարապետ Փաշահան, օսմ. պատվամենուի Նախկին անդամ՝ Ազգ. երեսփոխան, դաշնակցական գործիչ, նահատակուած Էնկիրի:
22. Տոքթ. Տիգրան Ալլահվերտի, անդամ՝ Պատրիարքարանի ժողովներու, վերադարձած Պոլիս:
23. Արիստակէս Գառազարհան, փաստաբան, հանրային եռանդուն գործիչ եւ Ազգ. երեսփոխան, նահատակուած Էնկիրի:
24. Ներսէս Փափազեան, (Նախկին Մաշտոց վարդ.) դաշնկ. օնցան Ազատամարտի խմբազիր եւ դաշնկ. գործիչ, նահատակուած Էնկիրի:
25. Համբարձում՝ Համբարձումեան, խմբազիր, նհտկծ. Էնկիրի:
26. Դրիգոր Թորոսեան (Կիկօ), համանուն երգիծաթերթի հրատարակիչ եւ հանր. գործիչ, նահատակուած Էնկիրի:
27. Ռոստոմ՝ Ռոստոմեան, վաճառական եւ ազգային գործիչ, նահատակուած Էնկիրի:
28. Սմբատ Բիրատ՝ ազգ. վիպազիր եւ հանրային գործիչ, Ազգ. երեսփոխան, նահատակուած Էնկիրի:
29. Մելքոն Կիւրեան՝ (Հրանդ գրական անունով ծանօթ) Ազգ. երեսփոխան հայագէտ, դաշնակցական գործիչ, նահատակուած Էնկիրի:
30. Թէոսոր Մեծիկեան, վաճառական, նահատակուած Էնկիրի:
31. Գէորգ Թէրճիմանեան, վաճուկ՝ նահատակուած Էնկիրի:
32. Հայկ Թիրեարեան, դաշնկ. գործիչ Հայկ, Թիրեարեանի տեղ արտրուած եւ ապա Պոլիս դարձած:
33. Խաչիկ Խոարէնեան՝ ուսուցիչ, նահատակուած Էնկիրի:
34. Մկրտիչ Յովհաննէսեան՝ ուսուցիչ, դաշն. գործիչ, նահատակուած Էնկիրի:
35. Մկրտիչ Յովհաննէսեան՝ վերոյիշեալին տեղ արտրուած եւ ապա Պոլիս դարձած:
36. Սարգիս Աքօ՝ կովկասանայ, ուսուցիչ դաշն. գործիչ, նահատակուած Էնկիրի:
37. Աբրահամ՝ Հայրիկեան՝ տաճկագէտ եւ տնօրէն “Արդի” վարժարանին, ազգ. երեսփոխան, նահատակուած Էնկիրի:



ԳՐԻԳՈՐ ԶՈՒՐԱԲ
KRIKOR ZOHRAB, deputi



ՎԱՐԴԿԵՍ ՍԵՐԵՆԳՈՒԼՅԱՆ
VARTKES SERENGULIAN deputi



ՎԵՐԱՄՅԱՆ
VERAMIAN



Ե. ՍԵՐՄԱԿԵՇԽԱՆՅԱՆ
E. SERMAKECHKHANLIAN



ԻՉԽԱՆ
ICKHAN



ԳԵՐԵ ՔԵՐԱΜ (Վարտաբէ)
Gere KERAM (Vartabed)


Պոլսյ Ակադեմիայի լուսաբան և հայտնաբերություն

*Khatchadour Kajoumian,
Écrivain et Directeur Dashnag
dit Agnouni.*



Եղիսաբէտ AGNOUNI

*Tous ces intellectuels ont
été assassinés sur la route
d'Anfa en Juillet 1915 à Beyrouth.*



Instituteur et Écrivain
Խ. Կ. ԽԱՋԱԳ, assassiné
sur la route d'Anfa



Instituteur, Écrivain, député
ԹՈՒԻՔՆ ԶԱՐԴԱՐՅԱՆ
ROUPEN ZARTARIAN



Instituteur et
Rédacteur à la revue
"Tschaz" (Drapeau)
ՍԱՐԿԻՍ ՄԻՆԱՍՅԱՆ
SARKIS MINASSIAN



ՎԵՐԱԴՐՈՒԹԻՒՆ ՊԱՐԱՎԱՐՅԱՆ
Dirigeant Hentchaz, député
Գոյաց ակտուատուրայութեան բարձրագույն պահուածութեան



ՏԱՐԵԹ ՆԵՐԱԳՐԻԹ ՏԱՎԱՐՅԱՆ
ՏԱՎԱՐՅԱՆ
Grand Patriote, Député, Հայոց լուսաւորչութեան մեջ
Editor

chief Kentschagian. assassinated
at Haussen



ՀԱՄԲԵՐՑԻՄ ՊԵՏԱԿԵՐՎ, ՄՈՒՐԵՍ
Hampartsum Bozadjian. Nomad

ՅՈՒՐԻԹԻ ՀԵՇՐԵԿԵՐՎ, Խոօս
Haroutioun Chahrigian



ԱԾՈՒ ԵՎՐԱՅԵՐՎ ՄԵՄՐԵՒԹԻՒՆ
Adam Jordjaman. Siamanto
goite

ՀԵԶԿ ԹԵՐԵՎԵՐԵՎ ՀՐԵԶ. Dicigeant Dosh
Haig Girakian Heratch



Մ. ԿԵՐԵԶԵՐՎ ՀՐԵԶ
K. Gurdjian Herant

Գոլոս մակատանիս լուսաբ և հայոց կողմէ

ՅԵՐՈՎԱՆ ՀԵՇՐԵԿԵՐՎ. Խոօս
Pairez Chahbaz, assassinated
entre Kharpert et Yalatis

Tous ces Intellectuels ont été assassinés dans la
région d'Ankara



ՏՕՔԹ. Կ. ՓԵՂԵՑԵՑ
Docteur G. PACHAYAN



ՏԻԳՐԵՆ ՉԼՈՒԿԻՔԵՑ
DIKRAN TCHOGURIAN



Ջ. Ս. ՍԱՅԱԲԱԼԻԱՆ
Jacques SAYABALIAN (Paulag)



Գ. ՎԵՐՈԵԳԵՑ
Kevork PARSEGHIAN

Rédacteur, Écrivain
Instituteur



ԲԵՐԹՈՎ. ԶՈՐԻԱՆ
Parize Zorian, Éditeur
(Girair)



ՆԵՐՍԵՍ ՓԵՓԵԶԵՑ
Nerses PARAZIAN

Դաշնայի կողմանության դրագիս և եպիտոք



Վ. ԿԱԶԱՆԴՋԻԱՆ
KAZANDJIAN



Հ. ՍՈՎԻՆ
S. SOVINE



Գ. ԱՐՄԵՆ
CARMEN



Ա. ԱՃԵԿՎԱՇՅԱՆ
ATCHEKVACHIAN



Ռ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
R. HAROUTOUNIAN



Գ. ԿԱԼՖԱՅԱՆ
KALFAYAN

Պոլոյ մականություն լրացրէ և սեղմակ է



Ս. ԱՐԵԳԻԵՆ, ՁԵՄԻ
S. PARSEGHIAN. Chamil.



Հ. Ի. ՀԱՄԲԱՐՏՈՒՄՅԱՆ
L. I. Hambartsoomian



Վ. ԿՈՍՍԵՅԱՆ
V. Kussessian



ՎԱՀԱԿՆ ՏԱԹԵՎՅԱՆ
Vahaken DATEVIAN



ՄԱՐԶԲԵՐ
MARZBER



ՉԱՎԱՐԵԿ ՔՐԻՍՅԱՆ
Chavarech KRISSIAN

Պայով մակատարար լուսահանք և լուսահանքական գործություններ

38. Լեւոն Շամինաննեան՝ Միքայէլ Շամինաննեանի տեղ արտ-
րուած եւ Պոլիս վերադարձած.
39. Բիւզանդ Պօզաննեան ազգ. երեսփոխան՝ եւ վերադարձած Պոլիս:
40. Դեղամ՝ Բարսեղեան՝ խմբագիր, ուսուցիչ եւ դաշնկ. գործիչ,
նահատակուած Էնկիւրի:
41. Յովիաննէս Դըլքնեան՝ գրավաճառ, նահատակուած Էնկիւրի:
42. Օննիկ-Ժիրայր՝ ուսուցիչ նահատակուած Էնկիւրի:
43. Լեւոն Լարենց վերակազմեալ հեշտակեան պետ, գրագէտ ուսու-
ցիչ, նահատակուած Էնկիւրի:
44. Տիգրան Զէօկիւրեան՝ գրագէտ, ուսուցիչ, խմբագրապետ
Պոլսոյ «Ոստան», պարքերաթերթի, հանրային գործիչ, նա-
հատակուած Էնկիւրի:
45. Ղազար Ղազարեան (Մարզպետ) դաշնկ. հին գործիչ, ու-
սուցիչ, իբր թուրք ծալտեալ Ամանոսի փապուղիներու Խո-
թիլիի կողմը պաշտօն վարած Գերմաններուն մօտ. յետոյ
Նիսիպին անցած եւ ապա ձիէն իյնալով մեռած Նիսիպինի
մէջ զինադադարէն քիչ առաջ:
46. Յարութին Գոնեալեան, դերձակ նահատակուած Էնկիւրի:
47. Միհրդատ Հայկազն՝ հովանոցավաճառ, քազմաժամանա-
կեայ տարագիր, դաշն. գործիչ, ազգ. երեսփոխան, նահա-
տակուած Էնկիւրի:
48. Պետրոս Գալֆաեան՝ նախազան Մազրրզիւղի թաղապետու-
թեան, դաշնկ. գործիչ, նահատակուած Էնկիւրի:
49. Պետրոս Գալֆաեան՝ վերոյիշեալին տեղ աքսորուած, վաճա-
ռական, նահատակուած Էնկիւրի:
50. Կարապետ Թաշնեան՝ նահատակուած Էնկիւրի:
51. Յարութին Աստորեան՝ նահատակուած Էնկիւրի:
52. Կարապետ Մարաֆեան՝ Ռէժիի պաշտօն. նահատակուած
Էնկիւրի:
53. Վուամշապուհ Սամուէլօֆ, ուսահայ սեղանաւոր, հանրային
եռանդուն գործիչ, նահատակուած Էնկիւրի:
54. Մարգիս Արմտանցի՝ նահատակուած Էնկիւրի:
55. Խաչիկ Պէրպէրեան՝ ուսուցիչ վերադարձած Պոլիս.
56. Վրթաննէս Մարտիկեան՝ վերադարձած Պոլիս:

57. Մինքան Աղաճանեան՝ սեղանաւոր, Պոլիս վերադարձուած եւ կախուած:
58. Նշան կիտուածանկարիչ Գումզաբուէն, նհտկծ. Էնկիրի:
59. Տիգրան Աճէմեան՝ վերադարձած Պոլիս:
60. Մարկոս Սէֆէր, փաստաբան, Մարկոս Նաթանեանի տեղ աքսորուած եւ վերադարձած:
61. Սերոբէ Նորատունկեան՝ Սանաս. վարժարանի ուսուցիչ, դաշ- նակցական գործիչ, եւ ազգ. երեսփոխան, նհտկծ. Էնկիրի:
62. Բարթող Զօրեան՝ (Ժիրայր) հրատարակիչ, դաշնկ. գործիչ, նահատակուած Էնկիրի¹:

Այսի կայսրանին առջեւ 20է աւելի կառքեր պատրաստ կը սպասէին արդէն, բազմաթիւ նեծեալ ուսուկաններու հետ: Զին- տրական խստութեանց ներքեւ կառքերու թափորք, շրջապատուած նեծեալ զինուորներով, մէկ քանի բոպէ վերջ արդէն ճամբայ կ'իյնար դէպի Այաշ, որ հազիւ մէկ քանի ժամ. միայն հեռու էր Սէնճան Քէօյի այս կայսրանէն:

Աւելորդ է յիշել թէ երկուատեք եւս յուզումը միծ էր, եւ մեր տպաւորութիւնը ճնշիչ, զի ընազդաբար գիտէինք թէ այս անզամի մեր բաժանումը վերջնական էր . . . :

Արցունքու աչքերով կը դիտէինք հեռանալը մեր վշտի ընկեր- ներուն. որոնց կառքերը տակաւ կ'անյայտանային փոշիի ամսերու մէջ, չարաշուք վերահաս դէպքերու նախազգացումը տալով մեզի:

Այս օր հինգ տարի վերջ, երբ անկախ եւ ազատազրուած Հայաստանի վերակենդանացուցիչ արեւը արդէն կը բարձրանայ Արարատի ծիւնապատ ալէփառ կատարէն, կեանք ու արեւ տալով մեր ապազայ փառքի յոյսով առցուն ցաւատանչ սրտերուն, այս օր սրբազան պարտականութիւն կը զգամ՝ արցունքու աչքերով ծեզ ըսելու հրամեշտի մէկ քանի հակիրճ խօսքեր, զորս այն ատեն մեր հապենակ բաժանումին եւ մահաբոյր խստութեանց մէջ չկրցայ ըսել:

Երթար բարեան պաշտելի ընկերներ, բազմատանչ հայրենիքի եւ ազատազրութեան գաղափարի անձնանուէր առաքեալներ, որ ըիւրեղացած հայրենասիրութեամբ պայքարեցաք եւ զրչով եւ խօս-

¹ Ժ ա ն օ թ. Յաւաշի է որ մսացնալ 13 աքսորական մեր տարաբախտ ընկերներու անունները նար չեղաւ նոս արձանագրեն, հակառակ ամէն պրատումներու:

բով եւ գործով։ Որ ո՛չ իսկ մէկ օր, մէկ ժամ՝ դեղեւեցաք ձեր պաշտամ ու պաշտպանած զաղափարներու վշտու ճամբուն մէջ՝ զիտնալով հանդերձ թէ վաղ թէ ուշ դէպի Գողգոթայ կը բարձրանաք։ Ապագայ հայ նորահաս սերունդներ պիտի զան ի զուն ձեր ինկանուեր յիշատակին ու յուշարձանին առջեւ, որ վաղուան ազատ հայութիւնը պիտի կանգնէ ի պատիւ ձեր յաւերժական յիշատակին, յայտնելու համար իր անմոռաց երախտագիտութիւնը հանդէպ ձեզ, որ յանուն թշուառ հայրենիքի ազատութեան եւ փրկութեան, չինայեցիք ո՛չ ինչք, ո՛չ կեանք ո՛չ արին...։

Պատիւ եւ փանք ձեզ հայրենիքի ազատութեան վեթերաններ։ Դուք ձեր կարմիր արիւնով հայրենիքի զետերը ներկեցիք, եւ ձեր սրբազն նշխարներով սարերը ու ծորեր լեցուցիք, եւ ձեր լեռնակուտակ ու կորուերով թշնամիներուն առջեւ անխորտակելի պարփակներ կանգնեցիք։

Իսկ ձեր շարչարալից նահատակութեամք նոր դարավլուխ բացիք, հայ ժողովրդին պարզեւելով նոր կեանք, նոր արեւ, եւ փառապան նոր ասպարէզներ։

Այսօր, երբ ազատագրուած Հայաստանի նորակազմ՝ քաջարի բանակը յաղթութենէ յաղթութիւն կը սլանայ, հայրենիքի սահմանները օրէ օրէ ընդարձակելով եւ տասնապատկելով, թող ձեր հոգիները խայտան ու ցնծան յախտենականութեան մէջ, ի տես ձեր արիւնով գնուած հայրենիքի շնորհ ու շող եւ ծաղկաւէտ անդաստաններուն եւ պտղալից դարաստաններուն։

Օրնեալ թող ըլլայ ձեր սուրբ յիշատակը, դարեր շարունակ եւ ձեր անունները ուկէքանդակ ամս յամայր պիտի օրնուի հայ սերունդներէն բազմերախտ։ Երթաք բարեան . . .։

Հուսկ ուրեմն շարժեցաւ եւ մեր երկաթուղու գնացքը դէպի լնկիւրի։ Ու ոք մեզմէ սիրու ունէր խօսելու, ոչ ոք կը համարձակէր խանգարմէ մեր մէջ տիրող մեռելական լուսթիւնը։ Մեր մըսքերը չէին ուզեր գործել ու խոկալ եւ չէին համարձակեր վերլուծել օրուան շարագուշակ մեծ դէպքերը։ Իսկ մեր սրտերը արդէն զերեզմաններ էին, առանց դիակներու եւ առանց շիրիմներու . . .։

Մէկ քանի ժամ՝ վերջ, կէս օրի մօտ արդէն լնկիւրիի առջեւ մեր գնացքը կանգ կ'առնէր միանգամ ընդմիշտ։

Կուտակալանիստ այս բաղաքին ոստիկանական տնօրէնը,
հանդերձ բազմաթիւ ոստիկաններով եւ ոստիկան զինուրներով
եւ կառքերով առաւօտէ ի վեր կը սպասէ եղեր մեր ժամանման:

Հազիւ կառախումքը թողնելով Էնկիւրիի երկիթ. կայարանը
կ'իջնայինք, մեզ առանց մի թիշ հանգիստ տալու ոստիկանական
տնօրէնը մէկ մէկ հաց տալով՝ մեզ հրաման կ'ընէր հինգական
տեղ գրաւել մեզ սպասող առանց ծածկոյթի երկծի բեռան կառքե-
րուն մէջ:

Բնականաբար տատամնելու ժամանակ չկար եւ ամէնքս
ալ մեր տեղերը բո՞նած էինք. միայն բացառութիւն ըլլալով, իբր
շնորհ հինգ եկեղեցականներուս յատկացուցած էին զավանականոր
կառք մը:

Իւրաքանչիւր կառքի մէջ մէկ մէկ ոստիկան զինոր տեղա-
տրուելէ վերջ, 44 կառքերու մեր երկարածիզ շարքը կամ' մահա-
պարտներուս թափօրը շարժեցաւ դէպի Գասթէմոնիի ուղղու-
թեամբ:

Ծամբորդութեան անհանդուրժելի տաժանքը դեռ նոր կը
սկսէր, զի փոխանակ երկաթուղու Ա. եւ Յ. թաւշապատ կառքերուն,
այժմ' շոր տախտակներու վրայ նստած, խօշ վազքով ի զիլ կու
զայինք փոշիի ամսեր բարձրացնելով մեր ետեւ քուլա՛, քուլա՛:
Էնկիւրի քաղաքը շուտով ճգելով մեր աջակողմը, մուանք սարերու
եւ ծորերու գալարապոյոյ անհարթ ճամբաններու մէջ:

Քանի մեր ճամբան կը շարունակէինք եւ մարդաբնակու-
թիններէ կը նեռանայինք, այնքան մեր նոգինները կը խոռվէին եւ
մեր մորքերը շարագուշակ մուածումներով ինքնալլկումի կ'ենթար-
կէինք: Զի ամէն ապառաժի եւ ամէն ծառի ետեւ պահուըտած աւա-
զակներ տեսնել կը կարծէինք. եւ ամէն ծառէ վար ծգուած կախ-
օրաններ կախաղանի շուան կը կարծէինք . . . : Հայ ժողովրդի
շնական երգերու վարպետն ու անզուգական վարդապետը Հայր
Կոմիտաս, որ մեր կառքին մէջ կը զտնուէր, արդէն մորքի տարօրի-
նակ տրամադրութիւններ կը ցուցնէր. եւ հաստարմատ ծառերը
շարժուն եւ յարձակող աւազակներ կարծելով, միշտ իր զրոխը
վերարկուի փէշերուս ներքեւ կը ջանար թազցնել, որտորդի երկիւ-
ղէն աւազի տակ զլուխը թաղող կաքաններու նման: Կը թախանձէր

որ պահպանիշ ըսեմ իր զլխուն վրայ, յուսալով վերագտնել իր խոռվայրյա հոգիին հանդարտութիւնը:

Անդին, ուրիշ ծանօթ ծերուկ փաստաքան մը իր կառապանին կը յանձնէր ոսկի ժամացոյցը եւ զրամը, ինչը ելով իր վերահաս մանէն վերջ, Պոլիս երթալով կնոջը յանձնել, իբր վերջին յիշատակ:

Մեր կառքերը անդադրում՝ եւ անզոթ վազքով մը ի թաւալ կու զային, կառապաններու մորակներու անհատնում շառաչիւններուն եւ ոստիկան զինորներու հայոցութիւններուն մէջ: Քանի քանի անզամներ տարաբախտ մեր ընկերներէն շատեր, չկրնալով տոկալ կառքի շոր տախտակներու խօշական վազքէ առաջ եկած ցնցումներուն, կառքէն դուրս կ'իյնային, ենթարկուելով իրենցմէ վերջ եկող կառքերէն կոխոսուելու անմիջական վտանգին:

Արգիլուած էր կառքերը կեցնել ամենաստիպողական պէտքերու պարագային իսկ, առանց հացի, առանց ջուրի ոսկորներ կոտուացնող վազքով մը կը յառաջանայինք իբր թէ մեզ հետապնդող թշնամիներ ունենայինք, մինչ դեռ անոնք մեր մէջ էին արդէն . . . :

Մթնշաղին հետ կը հասնէինք վերջապէս ֆալայճը կոչուած զայմազամնիստ գիւղաքաղաքը: Մեզ ընկերացող ոստիկանապետներն, ոստիկաններն ու ոստիկան զինորներն մեզ կ'առաջնորդէին թրբական սրճարան-իջեւան մը (խան):

Հազիւ մոտած ներս, մեր ընկերներէն ոմանք, ուժաթափ եւ զզայազիրկ յանկարծ գետին կ'իյնային, այլեւս չկրնալով տոկալ զարշանու սրճարանի հեղծոցից օդին: Եւ հազիւ մեզ ընկերացող հոյլ մը ճարտար թժիշկներու իննամքով կը սմափէին, զարմացկուու ակնազմներ պատցնելով իրենց շուրջ. զոգցես իրենց ընտանեկան սիրելիները կը վնասուէին կամ իբր թէ երազէ մը կ'արթնային . . . :

Ու ոք կը խորհէր հացի եւ ջուրի վրայ, ամէն ոք կ'աճապարէր իր կոտորտած ոսկորոտիքին հանգիստ տալ, իյնալով պատահար ուր որ բաց տեղ մը զտնէր, փոյթ չէ թէ շոր տախտակ ըլլար ան:

Աղոի ու մըուկներու, փոշիի եւ ոչիլի ու անհանդուրժելի զարշանոտութեանց մէջ որ աւելի սաստկացուցած էինք մեր 150 է

աւելի բազմութեամբը, քունէ աւելի թմրած ու սահմոկած, սարսափի զիշեր մը անցնելէ վերջ, յաջորդ օրը արշալոյսին հետ կը մեկնէինք Թալայերքէն դէպի Զանկըրը:

Նախորդ օրուան կրկին խոլ վազքով, փոշիի ամսերով եւ ցաւատանց ուկրոներով աւելի բան 10 ժամուան անդադրում ճամբորդութենէ մը վերջ, հուսկ ուրեմն կը տեսնէինք Զանկըրը աղօտ լոյսերը խիստ հեռուէն: Վերջապէս մօտալուս հաւանական հանգատի մը յոյսով գօրացած, եւ զարուած անհամբերութեամբ կը սպասէինք վայրկեանէ վայրկեան մեր ժամանական:

Մինչդեռ կարծես լոյսերը եթէ չէին հեռանար, գոնէ չէին ալ մօտենար, շարաշար տանջելով մեզ մեր խոնջանքի յուսադրութեանը մէջ:

Սակայն փոխանակ քաղաք մեզ առաջնորդելու, յանկարծ ճամբան փոխելով դէպի աջ կ'երթայինք կանգնելու զիշերային խաւարին մէջ թաղուած հսկայ շէնքի մը մեծ դռներուն առջեւ:

Առաջինը՝ եկեղեցականներուս յատկացած կառքը ըլլալով, նախեւառաջ կ'իջնայի վար, երկիրական կասկածուս ակնարկ մը ձգելով շորջ բոլոր:

Սուինաւոր պահակ զինուորներու առջեւէն անցնելով յանկարծ կը մօտենար կանոնաւոր բանակի զինուորական պահեստի հարիւրապետ մը, եւ նուազ դաժան ճայնով կ'ըսէր մեզի “Էֆէնտիներ՝ բարի եկաք . . .”:

Երբ ամէնքը իրենց կառքերէն արդէն վար իջած էին, հարիւրապետը մեզ առաջնորդեց կամարակալ մեծ դռնէն ներս դէպի հսկայ շէնքին ներքին մասը, որ 4—5000 զինուոր առնելու շափ ահազին քարաշէն գօրանոց մըն էր, շորջանակի քառանկին շէնքերով իրարու կապուած, մէջտեղը ընդարձակ մարզարանով մը :

Զարաքաստիկ սեւ վարագոյր մը եւս ինկած էր հոս, եւ կը սկսէր նոր ողբերգութիւն մը . . .



La vie de la caserne de Tchangue.

9.

ՉԱՆԿԵՐԻԻ ԶՈՐԱՆՈՑԻ ԿԵԱՆՔԸ

Մեր ճերբարկալութեան չորրորդ օրը 1915 Ապրիլ 14ի զիցի ուշ ատեն կը տեղաւորուէինք Զանկըրիի աս վիթխարի զօրանոցին ստորևայարկի մեծ սրաններէն մէկին մէջ:

Աս սրանը (ըստ թթվական բացատրութեան հօգուտը), աղոսու, փոշու, բայց ոչ ոք մեզմէ մաքրութեան հարցով զբաղելու սիրո ունէր, ուստի ամէնքս ալ ինկանք տախտակներու վրայ իբր թէ քնանալու:

Բայց քնանալ մի՛թէ ննա՞ր էր չոր տախտակներու վրայ, երբ ջարդուիշուր եղած պատուններէ կը փէք հիւսիսային սառնաշոնչ քամին: Մարդոց շարշարանքին պակասը նոյն զիշեր եկաւ լրացնել եւ ընութիւնը, գարնան այս ամիսին ծիւն տեղաց զիշերը սարսափացնելով մեզ մինչեւ մեր ոսկորները, որոնք կառքի ցնցումներէն արդէն կը կոտուային: Մօտալուտ վունսգի ու մանուան մղձաւանջը սակայն, կմախքի մը որուականով կը յամառէր արծանանալ մեր շփոթ երեւակայութեան առջեւ:

Մարդկային բեկորներ էինք, խլուած մեր ընտանեկան ծոցէն, մեր ընկերական դիրքերէն, եւ նետուած էինք յանկարծ փոքր Ասիոյ խորը, անշուր անկին մը: Զրկուած էինք կեանքի ամենաանհրաժեշտ տարրական պիտոյքներէ, պառկած չոր տախտակներու վրայ, զլուխ զլիսի, ոտք ոտքի, սիրելիներու կարօտը մեր տանջուող սրտերու մէջ, վաղուան անորոշութեան սարսափը մեր հոգիներուն մէջ: Մինչ զօրանոցին մեծ դրան ու մեր արգելափակուած սրահին փոքր դրան առջեւ պահակ կը ապասէին հերթով

սուինաւոր զինւորներ չթոյլատրելով որ ամենաստիպողական պարագաներու մէջ իսկ զոնէ դուրս գալ մեր սրանէն:

Յաջորդ օրը սակայն, մեր մասնաւոր դիմումներու վրայ, թոյլ կը տրուէք շրջիւ զօրանոցին բակին մէջ եւ շնչել զոնէ մաքուր օդ:


Հիշեալ հայութեան առաջնաւոր առաջնորդներ

ԶԱՆԿԸՐԻ Ի Ի

Ա Գ Ս Ո Ւ Բ Ե Լ Ո Տ Ա Խ Ա Ն Ա Կ Ե

1. Տ. Կոմիտաս՝ վարդ. Սոլոմոնեան, ի Փարիզ յիմարանոցի մը մէջ արգելափակուած.
2. Տ. Գրիգորիս՝ ծ. վարդ. Պալաքեան, վերապրող:
3. Տ. Յովիան վարդ. Կարապետեան, վերապրող, այժմ՝ կարգաթող:
4. Տ. Յուսիկ՝ քահան. Քաջունի Ֆիւնդութեամբ վախճանած Մէսրէնէի մօտակայ զիտլի մը մէջ:
5. Տ. Վարդան քահ. Ֆէրիքէօյի, վերապրող:
6. Պատուելի Գրիգորեան, խմբագիր Պոլսոյ Աւետաքետի, վերապրող:
7. Տորթ. Ռուբէն Զիլինկիրեան (Սեւակ)` զրագէտ եւ հանրային գործիչ, նահատկ. Զանկըրիի եւ Գայլալճըքի ճամբոն վրայ:
8. Դանիէլ Վարուժան՝ քանաստեղծ եւ դաշնակց. գործիչ. Նատկ. Սեւակի հետ նոյն ճամբոն վրայ ի Թիւնա:
9. Դասպար Զերազ՝ փաստաբան, մեծանուն եղբօրը տեղ արտուած, վերապրող:
10. Տիրան Քէլէկենան՝ Սասպահ լրագրի խմբագրապետ եւ ուսմկալար կուսակցութեան պետ, նահատակուած Սերաստիոյ Ալիս զիտի կամուրջին մօտ:
11. Տորթ. Վ. Թորգոմեան՝ զրագէտ եւ հանր. գործիչ, վերապրող:
12. Բիւզանդ Քէշեան՝ այժմ՝ դադրած Բիւզանդիոն լրագրի տէր եւ խմբագրապետ, վերապրող:
13. Տորթ. Արմենակ Բարսեղեան՝ ուսուցիչ եւ դաշն գործիչ, վերապրող:

Norts en déportation ou assassinés à Nekene, Echangueri
Tuna, Sébaste (sivas)



Տ. ՅՈՒՍԻԿ ՔԵԶ. ՔԵԶՈՒՆԻ
Abbé Housig Katchoumi



Թ. ՉԵԼԻԿԻՔԻՐԵՎ ԱԲԵՎՃ
Roupen Tchilinguirian-Sevag
Écrivain



ԳԵՐԵՎԻ ԳԵՐՈՒԺԸ. Պուլե
Daniel Varoujan



ՏԵՐԵՆ ՔԵԼԵԿՅԱՆ
Diran Keleguiyan
Rédacteur et
dirigeant Ram-
gavtar



ԵՐԻ ԻՍՐԱԵԼՅԱՆ
Yris Israelian. Instituteur Telquadiinsti. écrivain
Պայման մակատամբոր լուսարձ սեպական



Գևաբենի

Gabriel Sosaby
écrivain

14. Տորթ. Դրիգոր Շելալ՝ նին նշակեան գործիչ, վերապրող:
15. Տորթ. Միսար Շէվահիբեան՝ անդամ՝ դատաստանական խորհրդի, վերապրող:
16. Տորթ. Բարսեղ Ժինանեան՝ նանրային գործիչ, վերապրող:
17. Տորթ. Լեւոն Պարտիզանեան՝ նանր. գործիչ, վերապրող:
18. Տորթ. Արշակ Գազազեան՝ նանրային գործիչ, վերապրող:
19. Տորթ. Միրզա Քէթէնեան՝ կաշնակ. գործիչ, վերապրող:
20. Տորթ. Ստեփան Միքեան՝ նանատակուած Էնկիւրիի մօտ:
21. Նշան Գալֆանեան՝ ճարտարագէտ-երկրագործ, ուսուցիչ-պաշտօնեայ եւ նանրային գործիչ, վերապրող:
22. Երուանդ Զավուշեան՝ վերակազմիալ նշակեան գործիչ, ուսուցիչ, նիւանդութեամբ վահնանած Քաջունի քահնանայի նետ եւ նոյն վրանին ներքիւ:
23. Միքայէլ Շամիունեան՝ ուսուցիչ, գրագէտ, խմբագիր Ռատանի եւ նանրային գործիչ, վերապրող:
24. Հայկ Խօնասարեան՝ բազմամեայ ուսուցիչ եւ նանր. գործիչ, ու լիտր ազգ. երեսի. ժողովոյ մէջ ի Պոլիս, վերապրող:
25. Սարգիս Դրլնեան՝ (Սրենց) գրագէտ-ուսուցիչ, խմբագիր դաշնակցական գործիչ, վերապրող:
26. Երուանդ Թօլահեան՝ խմբագիր “Կալոշ” երգիծաթերթի, վերապրող:
27. Արամ Անտօնեան՝ խմբագիր, գրագէտ, վերապրող:
28. Յ. Թօփենեան՝ ուսմկավար, նանրային գործիչ եւ խմբագիր, վերապրող:
29. Մովսէս Պետրոսեան՝ ուսուցիչ եւ դաշնակցական գործիչ, Պուլկարահնայ ըլլալով ազատած եւ մեկնած Սօֆիա:
30. Արիս Խորայէլեան՝ ուսուցիչ եւ դաշնակցական գործիչ, վախճանն անձանօթ:
31. Սամուէլ Թօմաճանեան՝ նշակեան գործիչ. վախճանը անձանօթ:
32. Հրանեան (Տօնեան մականուանեալ) ուսուցիչ, խմբագիր, նանատակուած Էնկիւրիի մօտ:
33. Պողոս Դանիէլեան՝ փաստաբան, դաշնակցական գործիչ, նանատակուած Տէր-Զօրի կողմիրը:

34. Վահրամ Աստուբեան՝ դեղագործ եւ հանրային գործիչ, վերապրող:
35. Աւետիք Զարիֆեան՝ դեղագործ եւ հանրային գործիչ, վերապրող:
36. Թեորոս Մանիկեան՝ դեղագործ, եւ հանր. գործիչ, վերապրող:
37. Ազարիկ դեղագործ, նահատակուած Տէր-Զօրի կողմերը:
38. Ասատոր Արսէնեան՝ դեղագործ, նահատակուած Տէր-Զօրի կողմերը:
39. Յակոբ Նարկիլէնեան՝ դեղագործ եւ հանրային գործիչ, վերապրող:
40. Դրիգոր Միաքնեան՝ դեղագործ, նահատակուած իր քժիշկ եղբօր հետ Էնկիւրիի մօտ:
41. Յակոբ Թէրզեան՝ դեղագործ եւ հանճնցի ննշակեան գործիչ, նահատակուած Էնկիւրիի մօտ:
42. Կիւլիւսթանեան՝ ատամնաքուժ, վերապրող:
43. Վահան Ալթունեան՝ ատամնաքուժ, վերապրող:
44. Սիմոն Մելքոնեան՝ Օրթագեղէն, ճարտարապետ, վերապրող:
45. Մանուկ Պասմանեան՝ ճարտարապետ, մուսուրական եւ հանրային գործիչ, վերապրող:
46. Յակոբ Գորեեան՝ եօթանասունամեայ ակնցի հայրենասէր վաճառական, երբեմն ուսուցիչ, Պոլիս դարձած եւ բնական մանուամբ վախճանած:
47. Գառնիկ Խնճիճեան վաճառական եւ հանրային գործիչ, վերապրող:
48. Թէրէմէզեան, սեղանաւոր, վանեցի, վերապրող:
49. Աստուածատոր Մանեասեան՝ վաճառական, վերապրող:
50. Արտաշէս Փարիսեան՝ վաճառական, վերապրող:
51. Մկրտիչ Պարսամեան՝ զինավաճառ, հանր. գործիչ, վերապրող:
52. Յակոբ Գէյլէրեան՝ վաճառական, հանր. գործիչ, վերապրող:
53. Նոյիկ 8. Ստեփանեան՝ երզնկացի վաճառական, վերապրող:
54. Դանիէլեան՝ պանտրմացի դերձակ ի Պոլիս եւ ծանօթ ննշակեան գործիչ, վերապրող:

55. Գրիգոր Օնիկեան՝ հայր երեք որդւոց, եօթանատունինզամենս
վախճանած հիւանդութեամբ ի Զանկըըը:

56. Արամ Օնիկեան՝ տարրագէտ, վերապրող:

57. Յովհաննէս Օնիկեան՝ հիւանդութեամբ վախճանած Հանզըրի,
մերձ ի Պէլէմէտիկ:

58. Մկրտիչ Օնիկեան՝ նահատակուած ի Տէր-Զօր:

59. Գէորգ Քէօլէտան՝ նահատակուած Էնկիրիի մօտ:

60. Խօնճէկիւթեան, ակնցի վաճառական, մեռած Մէսքէնէի կող-
մերը:

61. Օննիկ Մաղաղաճեան՝ նահատակուած Վարուժանի եւ Սեւակի
հետ ի Թիւնա, վեց ժամ հեռու Զանկըրիէն:

62. Կարապետ Տէօվլէթեան՝ փողերանցի պաշտօնեայ եւ հան-
րային գործիչ, վերապրող:

63. Արամ Դալէնտէրեան, օսմ. դրամատու պաշտօնեայ եւ եռաւ-
դուն հանրային գործիչ, վերապրող:

64. Վաղինակ Պարտիզանեան՝ Շիրքէթի Խայրիյէի պաշտօ-
նեայ եւ հանր. գործիչ, վերապրող:

65. Բարունակ Սարուխան՝ քաղաքապետութեան պաշտօնեայ,
վախճանն անծանօթ:

66. Մոլճեան՝ ուսւ հիւատոսարանի թարգման, նահատա-
կուած Էնկիրիի մօտ:

67. Միհրան Դայրքեան՝ վաճառական, նահտկ. Էնկիրի } Երեք

68. Լեւոն	"	"	"	"	Եղբարք
69. Գէորգ	"	"	"	"	

Դժբախտաբար Զանկը ի մեր աքսորական տարածախու ընկերներուն հազիւ կէսին անունը կարելի եղաւ ճեռոք ըերել մեծ դժուարութեամբ, մինչդեռ ասոնցմէ դուրս կային նաև նայենասէք ծաղկահասակ ազնիւ երիտասարդներ, եւ ժողովրդի խոնարհ դասակարգէն անծնանուէք անձեր, որոնք այնքան պիտի փափարէինք որ յիշէինք այս տեղ:

Զի ասոնք ամէնքն ալ մի առ մի արձանազբուելու արժանի էին այս մատեանիս մէջ, մասնաւորաբար անոր համար, որ թէպէտ շատ խոնարհ դասակարգի զաւակներ էին, բայց շատ աւելի հայրենասէր

էին եւ միշտ կը կրկնէին, թէ եթէ ազատիլ չկայ մեզի եւ պիտի մեռնինք մեր ազգին փրկութեան համար, թող մեր արինք արժանի ըլլայ մեր հայրենիքին . . . միայն ափսոս որ վերջին անգամ մը եւս ծառայութիւն մը ըրբած պիտի մեռնինք . . . : Բայց կը միսիթարուէին ըսելով “գոնէ այս անգամ” մեր թափած արինք վերջինն է . . . :

Ասոնք ալ կ'երթան աւելնալու այն անանուն բիրաւոր նախատակներու ցանկին վրայ, որոնց արեան անգին արժէքովն զնուեցաւ հայրենիքի ազատութիւնը, եւ որոնց յափտենական յիշատակին առջեւ ծունկի պէտք է զան ապազայ հայ բոլոր ազատ սերունդները՝ սրբութեամբ օծուն պատկառանքով մը:

Հնար չէ երբէք մոռնալ ան ահաւոր զիշերները, երբ հարիւրաւոր մուաւորականներ, կրօնականներ, քժիշկներ, խմբագիրներ, ուսուցիչներ, մեծանարուստ վաճառականներ, սեղանաւորներ զօրանցի չոր տախտակներուն վրայ՝ զիշերները իրարու մօտ կողք կողքի ինկած՝ կը մրափէին, զի քնանալ անկարելի էր այդ պայմաններու ներքեւ:

Բայց սեւ օրեր եկան յետոյ, երբ այս անցած օրերն իսկ երջանկութեան օրեր համարեցինք:

Ապաքէն, աս հանգամանքներու մէջ մեր կեանքը իրավէս անհանդուրժելի էր, ուստի ամէն ոք չանք եւ ճիգ կ'ընէք տանելի կեանք մը ստեղծելու, շնորհի դրամի ուժին գոնէ քիշ մը ուսելիք ձեռք բերելու համար:

Իսկ մեծամասնութիւնը, որ զորկ էր նիւթական առօնոնն միշոցներէ ինձ կը դիմէին իրը հոգեւոր հօր: Սակայն աւանդ բախտակից ըլլալով իրենց, դժբախտաբար անկարող էի ծառայութիւն մ'ընելու: Բայց իրը Դասմէմունիի եւ Զանկըրիի նախկին առաջնորդ, օգոստելով հին ծանօթութիւններէս կարելի եղաւ անկողիններ, վերմակներ եւ կապերտներ բերել տալով տեղւոյն ազգակիցներէն, գոնէ ազատիլ չոր տախտակներէն:

Սակայն հետզհետէ մեր պաղարինութիւնը գտնելով կը ցանք ներքին հանգանակութեամբ մեր կարօւեալ ընկերներուն եւս օգնել եւ ծեռքի տակէ միշոցներ գտնել, Պոլիս մեր պարագաներուն, հետ հաղորդակցելով նիւթական օգնութիւն ձեռք բերելու: Քանի մեր

նիւթական միջոցներն առատացան, նոյն համեմատութեամբ մեզ վերանակող զինորական եւ ոստիկանական պաշտօնէից խսութիւններն ալ տակաւ մեղմացան, չնորդիւ մեր առատ պարզեւներուն:

Ընդհանուր յայտնուած փափաքին վրայ, տեղույն Հայոց մատուեն ատեանի ժամագիրք մը բերել տալով, արտօնութեամբ զօրանոցի հսկիչ հարիւրապետին, սկսանք մեր զօրանոց մտնելուն չորրորդ օրը երեկոյին “Եկեսցէի, ժամերգութեան: Իբր եկեղեցական քանամեայ կեանքիս կամ՝ պաշտօնավարութեանս միջոցին, երեք անգամ՝ միայն կրած եմ տառապանքի այն անաւոր սարսուը, որոնք ազդած են հոգոյս մինչեւ խոր ալքերն, եւ որ երբեք նար չէ մոռացութեան տալ իր այնքան պակուցիչ եւ սփոփարար ազդեցութեանը համար:

Ա. Իբր հոգելոյս Խզմիրլեան կաթողիկոսի հետ, յանուն թրքանայ եկեղեցականութեան, իբր շքախմբի անդամ՝ ուղեկցելով դէպի Պետերաքուրիկ, Մոսկուա, Թիֆլիս եւ Ս. Էջմիածին կատարած պատմական ուղեւորութեան, ի մէջ այլոց հանդիպեցանք եւ Անի:

Հարիւրաւոր տարիներու ընթացքին, առաջին անգամ՝ էր որ Ամենայն Հայոց Հայրապետ մը բագրատունի թագաւորներու այս հոյակապ մայրաքաղաքը Անի ուխտի կու զար, յերկրագութիւն այս սրբութեամբ եւ յիշատակաւ օծուն աւերակներուն: Աս պարագան պատճառ եղած էր, որ Աղեքսանովապոլի եւ շրջակայի Հայերը մեծ կարաւաններով ուխտի զան Անի ի տեսութիւն իրենց նորընտիր Հայրապետին հոծ քազմութեամբ:

Երբ վեհափառ հոգելոյս հովուապետոր, շրջապատուած 20 աւելի Արքեպիսկոպոսներէ, եպիսկոպոսներէ, վարդապետներէ, քահանաներէ եւ խուռներամ ուխտաւոր ժողովուրդէն “Հրաշափառ Ասուուած, հոգեզմայլ շարականով առաջնորդուեցաւ Անիի մայր եկեղեցին, որուն բազմադարեան սիւնազարդ կամարներն կը թնդային երգողներու գոտ շեշտերէն, արդարեւ տպաւորութիւնը սարսուազդեցիկ էր: Զի հազարամեայ աւերակ կիսափուլ բայց հոյակապ կամողիկէ եկեղեցոյ դարաւոր մեռելական լուսթիւնը կը վրդովեինք մեր հոգեշունչ ալէլուներովը, քաղցրանուազ մեղեղիներովը, ապաշխարութեան շարականներովը եւ խունկի ու ծուխի բուրումներովը:

Մեր սրտաքուխ աղօթքներովը ոգեկոչումը կ'ընէինք մեր երանաշնորհ հայրապետաց եւ թագաւորաց, որոնք այս սուրբ տաճարին մէջ կատարած էին 850—1000 թուին մեծանանդէս արքայական եւ հայրապետական օծումներ, մասնակցութեամբ հայ նախարարաց, իշխանաց, զօրավարաց, զօրաց եւ ազատ ու անկախ մերազնեայ ժողովրդեան:

Աս ամէնն տեսնել ու չյուզուիլ անհնար էր արդարեւ. անկրօններն, անհաւատներնիսկ պիտի յուզուէին այնքան սրբութեամբ օծուն կրօնաշունչ հանդիսադրութենէ մը:

Բ. Երբ դարձեալ 1909 Յուլիսի վերջը հոգելոյս Խզմիրլեան Հայրապետի հետ այցելեցինք Թիֆլիս, Կուր գետի ափին Մէղեկսի պատմական բանտը, ուր կը հանգչի յաւիտենական քունով Սահակ Պարթեւ մեծագործ Հայրապետի թոռնուհին եւ անման Վարդան Մամիկոնեան ժողովրդական զօրավարի դուստրը Շուշանիկ, չքնաղ հարսը Վրաց արքային:

Կուր գետի ափին, ապառաժներու զահաւանդին ցցուած պատմական աս քերդը երբ մուաւ Ս. Հայրապետը արքեպիսկոպոս, եպիսկոպոսներու եւ վարդապետներու շքախմբով՝ բացառիկ արտօնութեամբ՝ մինչեւ բերդի երկաթեայ տաւագ դուռը ընդ առաջ եկան կովկասահայոց հոչակաւոր ժամանակակից բոլոր մուաւրականներն¹, զրագէտ, բանաստեղծ, մանկավարժ, ուսուցիչ, խմբագիր, որոնք երկար ամիսներէ ի վեր ցարական կառավարութեան հրամանով հոս քերդարգելեալ էին: Ասոնք ամէնքն ալ, հաւատացեալին քով՝ թերահաւատն, կրօնասէրին մօտ՝ ազատ խորհուն, վառեալ մոմերով եւ զյու առ զոյզ թափօրով եկան դիմաւորել Ամենայն Հայոց Ս. Հայրապետն, երգելով “Ուրախ լեր Ս. Եկեղեցի, հոգեշունչ շարականն:

Եւ ահա ծայր տուաւ հեկեկանքն, վայն ու ողբն. կու լայինք ամէնքս ալ, եւ հայրապետ, եւ հետեւորդ, եւ բանտարկեալներ: Հայ ժողովրդի ազատազրութեան աս վեթերաններն, ամէնքն ալ ամիսներէ ի վեր հոս դարաւոր բանտին մութ նկուղներուն մէջ խցարգելեալ էին: Որովհետեւ հայ ժողովուրդին ազատութին քարոզած

¹ Ասոնցմէտ ոմանք մեր աքսորական կարաւանին մէջ ըլլալով նահատակուեցան Հնկիւրիի մօտերը:

Եին եւ գրշով, եւ խօսքով, եւ զործքով: Մինչեւ մեր ուկորներն ասրտու կը զզայինք տեսնելով Հայուն սեւ ճակատազիրը, որ կը հալածէր եւ Հայրապետն, եւ մտաւորականն եւ ժողովուրդն . . . :

Թէաէտ հոգելոյս Ս. Կաթողիկոսն կը միմիթարէր ամէնքն, բայց առանց դատի ու դատաստանի երկար ամիսներէ ի վեր խաւարչտին աս նկուղներուն մէջ, անորոշ վախճանով մը բանտարկուած այս մեր տարաբախտ մտաւորականները դժուար էր միմիթարել: Որոնք սզաւոր սիրելիներուն կարօտը իրենց սրտին մէջ, վաղուան սպառնացող Սիափերիոյ սառնամանեաց ճամբաններն իրենց երեւակայութեան մէջ, պահ մը նկուն ու շուարած օրէ օր կը սպասէին անձկութեամբ ամենազօր Յարին շրթներէն ելլելիք հրամանին, որ կրնար կեանք ըլլալ բայց եւ կրնար մահ ըլլալ . . .

Գ. Իսկ հու Զանկըրիի մեծազանգուած օրբանցին ամրակուու պարիսպներուն ետեւ, ջարդուփշոր եղած պատուհաններէն փշող հիւսիսի սառնաշունչ զարնանային փոթորկին դէմ, մենք 150 է աւելի Պոլսէն աքտորական մտաւորականներ եւ ընկերներ ի մի եկած, առանց խորութեան կուսակցութիւններու եւ դասակարգի, հաւատացեալի՝ թէ կրօնքի անտարերի եւ կամ թերահաւատի, մթընշաղին մուի տմոյն լրյուի մը մէջ, ժամերգութիւն կը կատարէինք: Երբ Կոմիտաս վարդապետ սկսաւ իր մելամաղքու եւ սրտառուչ “Տէր ուղուսնաւ” ծայր առաւ հեկեկանք մը ամէն կողմէ, որը հնարչէր զապել: Կու լայինք ամէնքս ալ տղու պէս. կու լայինք մեր ճգած սիրելիներուն վրայ, կու լայինք մեր սեւ ճակատազրին վրայ, կու լայինք մեր ազգի անքախտութեան վրայ, կու լայինք անցուցած մեր արիւնի օրերուն վրայ, առանց ենթաղբելու, թէ արեան աշխարհաւեր աննախընթաց նոր փոթորկիներու արդէն նախօրեակին կը գտնուէինք: Երբ ազգ ու հայրենիք ի մի հարուած պիտի փորձէին ընացնջել մեր ցեղային դարաւոր թուրք թշնամիները: Մեր մէջէն ամենաբարացեալ սառնասիրոներն իսկ կը մասնակցէին աս ողբ ու կոծին, որ երբեք քոնազրօսիկ չէր, ընդհակառակը՝ հակառակ զսպումի ամէն ճիզերու, կու զար մեր տանջուած հոգիներու խորքերէն եւ յուզումէ պոռթկացող ներքին յորձանքներէն:

Թերեւս տարաբախտ Կոմիտաս վարդապետ իր ամբողջ կեանքին մէջ այսքան յուզիչ երգած չէր երբեք “Տէր ողորմեան”:

Որովհետեւ, մինչդեռ ամէն անզամ՝ “ի պաշտօնէ”, երգած էր “Տէր ողորմիան”, ուրիշներու ցաւերուն, վշտերուն, սուզին առ ի միմիթարութիւն, այս անզամ՝ սակայն, “Տէր ողորմիան”, կ’երգէր իր իսկ վշտին, յոյզերուն ու յուզումներուն համար, հայցելով սփոփանք միմիթարութիւն յափառենական Աստուծմէն, որ սակայն լուր կը մնար . . . :

Այսպիսի ընկճուած հանգամանքներու ներքեւ կ’անցնէինք զօրանոցին մէջ մեր օրերը, միօրինակ եւ վաղուան մոտահոգութեամք լեցուն, միշտ մեր աշքերը յառած դէպի զօրանոցի աւագ դուռը, ուրկէ կը յուսայինք մեր փրկութեան աւետարը լուրը:

Մասնաւոր եւ բացառիկ թոյլտուութեամք, մեր ընկերները ներթով կ’երթային քաղաք ոստիկաններու հակողութեամք զնումներ ընելու, եւ վերադարձին մեզ կը բերէին զանազան լուրեր եւ տեղեկութիւններ, որոնք հակառակ իրենց հնութեան, իբր նոր լուրեր հանոյրով կը լսէինք արտաքին աշխարհնէն մեկուսացուած արտրականներս:

Վերջապէս երկու շաբաթ վերջ Ապրիլի վերջընթեր օրերուն կը ստանայինք ազատութիւն դուրս զալու զօրանոցէն: Ամէն որ կ’աճապարէր բնակարան մը ճարելու ընկերովին կամ հայրենակիցներու մտերմական շրջանակով մը, անցնելու համար սպասողական այս սիրումաշուք օրերը, մինչեւ որ մեր ճակատազիրը որոշուէր ի քարին կամ ի շարն: Թէպէտ մեր մէջ կային ոչ նուազ լաւատեսներ, որոնք կը կարծէին շնորհի հթթիւատի օդափոխութիւն մ’ըրած ըլլալ զարնան առթիւ . . . :



~ La vie des futures déportés dans la ville ~

10.

ԱՔՍՈՐԵԱԼՆԵՐՈՒ ԿԵԱՆՔԸ ՔԱՂԱՔԻՆ ՄԵԶ

Հազիւ քաղաքին մէջ ընակութիւն հաստատած, շուտով մեզմէ շատեր մոոցան իրենց աքտրականի հանգամանքը, եւ Պոլսոյ աղոտու բարքերն սկսան երեսան ըերել զաւառական այս խաղաղ եւ մարտր փոքր քաղաքին մէջ եւս: Ումանք փոքր խումբերով այգիներու եւ պարտէզներու մէջ կերթային կերտիստմի, ուրիշներ իբր թէ մոտառականներ, օրն ի բուն նատած խաղի սեղաններու շորջ “Փոքէր”, եւ “Փրափի”, կը խաղաղային եւ կը հաւատային թէ օդափոխութեան եկած են, այնքան անտեղեակ էին ահաւոր կացութեան: Առօրեայ զուարձութիւններն այն աստիճան ուշագրաւ հանգամանք առացան տակաւ, որ թուրքերն սկսան մեր տարեց ընկերներուն զգուշութեամբ դիտել տալ թէ “Չէք զիտեր որ ժամանակը փափուկ է, ինչո՞ւ ծերինները իրենք զիրենք կերտիստմի տուած են. հիմայ ասոնց ժամանակը չէ . . . ”: Իսկ զաւառական այս փոքրիկ քաղաքի հայութիւնը գայթակղած էր, մօտէն ուսումնասիրելու առիթ ունեցած ըլլալով իբ Պոլսոյ ազգային զլուիններուն կամ պետերուն “տկար, կողմերը . . . :

Պատրիարքարանէն սկսաւ այս միջոցին երթեմն փոքրիկ զումարներ գալ, որոնց համագումար արժէքն շանցաւ 150 ոսկին: Աս դրամին պատճառով ալ ներքին փոքր վէճեր ծագում՝ առին, մանաւանդ այն միջոցին երբ մէկուկէս ամսուան շափ անկողին ինկայ եւ շնորհի աքտրական ճարտար բժիշկ ընկերներու հազիւ կրցայ ոտքի ելլել:

Ասկէ վերջ նեռացայ քաղաքէն մօտակայ այգի մը, եւ սկսայ զբաղիլ զբական աշխատութեամբ, իբր միակ միջոց մոռնալու աքտրականի մօտանոգիչ վիճակը:

Ամէն ոք ջանք ու ճիգ կը թափէր եւ նեռազրով կը դիմէր ներքին գործոց ամենազօր նախարար հայսակը !!! Թալաթին, եւ արդարութիւն կը խնդրէր . . . : Կային եւ աքտորականներ՝ որ իրենց ամէն ազգէ ազդեցիկ բարեկամներուն կը դիմէին եւ միջնորդութիւն կը խնդրէին: Իսկ շատեր ալ իրենց մօտաւոր թէ նեռաւոր ազգականներուն կը դիմէին գաղտնի միջոցներով, եւ կը յանձնարարէին որ փոքր թէ մեծ դրամական կաշառքով զնեն իրենց ազատութիւնն՝ իմա կեանքը:

Զօրանոցէ մեկնելէն շուրջ շաբաթ մը վերջ, շնորհիւ ամերիկան դեսպան Մորկլընթառի եւ որիշներու զօրաւոր միջնորդութեանց հինգ աքտորական բախտաւոր ընկերներ¹ յաջողեցան դառնալ Զանկըրիէն Պոլիս:

Երջանիկներու այս առաջին խումբն երթալէն վերջ՝ ընականաբար աճնեցաւ մեր մէջ յոյսը մօտավուտ փրկութեան, եւ կրկնապատկուեցան ջանքերն զաղտնի սակարկութեանց . . . :

Սակայն անցան ամիսներ, եւ կրկին ազատազրուող ընկերներու վերադարձն ողջունելու բախտը շունեցանք:

Բայց յաւէտ ողբալի ան սեւ օրն չենք կրնար մոռնալ բոլոր վերապրող, ներսերը 1915ի Վարդավառին ճիշդ կիրակի օրը ընդհանուր փափաքի մը գո՞նացում՝ տալով՝ պատրաստուած էի պատրագ մասուցանել Զանկըրիի հայոց փոքրիկ եկեղեցիին մէջ: Հազի արշալոյսը ծագած, մէկ քանի երիտասարդներ գուժկան ըերին այզիս, թէ ամքողջ զիշերը ոստիկանական հսկողութեան ներքեւ եղած էին, եւ իրենց բնակած տուներուն շուրջ ոստիկանական պահակներ շրջած էին:

Բայց արդէն զօրանոցէն դուրս զալէ վերջ աքտորականներէս իրաքանչփոք պարտական էր 24 ժամը անզամ՝ մը երթալ պահականոց եւ անձնապէս ոստիկաններուն աշքին երեւնալով՝ աքտորականներուս յատուկ տոմարը ստորագրել: Ուստի այս վերջին զիշերուան հսկողութիւնը յոյժ արտակարգ հանգամանքներու ներքեւ եղած էր անշուշտ:

Այս միջոցին երրորդ բօթարեր երիտասարդ մը կը հասնէր

¹ Տողթ. Վ. Թորգոմեան, Պատուելի Գրիգորեան, Բիւզանդ Քէշեան, Եթուանդ Թօլահան, Դեղագործ Յակով Նաբկիւէժնան:

մեր մօտ հեւ ի հեւ ըսելով “Հայր սուրբ, ոստիկանապետը հրաման ըրաւ որ ըոլոր Պոլսէն եկած աքսորականներս հաւաքուինք կառավարական շէնքին առջեւ, պաշտօնական ըսելիք ունին եղեք . . .”:

Բնականաբար այլեւս աւելորդ էր մտածել պատարագի վրայ, ուստի աճապարեցինք այզիի բնակակից հինգ ընկերներով դէպի կառավարական շէնքը:

Երբ 135—140 աքսորականներս հաւաքուեցանք եւ մահապարտներու պէս ընկնուած եւ խոռվայոյզ կը սպասէինք ըլլալիք պաշտօնական յայտարութեան, անս ոստիկանապետը ընկերակցութեամբ ոստիկան զինորներու հրամանատարին եւ հետեւորդ ոստիկաններու յառաջացաւ մինչեւ արտաքին դրան սանդուղներու վերի աստիճանը եւ դաժան ծայնով սկսաւ կարդալ նոր սեւ ցանկ մը, հրամայելով թէ որոնց անունները որ կարդացուած է անցնին հանդիպակաց կողմը, այծերը ոչխարներէն կը զատէին . . .”:

Եւ ահա տառապանքի մեր դժբախտ ընկերներէն 56 անձեր անցան դէմի կողմը . . . : Ամէնուս տպաւորութիւնը ահաւոր էր. թէպէտ ստոյզ ոչ ինչ զիտէինք եւ չէինք հասկնար այս քաժանումին շարժառիթը, սակայն մինչեւ մեր ոսկորները կը զզայինք մահուան ասրուու մը բնազդաբար:

Ոստիկանապետը կը հրամայէր անմիջապէս պատրաստ եղող կառքերը նատիլ մեկնելու համար . . . : Ալ մտածելու ժամանակ չկար, ամէն մէկ կողմէն կ'աղաչէին ինծի որ միջնորդեմ եւ մէկ քանի ժամ՝ ժամանակ ինսդրեմ, որպէս զի կարենան իրենց խուցերը երթալով պատրաստութիւն տեսնել եւ իրենց ճերմակեղէնները գոնէ առնել . . .”:

Երկար մտածելու ժամանակ չկար, պէտք էր դիմել ոստիկանապետին անմիջապէս, անշուշտ ոչ իբր առաջնորդ երբեմն ունեցած պաշտօնական համարձակութեամբ: Ուստի ուզեցի փորձել, եւ ինսդրեցի մէկ քանի ժամուան միջոց պատրաստուելու համար:

Հակառակ մեր կանխակալ յոռետեսութեան, ստացանք մէկ ժամուան միայն միջոց պատրաստութեան համար:

Աննկարազբելի էր մեր մէջ տիրող խուճապը, շուարած էինք ամէնքս ալ. չէինք զիտեր թէ ո՛ր մէկ քանի նախապատութիւն

տանք: Կարելի եղաւ շնորհի անձնուէր կուսակցական մէկ քանի
ուսուցիչներու՝ 60 ոսկի հանգանակել անմիջապէս, իբր մեր թշուառ
ընկերներուն ճանապարհածախս. ինչ որ մեր 50 մեկնող ընկեր-
ներուն մէկ մէկ ոսկի ըսել էր. բարեթախտաքար կային անձեր մեկ-
նողներուն մէջ, որ օգնութեան կարօտ չէին:

Կառքերը՝ թուով տասնըմէկ պատրաստ էին. համբուրունցանք
վերջին անգամ՝ ըլլալով մեր տարաքախտ ընկերներուն հետ, եւ
անա կառքերու կարաւանը ճամբայ ինկաւ, ուղեկցութեամբ տասէն
աւելի հեծեալ ոստիկան զինուորներու, իրենց հուեւ ծգելով փոշիի
թանօր ամսեր եւ հետզհետէ կորսուելով մեր անձկայրեաց աշ-
քերէն:

Մեր մեկնող ընկերներուն մէջ եղան կտրիճ երիտասարդներ,
որոնք զգալով իրենց վերահաս չարաքախտ վախճանը, կը ինդրէին
ողջ մասցողներէն, որ իրենց արեան վրէժը չմոռնանք հաղորդել
իրենց սիրելիներուն եւ ապագայ սերունդներուն . . .

Աւ ոչ ոքի վրայ կարողութիւն մնացեր էր ոսքի վրայ մնալու.
այնքան պարտասած կը զգայինք, իբր թէ օրեր երկար տեւող ճամ-
բորդութենէ մը դարձած ըլլայինք ու անմիջական հանգստի պէտք
ունենայինք:

Ամէնքս ալ յուզուած էինք, մասնաւորաքար անոր համար, որ
ոստիկաններէն ումանք մեր ականջներուն փափսած էին թէ ծէր-
ջօր կ'երթեան . . . :

Մինչդեռ մեկնողներուն ըսուած էր, թէ Էնկիրի կը զրկուին
պատերազմին մինչեւ վախճանը հոն մնալու համար . . . :

Արդէն Յունիսի սկիզբը՝ մեր աքտրական ընկերներէն ումանք,
որ հաղորդակցութեան մէջ էին զաւառի իրենց ազգականներուն
հետ, կը ստանային հեռազիրներ՝ թէ իրենք մեկնած են հանդերձ
ընտանիօք Նրզնկայէն դէպի Ակն. իրենց բոլոր շարժուն ու անշարժ
հարստութիւնը թողնելով իրենց թուրք բարեկամներուն: Մէկ քանի
օր վերջ Ակնէն հեռազիր կը ստանային՝ թէ Ակնէն դէպի Խարքերդ
կը մեկնին մեծ կարաւանով եւ յետ այնու ոչ մէկ լոր կու զար
այլեւս . . . :

Այնու ամենայնի՝ մեզմէ ոչ որ դեռ համատարած հայ սպանդի
մը մասին կը մտածէր: Շատեր առանց յուսահատելու՝ հեռազրով

շարունակ դիմում՝ կընէին հայոց սիրելի եւ բարեկամ՝ ներքին գործոց նախարար Թալալթին եւ ուստիկանական տնօրէն Շան-Փօ-
լաթին եւ դատու դատաստան ու արդարութիւն կը ինդրէին կամ՝
կը պահանջէին յանուն օսմ. Սահմանադրութեան . . . ! ! :

Յանախ արտրականներու իր հոգեւոր պետ . . . արդարու-
թին պահանջող հեռազբեր ստորագրել տալով ինձի կը յղէին
Պոլիս կեղրոնական կառավարութեան։ Բայց երբեք անձնապէս
դիմում՝ չկատարեցի ոչ ոքի, վասն զի միակ փրկութիւնս ուշադրու-
թենէ վրիպելու մէջ կը գտնէի։

Բայց երբ Վարդավանի օրը մեր 56 ընկերները դէպի Զօր
նամբայ զրինք, հազիւ մեզմէ ումանք սթափեցան եւ զզացին վերա-
հաս աղէտ մը եւ կարելին ուզեցին ընել՝ ազատելու համար իրենց
ինկած թակարդէն։

Բայց դարձեալ մեզմէ ոչ ոք ի վիճակի էր կշռելու վտանգին
մեծութիւնը եւ գահավէժ խորութիւնը։ Ապարէն, արժանի է պատ-
մութեան կտակել նաև մեր տարարախտ արտրական ընկերներէն
նահատակ դաշնակցական Հայկ Թիրեարեանի (Հրաչի) ազնիւ եւ
դրւագնական առած քայլը։ Հրաչ՝ տեսնելով որ իրեն անուանա-
կից վաթսանամեայ ծերունի հայ նպարավաճառ մը Այաշ արտրած
են թիրիմացութեամք, դիմեց Պոլիս ուստիկանական տնօրէնու-
թեան, եւ բացառելով եղած թիրիմացութիւնը, պահանջեց որ
թշուառ անմեղ ծերունին ազատ արձակելով զինք Այաշ փոխա-
ռըն Զանկըրիէն, ուր բերած էին ուղեկից ընելով մեզի սխալմամք։

Երբ աս դիմումը կ'ընէր Հրաչ, արդէն արեան փոթորիկը
ծագած էր, եւ Հրաչ եւ մենք ամէնքս շատ լաւ զիտէինք՝ թէ ինք
իր դաշնակցական գործիւ իր մահը կը մնուու։ Բայց նա աներ-
կիւդ առաւ աս դրւագնական քայլը, շուգելով որ անմեղ մը զո-
ւուի իր տեղ։

Աղետարեր նրամանը եկաւ եւ Հրաչ փոխադրուեցաւ Այաշ,
եւ նահատակուեցաւ կարճ ժամանակ վերջ իր տարարախտ ըն-
կերներուն հետ Էնկիրիի ահաւոր սպանդին միջոցին։

Հայ մայրեր՝ եթէ այսպիսի անձնազո՞ն զաւակներ կը ծնին,
արդարեւ անհնար է ընաջնջել այսքան ազնիւ ու ազնուական ցեղ
մը. թող օրնեալ ըլլայ եւ Հրաչի յիշատակը յաւիտեան։

Մինչդեռ մեր աքտորական ընկերները սկզբի օրերուն շկարենալով թափանցել այն մեծ եղեռնական դասադրութեան, որուն մէջ կը գտնուէին, իրենք զիրենք տուած էին մեծ մասամբ անտարքերութեան։ Անդին Պոլսէն մեզ ընկերացող սելանիկցի ոստիկանապետը եւ ոստիկանները օրն ի բուն մտնելով մեր աքտորական ընկերներու շարքերուն մէջ, գետափի՝ աքտորականներու յատուկ ճաշարանը կը ճաշէին եւ “Նարտ”, կը խաղային, միանգամայն զաղտնի ուսումնասիրութիւններ ընելովիրաքանչիւր աքտորականի մասին եւ տեղեկագրելով “Կարսուորը” ի Պոլիս . . . :

Աս զաղտնի տեղեկագիրներուն վրայ էր՝ որ Պոլսոյ մէջ սեւ ցանկերն կը պատրաստուէին եւ կը յղուէին Զանկըրի, եւ մեր շարքերն տակաւ կ'անօսրանային Տէր-Զօրի ճամբան բոնող մեր Տէր ընկերներուն հեռացմամբը։

Հետզհետէ գտնուեցան մեր աքտորական ընկերներէն նաև բախտաւորներ, որոնք շնորհիւ մեծագումար կաշառքի եւ կամ՝ յոյժ գօրաւոր ազդեցութիւններու, յաջողեցան դառնալ Պոլիս եւ ազատիլ արեան անաւոր բաղնիքէն։





Հայ ընտանեկան օջախը Սեբաստիոյ մէջ 1913ին նկարուած. բուրդ կը զգեն:

Goyen families Spinning wool at Sevaste in 1913. They spin the wool.
photographie
(sivros)

Le projet de l'extermination des
Arméniens de Turquie.

11.

ԹՈՒՐՔԻՈՅ ՀԱՅՈՒԹԵԱՆ

ԲՆԱՉՆՉՄԱՆ ԺՐԱԳԻՐԸ

Համաձայն իթթիհատ-թէրազգը, այսինքն Միութեան եւ Յա-
ռաջդիմութեան, թուրք ազգայնական քոմիդէի 1915ի ընդհանուր
համաժողովի որոշման, հայ ժողովուրդը մահուան դատապար-
տուած էր զաղտնի՝ հետեւեալ եղենական ծրագրով:

Ա. Նախ՝ զինուրական հարկեցոցից նորելուկ օրէնքներու
պատրուակով, բացարձակապէս արզիեալ էր Փոքր Ասիր հայերու
համբորդութեան ամէն իրաւունք: Նոյն իսկ ամենամօտակայ քա-
ղաքներէ եւ զիւղերէ դրացի ո՞ր եւ է քաղաք եւ զիւղ երթալ ան-
պայման արզիեալ էր: Թուրք իթթիհատական կառավարութեան
հայոց պարտադրած ընդհանուր կարգախոսը սա էր՝ թէ ու, որ չա-
է, ունեած տեղը Մոսք ։ ։ ։ :

Բ. Իւրաքանչիւր հայաքնակ քաղաքներու ազգային գործոն
ազգակներն, եկեղեցական թէ աշխարհական, կուսակցական թէ
անկուսակցական, ազատական թէ պահպանողական, կը բաւէ որ
ժողովրդեան վրայ ազդեցութիւն ունենայ, ձերքակալել ու քանտ-
արկելով չէզորացնել արտաքին աշխարհէն, որպէս զի չկարենան
ժողովուրդը կառավարութեան դէմ՝ ըմբուտացնել: Խնչպէս եւ
ըրին Պոլսոյ մէջ:

Գ. Ընդհանուր կերպով զինաթափ ընել հայ ժողովուրդը՝
մինչեւ խոհանոցի մեծ դանակները, եւ այսպէսով անհնար դարձնել
ապստամբական ո՞ր եւ է հաւանական շարժում:

Դ. Ամբողջ Փոքր Ասիր հայութիւնը տեղահան կամ՝ աքտրի

անուան տակ դէպի Տէր-Զօր ճամբայ հանել հանդերձ ընտանեօք, եւ անինայ կրտողել օրօրօցի անմեղ մանուկէն մինչեւ իննուուն-ամեայ ծերունին, եւ կամ անօթի ու ծարաւ ընաջնջել Տէր-Զօրի անապատներուն մէջ, եթէ հայկական խնդրոյ առարկայ վեց նար-հանգներէն (Կարին, Վան, Բաղէշ, Խարբերդ, Սեբաստիա եւ Տի-գրանակերտ) դուրս ուրիշ գաւառներէ են:

Ե. Թոյլատրել գեղեցիկ հայ հարսներու եւ կոյսերու թուրք հարէմսերը տանիլլ:

Զ. Մերժել իսլամութեան ո՞ր եւ է առաջարկ, նկատելով որ 1895—1896ի դէպքերը ցոյց տուին՝ թէ չիկրնար անկեղծ ըլլաւ հայերու հաւատափոխութիւնը . . . :

Է. Ազգային եւ անհատական շարժուն եւ անշարժ հայ ժողովրդի ամբողջ հարստութիւնը եւ տեղական դրամնատուններու մէջ աւանդ գտնուած դրամներն ու ոսկի եւ արծաթ զարդեղին-ները յարքունիս զրաւել, իբր թողեալ անտէր գոյք, մասնաւորապէս կազմուած “Էնվալը մաթրուք”, կոչուած յասուկ յանձնաժողովներու միջոցաւ:

Ը. Առանց սեոի եւ հասակի խորութեան՝ ի սպանել տարուող հայ ժողովրդի մասնաւոր սեւ ցանկերը պիտի պատրաստէին զաւատական ուստիկանական իշխանութիւնները եւ մէկ պատճենը եւս պիտի դրկէին Պոլիս ներքին գործոց նախարարութեան, որպէս զի ներքին գործոց նախարարութիւնը, այսինքն Թալէաթ եւ իթթի-հատի քոմիտէն օրն օրին գիտնար՝ թէ ո՞րքան հայ սպաննուեցաւ եւ որչափը դեռ մնաց . . . : Այս սեւ ցանկերուն մէկ օրինակը պիտի հաղորդուէր նաև պատերազմական նախարարութեան, որպէս զի սա եւս իր կարգին հակակշիռ ի գործ դնէր եւ օրն օրին գիտնար՝ թէ պատերազմի ամէն ճակատներուն վրայ սպաննուող իսլամ զինուրներուն բաղդատմանը ո՞րքան համեմատական է իսլամ՝ իսայ ժողովրդի մահներու ընդհանուր թիւը:

Ժողովուրդ մը ամրող ընաջնջող աս հրէշային ծրագիրը գործադրել կարենալու համար՝ հետեւեալ եղեռնապարտ միջոցներն ընտրուեցան:

Ի. Փոքր Ասիոյ բոլոր քաղաքներու բանտերու մէջ զտնուող մահապարտներն, թիապարտները եւ բոլոր ոճրագործներն ներման

արժանացնելով՝ անոնցմէ կազմուած հրոսակային (չէթայական) խումբերով անխնայ կողոպտելու ջարդել հայերը, եւ ասով օսմ. բանակի թիկունքը իբր թէ պաշտպանել . . . ! ! :

2. Կեղոնի հայաջինչ հրամանները չգործադրող քուրո կուսակալները¹, կառավարիչները եւ տեղակալները անմիջապէս պաշտօնանկ ընելով՝ ասոնց տեղ կամակատար հլու անձեր պաշտօնի կուել . . . :

3. Իթթիհատի ընդհ. Ժողովի այս որոշումներու գործադրութեան անթերի հսկողութիւնը յանձնել Փոքր Ասիոյ քուրո իթթիհատի քոմիդէի գաւառական մասնաճիշտերուն: Միանգամայն լիազօրութիւն տալ ի հարկին աւելի խստութեամբ գործելու, եթէ հանգամաներներն ստիպողական են եւ թոյլատու:

Աքտորի մեր ընկերներէն մէկը (որ այժմ՝ ողջ է) օր մը այցելելով Զանկերիի իթթիհատի քոմիդէի պատասխանատու քարտուղարին Եօնուզի պաշտօնախնեակը, տեսակցած միջոցին, այս վերջինը վայրկեան մը դուրս կ'ելլէ: Մինչեւ դարձը՝ մեր աքտորական ընկերը ընազդաբար կը մղուի կարդալ պաշտօնաթուղթ մը, որ սեղանին վրայ ճգուած էր, եւ որ հնտեւմալ իմաստը ունէր բանացի կերպով:

“Պուլս Թէրէջջուտ ՎՀ Մէրձաստթ, Պուր ԱՅԼՇԱՍԱՆ ՏՕԳՄԱՆ ԽԱԾԱՐ ԽԹԱՄՔԸ, ՇԷՋԻՐ ՑԷՐՈՒԽՆՑԵ, ԷՀԱԼԻ ՀՈՒՁՈՒՐԸՆ ՕՂՄԱՄԱՍՀՆ ՏԸՆԴԱՎԹ”:

Թարգմանութիւնը. “Առաջ ԽՆԱՅԵԼՈՒ ԵՒ ԱՌԱԽ ՈՎՈՐՄԵԼՈՒ, ՄԵԿ ԱՄՄԱԿՄԱՆ ՄԽՆՉԵՆ ԽՆՍՈՒ ՑԱՐԵԿԱՆԸ ՍՊԱՆՆԵԼ, ԲԱՑ ՈՒԾԱԳԻՒՐ ԸԼԱՎԱՐ, ՈՐ ԱՍ ՍՊԱՆԴԸ ՔԱՂԱՔՆԵՐՈՒ ՄԼՃ ԵՒ ԺՈՂՈՎՐԴՈՒԹԻՆ ՆԵՐԿԱՅՈՒԹԵԱՆ ԶՈԼԱՎԵ”:

Որպէսզի մարդկային Պատմութեան մէջ աննախընթաց, իթթիհատ քոմիդէի աս եղեռնական ահաւոր ծրագիրը “օրինական եղանակ մը առանց, իթթիհատական նախարարութիւնը օսմ. կորդրգարանին ներկայացուց Հայերը տեղահան ընմլու եւ անոնց շարժուն ու անշարժ հարստութիւնը յարքունիս գրաւելու օրինագիծ մը, որ՝ աւելորդ է ըսել, մէկ ընթերցմամբ վաւերացուելով օրէնքի ոյժ սրացաւ եւ Սուլթան Ռէշատէն հրամայուեցաւ ի գործադրութիւն:

1 Ա.Ա. միւթասարը, զայմագամ:

Այս երկար եւ մանրամասնեալ յօդուածներէ կազմուած հայացինչ ծրագիրը լրագրաց մէջ պաշտօնապէս հրատարակուելով, երբ Զանկը մեր ծեռքը հասաւ Յունիսի սկիզբը, ըսինք ամէնքս ալ թէ ասս աստ սպասարու է . . . :

Պէհաէտոտին Շաքիրի, Թալամի եւ Ցողթ. Նազրիմի հայացինչ զաղտնի ծրագիրը յանկարծ երեւան կ'ելլէր՝ օմաննեան պառլամենտի մէջ օրինական ծեւ մը ստանալու ատեն: Համաձայնական Փետութիւններու դէմ՝ հրատարակուած սուրբ պատերազմը կամ՝ “Երիատը”, գործադրուեցաւ միայն անզէն ու անպաշտապան հայ ժողովուրդի դէմ՝ ամենավայրագ եղանակներով:

Իսկ իթթիհատի երեւակայած չորս հարիւրմիլիոն իսլամներէն ոչ ոք ապառամքեցաւ, ընդհակառակը Արաքիոյ թագաւորը Հիւսէյին հակառակ “Ֆէթվա” հանեց Անզլիոյ թելադրութեամբը:

Թալամթ Պէհաէտոտին Շաքիրի պատրաստած հայացինչ ծրագիրը օսմ. պատլամենտէն վաւերացնել տալէ վերջ. Շէյխ-իւլիսմէն ալ “Ֆէթվա”, հանել տուաւ՝ հայերը իրը իսլամ կրօնին եւ հայրենիքին թշնամի հոչակել տալով: Ապա Սուլթանն եւս հրամացեց ի գործադրութիւն հայերու ընացնչման ծրագիրը:

Այս դժոխային ծրագրին գործադրութիւնը սկսած էր 1915 Ապրիլ 11ին տեղի ունեցած մեր մուտքականներու հաւաքական ճերրակալութեամբ: Որ նետզինտէ ծաւալեցաւ Փոքր Ասիրի բոլոր հայաբնակ քաղաքներն ու աննշան զիւղերն, բաւ էր որ մէկ քանի տուն հայ գտնուէր ո՛ր եւ է տեղ:

Այս ամեն երեւակայութենէ նեռու վայրագ ծրագիրը զիւրաւ գործադրել կարենալու համար, ներքին գործոց նախարար Թալամի կողմէն նետզինտէ պաշտօնանել եղան Գասթէմունիի, Էնկիրիի, Եղողկատի, Երգնկայի եւ այլ տեղահանութեան կամ ջարդերու ընդդիմացող բոլոր կուսականներն, կառավարիչներն եւ տեղականները: Իսկ ասոնց տեղ անմիջապէս պաշտօնի կոշուեցան երիտասարդ եւ կատաղի հայատեաց իթթիհատական պաշտօնեաներ բոլոր գաւառներու մէջ:

Բարձրէն հրահանգուած անօրինակ զաղտնապահութեան մը շնորհիւ, բոլորովին անտեղեակ էինք մեր շորջի այս հայացինչ ամէն եղեռնազործութեանց:



Հայ ընտանելիքների օջախը Սևբաստիոյ մէջ 1913ին նկարուած. բուրդ կը վմանեն:

Foyer familial Arménien à Sebaste photographié en 1913
Elles tissent la laine.

Այն ատեն միայն փոքր ինչ կրցանք թափանցել ազգ մը բնա-
նչջող այս անտոր ծրագրին, երբ Զանկը ըի միթասարք նշա-
նակուեցաւ Ասաֆ, որ 1909ի Ատանայի հայկական մեծ ջարդերու
ատեն Օսմանիյէի կառավարիչ ըլլալով, հայոց դէմ' ծանր խժու-
ժոթիւններ ընելուն համար ամբաստանուած եւ հազիւ կախա-
զանէն կրցած էր ազատիլ:

Ասաֆ աշակերտած ըլլալով օսմ'. համալսարանին մէջ դա-
սախոսող եւ Սասահ լրագրի խմբագրապետ Տիրան Քէլէկեանի,
մեծ յարգանք ցոյց կու տար իր ուսուցչին հանդէպ, եւ Քէլէկեան
ասկէ քաջալերեալ մերթ ընդ մերթ կ'երթար Ասաֆը տեսնելու:

Հայ Խամկապար կուսակցութեան պետը Քէլէկեան, որ մը
իրաւիրեց զիս եւա՝ որ միասին այցելենք Միթասարք Ասաֆին,
— տեսնենք այս մեր ինկած թակարդէն ազատելու համար ի՞նչ
խելք կը սորվեցնէ — ըսելով:

Առարկեցի թէ, որքան պաշտօնական մարդոց աչքին չեր-
եւանք, այնքան խոհեմութիւն է, ուստի չուզեցի այցելել Ասաֆին:
Բայց Քէլէկեան պնդեց, հաւասարելով թէ Ասաֆ իրեն աշակերտած
ըլլալով, յոյժ քարեացակամ' է իրեն հանդէպ, եւ երկու շաբաթէն
ամելի է որ մօտը զնացած ըլլալով՝ լաւ է որ անզամ' մը իրեն
նետ խորհրդակցելու երթանք: Զիս քաջալերելու համար յիշեց թէ
Ասաֆ իր ձեռքը կը համբորէ, իբր իր երախտաւոր աշակերտը:
Դրեթէ ակամայ՝ ողբացեալ Քէլէկեանի նետ այցելութեան զնա-
ցինք Ասաֆին՝ իր պաշտօնատունը: Ստուգիւ մեծ յարգանօք
ընդունեց մեզ, իբր թէ արտորականներ ըլլայինք, եւ իր դէմը
պատուոյ երկու թիկնաթոռներու վրայ նատեցնելով թրքական սուրճ՝
ապապից մեզի համար, որ այն ատեն ամենաքարծք նիրերու
միայն կը հրամցուէք. վասն զի պատերազմի պատճառով առ ի
իննայոդութիւն այլ եւս վերջ տրուած էր թուրք պետական պաշ-
տօնատունց մէջ աւանդական սուրճի մեծարանքին:

Քէլէկեան հարցուց Ասաֆի՝ թէ Պոլիս դառնալու համար ի՞նչ
նոր միջոցներ կ'առաջարկէ, քանի որ ցարդ ձեռք առնուած միջոց-
ներն փրկութիւն մը չէին ապահոված իրեն: Ասաֆ պատսախաննեց.
Քէլէկեան Էֆէնտի, ինչ կ'ընէք ըրեք շուտով զուր ձեզ Պոլիս
նետեցէք, յետոյ ուշ կը մնաք . . . : — Բնականարար հարցուցինք

մտահոգ, թէ ինչո՞ւ յետոյ ոչ մնացած պիտի ըլլայինք, ի՞նչ կար որ . . . : Զի ոչ մէկ բանէ լուր ունէինք, հազիւ ընազդաքար կասկածներ ունէինք, թէ զաղտնի բաներ մը կը դառնային մեր շուրջը . . . :

Ասափ պատասխանեց — Հայերու հանդէպ կառավարական քաղաքականութիւնը աղէկ չեմ տեսներ, դարձեալ բաներ մը պիտի պատահին, նայեցէք որ ժամ առաջ դուք ձեզ Պոլիս նետէք, նոր փոթորկիներու նշաններ կը տեսնեմ . . . : —

Բնական հետաքրքրութենէ շարժեալ Քէլէկեան կարի յուզուած սկսաւ պատճառը հարցնել Ասափի յայտնած ծանր մտահոգութեանց: Թէսկէտ նախ չուզեց մանրամասնութեանց մտնել՝ խոսափողական պատասխաններ տալով եւ ըսելով թէ — իմ բիշէս շատ հասկցէք, դուք մտաւրական մարդիկ էք, անշուշտ կը հասկնաք ինչ ըսել կ'ուզեմ: — Բայց մենք իրօք չէինք կրցած բան մը հասկնալ. միայն կունած էինք թէ մեզ աննպաստ բաներ մը պիտի պատահին: Յետ թախանձագին պնդումներու ըստ Ասափ — դուք հոգեւրական էք եւ արդէն ձեր պարտականութիւնն է խոսովանենք պահի (այս բառը հայերէն արտասանեց), իսկ Քէլէկեան էֆենտի, դուք ալ իմ ուսուցիչ էք. կը սիրեմ Ձեզ, աս հեռազիրը առէք ու կարդացէք շուտ մը: — Այս ըսելով իր պաշտօնական գրասեղանին մէկ զգրոցէն պաշտօնական թուղթի վրայ “շիֆու”, հեռազիր մը հանեց, որոն թարգմանութիւնը անշատ թղթի մը վրայ գրուած էք եւ հետեւեալ իմաստը ունէք. — Ուղղակի հեռազրեցէք մեզ իսկոյն, ո՞րչափ հայ արդէն մեռած է եւ ո՞րչափ դեռ ողջ մնացած կայ — Թալաթ:

Անկարելի եղաւ իսկոյն թափանցել այս հեռազրի զաղտնի իմաստին. եւ Քէլէկեան հարցուց թէ — ի՞նչ ըսել է աս. չեմ հասկնաք — Ասափ օօի քմծիծաղով մ’ըստ. — Այնքան խելացի մարդ էք եւ չէք հասկնաք: Պատասխանեցի, — զմեզ այնպէս վիճակի մը մէջ դրին, որ ոչ խելք մնաց վրանիս եւ ոչ ալ բարոյական կորով: — Ասափ ըստ. — Աս պարզապէս ըսել է թէ ո՞րքանը ցարդ ջարդեցիք եւ ո՞րքանը դեռ ողջ մնացած է, զի հու ոչ երկրաշարժ եղաւ, ոչ հեղեղ եկաւ եւ ոչ ալ բնութեան որ եւ է արհաւիրք պատահեցաւ որ ժողովուրդը խմբովին մեռնի: —

Ասոր վրայ ողբացեալ թէլէկեան սկսաւ լալ եւ ըսել թէ — Ափսն որ դեռ զաւակներուս ապազան չապահոված պիտի միոն-նիմ: —

Ասաֆ մէկ քանի միխթարական եւ քաջալերական իսուրերէ վերջ աւելցուց:

— Ես ալ տասնեւնինգ օրէն պաշտօնէս հրաժարելով պիտի մեկնիմ: Պոլիս նստող եւ հրամայողները մեզի ամէն ինչ ընել տալէ վերջ՝ երբ օր մը նեղը մնան եւ պատժի օրը գայ, կը ծգեն կը փախչին եւ զմեզ՝ ստորադաս պաշտօնեաներս ոտքի ներքեւ կը թողուն: Ես 1909ին Օսմանիյէի կառավարիչ էի. երբ Աստանայի հայերու կոտորածը պատահեցաւ, քիչ մնաց ինձ կախաղանի պիտի դատապարտէին, հազիւ օճիքս ազատեցի:

Ես աղէկ չեմ տեսներ կացութինը եւ չեմ ուզեր աս անզամ ուրիշներուն ճեռքը գործիք ըլլալ, պիտի երթամ մէկ երկու շաբաթէն Պոլիս, եւ պետական պաշտօնէութինը միանզամ ընդ միշտ թողլով իմ հին փաստարանական արհեստու ի գործ պիտի դնեմ: —

Ստուգիս 15 օր վերջ Ասաֆ հրաժարական տալով ինքնաւքերաբար մեկնեցաւ Զանկըրիէն Պոլիս, եւ 1918ի զինադադարէն վերջ՝ ճիշդ ինչպէս մարզաքաջացած էր Ասաֆ, իթթիհատի եղեռնազործ զամարիլլան ճգեց փախաւ արտասահման, իրենց ճակատագրին թողլով իրենց անլուր ոճրին գործակից միծ ու փոքր բոլոր պաշտօնեաներն ու անձեռը:

Կրնամ պնդել, որ դարձեալ չկրցանք իրավէս թափանցել պետական այս եղեռնական զաղտնիքին. զի անկարելի էր երեւակայել, որ 4000 տարուան պատմական ազգ մը կարելի էր բնաշնչել կոտորածներով:

Ազգերու պատմութեան ամենաարինուու շրջաններուն իսկ նախընթաց օրինակ մը չի յիշուիք: Նոյն իսկ թուրք աշխարհակալ Սուլթաններ ո՛չ թէ ազգ մը մէկ անզամէն ընաշնչելու ծրագիր չէին պատրաստած կամ գործադրած, այլ ո՛չ իսկ մոքերնէն անցուցած էին իրենց վեց հարիւր տարուան արինուու ո՛ր եւ է մէկ շրջանին մէջ իսկ:

Զի Թալաթական զամարիլլան խորապէս համհզուած էր,

թէ հակառակ ամէն հաւանականութեան, համաշխարհային պատերազմի հաշուեյարդարութեան վաղորդայնին, եթէ պատիժ մ'իսկ տնօրինուէք, սպաննուած մէկ հայուն կամ մէկ միլիոն հայերուն պարտադրուելիք պատիժը մահուանէ տարբեր բան մը չէր կրնար ըլլալ:

Իսկ եթէ հակառակ զերմաններու պէս իրենց եւս անպայման յաղթական ըլլալու յաւակնու յոյսերուն, կորսնցընէին պատերազմը, Թալաթ եւ ընկերութիւն, արդէն նախօրօք ամէն պատրաստութիւն տեսած էին Գերմանիա փախչելու:

Փոյթ չէր թէ մէկ քանի յայտնի թուրք ջարդարաներ կախաղան բարձրանային, միթէ չէ՞ր արժեր թշնամի ազգ մը ընացնչել մէկ քանի թուրքի զլիուն արժէքովը:





Երկու հայ ներկարարներ բուրդ կը ներկեն զորզաշինութեան համար:

Deux teinturiers arméniens teignent la laine destinée aux tapis.

Le massacre des Arméniens par le
Gouvernement d'Ankara.

12.

ԵՆԿԻՒՐԻԻ ԿՈՒՍԱԿԱԼՈՒԹԵԱՆ

ՀԱՅՈՑ ՍՊԱՆԴԵ

Խեղպէս ամէն կողմ՝ նոյնապէս եւ իթթիհատի Պոլսոյ կեղրոնէն եւ ներքին գործոց նախարար Թալաթէն, հրաման եկաւ Էնկիրի՝ հայերը քաղաքէն կարաւան կարաւան դուրս հանելով անխնայ կոտորելու:

Սակայն Էնկիրիի կուսակալ Մազհար՝ չուզեց նազանողիլ ոճրապարտ այս հրամանին, եւ ընդհակառակը ամէն կերպով աշխատեցաւ տեղահանութեան առջեւը առնելու. վասն զի գիտէր թէ տեղահանութիւն անփնայ կոտորել ըսել էր անզէն ու անպաշտպան խաղաղ ժողովուրդը: Ուստի իր մօտ հրամիրեց Էնկիրիի թուրք երեւելիները եւ հալորդելով Թալաթի հրամանը՝ հարցուց թէ Էնկիրիի հայերը կասկածելի՞ էին: Ասոնք ալ պատասխանեցին թէ որ եւ է կասկած չունեին հայերուն վրայ:

Կուսակալ Մազհար՝ այս մոռք հանրազրութիւն մը սոսորագրել տալով Էնկիրիի թուրք երեւելիներուն (Էշրաֆին), դրկեց ներքին գործոց նախարարութեան:

Ասոր վրայ Թալաթ՝ սաստիկ զայրացած՝ անուղակի սաղբանքներ ըրաւ եւ զրոյցներ տարածել տուաւ՝ թէ Էնկիրիի կուսակալը Մազհար առեւտրական գործերով կը զբաղի: Մինչեւ որ Մազհար զգուած իր շուրջը սարքուած խարդաւանանքներէն՝ ստիպուեցաւ հրաժարիլ 1915 Յուլիս 12ին ու մեկնիլ Պոլիս:

Ասոր տեղ անմիջապէս Էնկիրիի կուսակալի փոխանորդի

տիտղոսով Էնկիւրիի ղրկուեցաւ, Սելանիկցի երեսուն տարեկան եւ թ. Դրան պաշտօնէութեան դիւանին դեր-տնօրէն Աթըք անունով երիտասարդ մոլեռանդ իթթիւատական մը, որուն համար ըստեցաւ թէ Թալաթի գաղտնի անձնական քարտուղարն է եղեր:

Այս հայատեաց արիւնկզակ հրէշը, իր հնտ Պոլսէն Էնկիւրի բերաւ իր ոստիկանական տնօրէն Պէհաէտտին անունով նոյնքան երիտասարդ եւ կառաղի իթթիւատական մը:

Հազիւ ասոնք Էնկիւրի ժամանած, կեղրոնէն իրենց սուացած գաղտնի եւ սոսոպողական բերանացի հրահանգներուն համաձայն, անմիջապէս գործի ծեռնարկեցին: Նախ հրամայեցին պաշտօնական յայտարարութեամբ մը, որ ժողովուրդը առանց կրօնի եւ ցեղի խորութեան զէնքերը բերէ եւ յանձնէ կառավարութեան ցոյց տուած տեղը:

Այս հրամանին վրայ Խոլամսերը ինչ զէնքերը որ ցորեկ ասեն բերին ի ցոյց մարդկան, զիշերը կրկին իրենց տուները տարին: Բայց ակներեւ էր որ հայոց համար էր մասնաւորաբար զէնքերու այս հաւաքման հրաւէրը. որով իիստ պատժի սպառնալիքէն վախնալով, բոլոր հայերը՝ առանց յարանուանական խորութեան իրենց ունեցած ամէն տեսակ զէնքերը, յանձնեցին կառավարութեան:

Հաստ իրենց զաղտնի ծրագրին, որ կանխաւ յայտնեցինք, իր երկրորդ միջոց, Էնկիւրիի բանտէն արծակելով բոլոր ոճրագործները, չէթայական՝ իմա հրոսակային խումբեր կազմեցին չէր-քէզի մը ղեկավարութեամբ:

Ապա կուսակալի փոխանորդ Աթըքի հրաիրանօր, զաղտնի ժողով կ'ըլլայ, որուն կը մասնակցին իթթիւատի տեղական բոմիդէի բոլոր անդամներն եւ կառավարական բոլոր զլիսաւոր պաշտօնեաներն, զլուխ ունենալով ոստիկանական տնօրէն Պէհաէտտին. Եւ կ'որոշուի անխնայ կոտորել Էննիւրիի կուսակալութեան բոլոր հայերը առանց սեղի եւ հասակի խորութեան:

Կարգը հասած ըլլալով երրորդ միջոցին, նախ կը ծերբակալեն քաղաքին հայ երեւելիները առանց յարանուանական խորութեան: Խսկ 1915ի Յուլիս 29ին զիշերը, տեղւոյն զինուրական հրամանատարն ու ոստիկանական տնօրէնը, կանխապէս ծեռք առնելէ

վերջ “զապողական”, կանխազգոյշ բոլոր միջոցներն, կը ծերբակալւն բոլոր հայերը, ըսելով որ “ոստիկանութիւնը ծեզ կ'ուզէ”, եւ կը լեցնեն բանտերը եւ բանտի վերածուած զանազան շէնքերը:

Բանտարկեալներէն երեւելիները, փաստաբաններ, սեղանատրներ, վաճառականներ, պիտական հայ պաշտօնեաններ, իբր առաջին կարաւան ճամբայ կը հանուին հսկողութեամբ ոստիկանական բոմիսէրին, բանտի տնօրէնին եւ ոստիկան զինուրներու եւ սպաններու: Խոկ այս առաջին կարաւանին վերին հսկողութիւնը կը յանձնուի Էնկիւրիի օսմ. պառլամենտի անդամ՝ Թապիպի տղուն Շէմակտինի:

Այս կարաւանին մէջ գտնուողները, ամէնքն ալ հակառակ քաղաքին երեւելիներն ըլլալուն, քաղաքէն դուրս կը հանուին նետիուն՝ թեւելուն վրայ նշան մը դրուած, ֆէսերը, կօշիկները եւ վերարկուները բանտէն նախքան մեկնելին ծեռքերնէն կ'առնուին եւ շրանով իրար կը կապտին առաջին կարաւանին մէջ գտնուող 150ի մօտ աս թշուառները:

Այս կարաւանին անմիջապէս ետեւէն 4—5 կառքերով կը փոխադրուին ասոնց սպանման գործիքները եղող կացին, մասզործներու սակր, թի, մեծ դանակներ եւ այլ զէնքեր, ինչպէս նաև մէկ քանի կառքեր կրով լեցուն:

Որպէս զի Էնկիւրիէն մեկնած ատեն, այս կարաւանին մէջ եղողներուն ողբն ու կոծն լսելի ըլլայ, քաղաքին նշանաւոր Թաշխանի շրջակայքը նուազածու զինուրներ փողահարութիւն եւ թմբկահարութիւն կ'ընեն:


Փոշեթաթախ այս մահուան կարաւանը, քաղաքէն 7 ժամ հեռու երբ Պըքնամ՝ զիւղին շրջակայքը՝ Քոյլութեն օղլու ըսուած անտառը կը համնի, հոս կը դիմաւորուին թուրք չէթաներու կողմէ, ամէնքն ալ զինուած մահու հին ու նոր ամէն տեսակ գործիքներով:

Դեռ սպանդի չսկած, ծանօթ փաստաբան Արմենակ հրոսակմբի պետէն կը խնդրէ, որ իբր մահապարտի վերջին սրբազան իրաւունք թոյլ տան երկու խօսք ըսելու: Թոյլուութիւն ստանալէ վերջ, անօրինակ տառնաբութեամբ եւ ոճրագործներուն իսկ զարմանք առթող, հանդէպ մահուան ցոյց տրուած ասպետական արհամարհանքով մը կ'ըսէ—Ալ զալտնիք չմնաց, թէ մեզ հոս քերած

Եք սպաննելու համար: Կը հարցնեմ՝ ճեզի թէ զիտէ՞ք թէ ինչո՞ւ համար մեզ նկատի սպաննէք: — Հրոսապետը կը պատասխանէ թէ չեն զիտեր ինչո՞ւ համար ըլլալը — Դիտցած եղէք թէ մեզ սպաննելու հրամանը ճեզի տուող բարձրաստիճան պաշտօնատարներն եւ իթթիհատի քոմիդէն՝ իրենց միայն անձնական շարք ապահովելու համար կ'արատաւորեն ճեր պատմութիւնը եւ կորուսի կը մատնեն հայրենիքը: Դուրանը կը հրամայէ որ ոչ-իսլամիերուն նետ սիրով վարուիք եղքօր պէս, բայց մեզ սպաննելու ճեզի հրաման տուողները Դուրանը իսկ չեն կարդացած եւ չեն ալ ուզեր կարդալ: Մեզ սպաննելու հրաման տուողները եւ մեզ սպաննողներն պիտի կը են մեր անմեղ արևան արժանաւոր պատիժը, եւ նոյն տեսակ մահով եւ ճիշտ աստեղ պիտի քանին իրենց ոճիքը: Մենք ճեզի դիմադրելու ամէն միջոցէ զորկ ըլլալով՝ ըրէք ինչոր կ'ուզէք . . . : —

Հազիւ մարզարէական այս խօսքերը լրացած, հարփաւատք չէթէներ ամէն կողմէ յարձակելով կը սկսին կացիններով, սակրերով ոմանց թեւերը, ոմանց ոտքերը, ոմանց վզերը, կտրել կէս կամ՝ ամքողջ, եւ նահատակներուն զլուխները քարերով կը ճմէն: Ապա կէս ողջ, մեռեալ կամ՝ հոգեվարք, նախապէս պատրաստուած հորերու մէջ կը նետեն եւ կրով կը ծածկեն: Իսկ անոնք որ կիրէն կամ՝ հողէն մասամբ դուրս մնալով իրենց աղիկուուր հոգեվարքի հոնդիւններուն երկնից կամարներն կը թնդացնէին, անոնց վրայ ալ հող լեցնելով ողջ ողջ կը թաղեն:

Երբ առաջին կարաւանին այս սպանողը կը լրանայ, կարզը կու զայ երկրորդ կարաւանին, որ աւելի քան 320 հոգիէ բաղկացած էք: Ասոնք ալ դարձեալ նոյն սրտանմլիկ հանգամանքներու ներքեւ՝ քաղաքէս վեց ժամ՝ նեռու գտնուող Քայաշի պարտէզը փոխադրուելով, նոյն անզութ ճեւով կը ջարդուին: Իսկ նահատակներու աս յօշուուած մարմինները 15 օր անթաղ մնալէ վերջ, թուրք սպաններու կողմէ գործաւոր հայ զինուրներու կը հրամայուի թաղել զանոնք՝ իրենց իսկ անմիջական հսկողութեամբ: Հայ նահատակներու զգեստներն, կօշիկներն եւ զանազան առարկաներն այս ահաւոր սպանող գործադրող չէթէները հազնելով քաղաք կու զան. եւ ամէնուրեք իրաքանչիւրը կը պարծի, թէ քանի՛ հայ սպան-



Էջայ փոքրիկ աղջիկներ գորզ կը հիսեն:

Des petites filles Arméniennes tissent des tapis.

նած է եւ որպիսի՝ անլուր չարչարանքներով ողջ ողջ անդամանատածու ու անշունչ մարմիններն իսկ խոշտանգած են անազորոյն կերպերով:

Ի դեպ է հոս յիշել թէ Փոքր Ասիոյ մէջ հայ կաթոլիկութեան պաշտօն. սկզինաւորութենէն ի վեր աս վերջին 100 տարւան միջոցին Էնկիւրի կեղրոն մը եղած էր հոռվմէական հայերու: Որոնք հեռու մնացած ըլլալով ազգայնական ամէն ոգիէ եւ շարժումէ, միշտ ազատ մնացած էին, նոյն իսկ հայահալած ամենաարիւնոտ շրջաններուն իսկ: Աւելի քան երկու հազար տուն հոռվմէական հայութիւն մը կ'ապրէր, եւ շնորհիւ իրենց բոնած ոչ ազգայնական կամ' անտարքեր դիրքին, կրցած էին մեծ հարստութեան տէր դառնալ եւ յառաջադիմել:

Էնկիւրիի քաղաքին եւ մօտիկ շրջակայից աւելի քան 1000 տուն հայոց հաշիւր մարքուած ըլլալով, առաջին պատեհութեամբ՝ նաև քան կուսակալութեան աւելի հեռու շրջանակներու 50.000է աւելի հայերու հաշուեյարդարութիւնը սկսիլը, Էնկիւրիի փոխ-կուսակալ Աթլֆ եւ ոստիկանական տնօրէն Պէհաէտտին կ'ուզեն բնաշնչել նաեւ Էնկիւրիի հոռվմէական հայերը, տիրանալ կարենալու համար ասոնց անրաւ հարստութեան եւ մանաւանդ զեղեցիկ հարսներուն ու կրյա աղջիկներուն:

Ուստի ոստիկանական տնօրէնը Պոլիս երթալով ինդիրը կը սլարգէ, ասոնց բնաշնչումը եւս օրակարգի առաջին հարց ընելով: Թէալէտ ներքին գործոց նախարար Թալաթ տեղի տալով Աւատրօշունգարական ղետպանին ազդու եւ յաճախակի դիմումներուն, խոստացած էր կոտորել շտալ Էնկիւրիի հոռվմէական հայերը. սակայն խոստումը չկատարելու թրքական աւանդական սովորութեամբ՝ հթթիւտի կեղրոնական քոմիդէի հետ համախորհուրդ վերջապէս Էնկիւրիի հոռվմէական հայերու բնաշնչումին եւս քերանացի հրամանը կու տայ:

Ոստիկ, տնօրէն Պէհաէտտին, 1915 Օգոստոս 13ին Պոլսէն Էնկիւրի կը դառնայ ջարդի հրամանը առած: Յաջորդ օրը անմիջապէս կը ձերբակալուին Էնկիւրիի հոռվմէական հայոց բոլոր երեւելիները “Կուսակալը ձեզ կ'ուզէ ըսելով”: Քանի մը օր քանտին մէջ մնալէ վերջ իրենց ցեղակիցներու եղածին նման ամէնքին

թեւերը իրարու կապուած, զերապայծառն ալ հետերնին առած բազմաթիւ ոստիկաններու հսկողութեամբ այս եղկելիներու կարաւանը եւս քաղաքէն գիշերով դուրս կը հանեն եւ կը բերեն Դարա-կէտիկ գիւղը:

Այս թշուառներուն տանջանք մը աւելի տալու դիւային ծրագրով կը պարտադրեն որ զիրենք սպաննելու յատկացած՝ մահանուս գործիքներու կառերը իրենք քաշեն . . . : Երբ Դարա-կէտիկ գիւղը կը համին, ասոնք ալ իրենք զիրենք կը գտնեն սպաշտուած թուրք հարիւրատոր աւազակներէ, որոնք աճապարած էին կառավարական հրափրանօք զալ արեան խնջոյքի . . . :

Բայց հրաշիւք իմս, յանկարծ էնկիրիէն սրընթաց հեծեալ սուրբանդակ կու զայ Աթրֆէն. որով կը հրամայուէր վերէն եկած բարձր հրամանի մը վրայ չսպաննել ասոնք:

Հայ մահապարտներու այս կարաւանին պաշտօնական պետը՝ Մէկփամթի հրամանատարը հետեւեալ ճառը կը խօսի ամէնքը ի մի հաւաքելէ վերջ “Օսմ. պետութիւնը Ռուսիոյ, Անգլիոյ, Փրանսայի եւ ուրիշ մեծ տէրութիւններու դէմ պատերազմ” հրատարակելով յաղթական ելաւ, հետեւապէս չկարծէք թէ օր մը մեզմէ հաշիւ պիտի պահանջուի: Ոչ որ կընայ մեզմէ պահանջել զծեզ, զի համբանքով շտուին՝ որ համբանքով ուզեն . . . !!!: Սակայն դուք հայերուն պէս շպիտի սպաննուիք: Աներկիւղ եղէք ձեր կեանքին համար եւ ազգին ու պետութեան աղօթք ըրէք : Հետեւեալ օրը աւելի քան 120 հոգինց աս կարաւանը ճամբայ կ'ելլէ դէպի Կեսարիոյ ճամբով Տէր-Զօր:

Ասոնցմէ շաբաթ մը վերջ 200 հոգինց հոռվմէական հայոց երկրորդ կարաւան մը ճամբայ կը հանուի նոյն ուղեղքծով դէպի Կեսարիա եւ Տէր-Զօր: Ասոնցմէ ումանց հանդիսակեցայ Ամանոսի կողմերը, որ իր կարգին պիտի պատմեմ:

Հազիւ հոռվմէական հայերու արուներու մեծ մասը կարաւան կարաւան քաղաքէն լեռնային վտանգաւոր ճամբաներէ դէպի Տէր-Զօր ճամբայ հանուած՝ կարգը կուզայ կանանց: Օգոստոս 14ին կառավարութեան հրամանով թուրք մունետիկ մը կը յայտարարէ թէ “Կաթոլիկները թող երկաթուղոյ կայարան երթան, այսօր ցորեկին պիտի մեկնին, : Հոռվմէական ազգայինք ահով դողով

կ'աճապարեն կայարան եւ անոնք որ ինքնակամ չեն, երթար քոնի կը տարուին:

Ենկիրիի հթթիհատի քլիալի անդամներն կ'աճապարեն երկաթուղոյ կայարան եւ մայրերէ կը պահանջեն իրենց զեղեցիկ կոյս աղջիկները: Բայց կաթոլիկ հայ մայրերն եւ իրենց աղջիկներն կը յայտարարեն բացարձակապէս, թէ մարդ նախամեծար կը համարին քան անպատի այս դժոխային պայմաններու ներքեւ ապրիլը: Ապա առաջարկ կ'ըլլայ, որ խւամ՝ ըլլալով գոնէ կեանքերնին ազատեն . . . : Հազարաւոր ժողովրդեան մէջն հազի 10—14 կիներ եւ աղջիկներ այս ճամբով փրկուիլ ուզելով՝ մահուան կարաւանէն անջատուելով կայարանէն քաղաք կը դառնան: Մնացեալք յանձն կ'առնեն երթալ հոն՝ ուր կառավարութիւնը կը հրամայէ: Դիտնալով հանդերձ՝ թէ անխուսափելի մահը կը սպասէ իրենց կ'ըսեն, «Ումում միլլէթ նէ՛ օլոյեօրսա, պիզոէ պէրապէր օլուրուզ . . . »:

Այս խեղճ հազարաւոր ժողովուրդը, ^{9/10} երորդը կիներէ եւ աղջիկներէ քաղկացած, երկու շաբաթէ աւելի մեալ կը ստիպուին երկաթուղոյ կայարանի արմտիրի մթերանոցներուն մէջ, մինչեւ որ մէկ մասը Գոնիա, մէկ մասը Լսկիշէնիք, մէկ մասը Երէկլի կը ճամբուին թշուառ վիճակի մէջ, մեծ մասամբ կողոպսուած իրենց ոսկի եւ արծաթ զարդերէն եւ իրենց տուները ամբողջ իրենց պարունակութեամբ աւաք ճգելով հթթիհատի տեղական քոմիդէին:

Խոկ սպանեալ հայերու ճգած հարիւրաւոր անշափահաս որքերն իսլամացնելով, երկար օրեր թլփատութեան մեծ հանդէսներ կը կատարուին եւ կառքերով քաղաքին մէջ կը շրջազայեցնեն իրենց վիճակին անզիտակից այս նորազիր իսլամներն, որոնք 5—12 տարեկան անշափահաս տղայք էին:

Ենկիրիի մօտակայ Սթանոս գիտին 350 հայերը առանց սեռի եւ հասակի խտրութեան սպաննած ըլլալը պարծենցած է Դայալ զիւղի հօնա զարա Մէհմէտ:

Այս անաւոր նախնիրէն վերջ կը սկսի «ալանն ու թալանը», եւ մի առ մի ամէն տեսակ ապրանքներով լեցուն խանութներն ու ամէն հարստութեամբ ճոխ բոլոր հայերու տուները քանալով, օրեր

շարունակ կառավարական քարձը պաշտօնեից եւ հթթինատի թիւալի անդամներուն տուները կը կրուին:

Այս ընդհանուր աւարառութենէն վերջ էր միայն, որ կազմուեցան Թողեալ գոյքերու Յանձնաժողը, որ մասցորդ աւարն իր անդամներուն մէջ բաժնելու հետամուտ եղաւ միայն:

Ամբողջ քաղաքին մէջ հազիւ մէկ քանի ծեր նին թուրքեր գտնուեցան, որ չմասնակցեցան այս աւարառութեան ըստով խըդճահարութեամբ թէ. “Լացողին ապրանքը զնողին երջանկութիւն չի բերեր . . .”¹:

Ենկիւրի ըլլալով Պոլոյ մօտիկ եւ երկաթուղով նրուպայի միացած յոյժ վաճառաշահ քաղաք մը Փոքր Ասիոյ մէջ, հայերու միլիոնաւոր ոսկի արժէքով շարժուն ու անշարժ հարստութիւնը, այսպէսով անցաւ կողոպտիշներու ծեռքը, եւ ատնք եղան սպանդանոց առաջնորդուած բոլոր հայերու “Օրինական”, ժառանգորդները:

Ենկիւրցի թուրքեր իրենց այս արիւնոտ շահատակութիւններն պատմեցին համարձակ եւ ամէն մանրամասնութեամբ իրենց ցեղակիցներուն ու կրօնակիցներուն. եւ արեան հապաղիքին զուժկաններն, հակառակ կառավարական զգուշական եւ արգելիչ միջոցներուն, սկսան համնիլ տակաւ մինչեւ Զանկը մեր ականջները եւս՝ մեզ մասնելով ահաւոր տուզի:

Ենկիւրիի արեան լաֆլիզող կարմիր բոցերն տակաւ ծաւալցան կուսակալութեան մինչեւ հեռաւոր հայաբնակ քաղաքներն, առաններն ու զիւղերն, եւ սպանդները առաւել կամ նուազ անգթութեամբ հետզհետէ տեղի ունեցան Ցէնէք-Մատէն, Խոկիլիս, Սունկուրլու եւ աւելի անազորոյն խասութեամբ Նողկատ:

Այս քաղաքներու հայոց բոլոր այլերը նախ եւ առաջ, եւ ասպակիններն ու աղջիկներն հետիւոտն եւ իրարու կապուած, կացիններով զինուած թուրք խուժանին ուղեկցութեամբ տարուեցան քաղաքներէ մէկ քանի ժամ հեռու ծորեր, եւ հոն ոչխարներու պէս մորթուստուեցան մինչեւ յղի կինելն ու ծծկեր անմեղ մանուկները:

Սունկուրլուցի հայ հազիւ տասներեքամեայ աղջնակ մը անձամբ պատմեց ինձի 1915 Օգոստոսի վերջերը հետեւեալ սրբ-

¹ Աղլայանը մալք, ալանա խայիր կէթիթմէզ.



Աշխատասեր հայ կինը Ամասիոյ մէջ 1913 ին:

*La laborieuse femme arménienne
à Amasia en 1913.*

տաճմլիկ ողբերգութիւնը, որուն ականատես եղած էր ինքը, եւ
հրաշքով միայն ողջ մնացած:

Նոյն թուականին Օգոստոսի կէսին Էնկիպիի նման եւ առկէ
եկած հրամանին վրայ, կը ձերքակալուին հայոց բոլոր այր մար-
դիկներն 12—80 տարեկանները եւ քաղաքէն դուրս հանուելով
չարաշար կը սպաննուին անլուր տաջանքներով:

Կարզը կու զայ իզական սերին. Օգոստոս 20ին 70է առելի
կառքերով քաղաքէն դուրս կը հանեն մատեալ բոլոր հայ կիներն,
աղջիկներն ու փոքր տղայքը եւ կը բերեն $1\frac{1}{2}$ ժամ՝ հեռու կա-
մորջի առջեւ զանուած ծոր մը: Այս կառքերուն՝ կը հետեւի քա-
ղաքէն թոքք խաժամուժ ամքուս մը զինուած, եւ ճամքան անձնիւր
ոք կը զատէ իր սպանդի ոչխարը կամ՝ զառը . . . :

Երբ կամորջին ներքեւ կու զան, ոստիկաններն ու ոստիկան
զինտրներն վայրագ խուժանին հետ միացած, կը յարձակին աս
անտէր անպաշտպան խեղճ կիներուն, մայրերուն, հարս լուն կրյան-
բուն եւ մանուկներուն վրայ, եւ կը սկսին արխինոուշտ նախճիրը:

Դարնան ծառերը ինչպէս կը յօտեն յատոցով, արիւնածա-
րաւ ամքուսը կացիններով, սակրերով, բանով ու քրիչով յարձա-
կելով թշուառ կիներու եւ երախաններու 400է առելի աս խումբին
վրայ՝ կը սկսին չարչարանոք կոտրտել եւ կոտրտել ասոնց մարմին-
ներուն զուրս մատած բոլոր մասերը, թիմ, ականջ, ոտք, ձեռք,
մատներ, ոտեր . . . : Մանուկները մայրերու աշքին առջեւ քա-
րերու կը զարնեն “ալահ, ալահ, պոռալու . . . :

Ծրջակայ ապառաժուտ բլուրներն ու խոր անժաւաներն արձա-
գանք կու տան աս անքախտ հայ մայրերու, կրյաներու եւ մանա-
ւանդ մանուկներու աղիողորմ ճիշերէն . . . , լեզապատառ երախա-
ներու “մայրիկ մայրիկ, հասիր աղաղակներէն” . . . : Բայց անտարքեր
անգութ խուժանը անողորմ կերպով կը շարունակէ արեան աս
ինչոյքը, անկարեկիր իր շուրջը տեղի ունեցող եւ քարերն իսկ
լեզուի հանող մարդկային մարմիններու յօշոտումներուն . . . :

Վերջապէս 4—5 ժամուան աս նախճիրէն եւ կողոպուտէն
վերջ, վրայ կը հասնի զիշերը, որ իր մեւ պատանքով կու զայ
ծածկել վայրի զազաններու նախանձն իսկ շարժող աս արեան
բաղնիքի արհաւրալից տեսարանը:

Դիշերուան հետ հետզինտէ քաղաք կը դառնան իրենց կապ ու կրղոպուտով թուրք խուժանը եւ ոստիկաններն ու ոստիկան զինուորները եւ ասոնց պակաս թողածը կու զան լրացնել դիակ-ներու սիրահար բորենիներն, զայլերն, շնազայլերն եւ այլ զիշատիչները:

Դետնատարած նահատակներու մարմիններն ըոլրովին մերկ կամ՝ կիսամերկ փոռած ծորի զահաւանդներուն վրայ կը պատկերացընեն ահաւոր տեսարան մը, որ մարդկային ոչ մէկ միտք պիտի զօրէր իր երեւակայութեանը մէջ մարմնաւորել:

Դիշերուան խաւարին մէջ գեռ ընդհատ ընդհատ կը լսուին մերթ ծանր վերաւորներու հառաշանքներն եւ հոգեվարքներու խուլ կամ՝ խմալուր հոնդիններն . . . :

Կէս զիշերէն վերջ, խտացող աղջամուղջին հետ կը սկսի իշնալ զովարար ցող մը եւ ահա նուազ վիրաւոր ընդարձացած աս տարարախտ փորբիկ աղջիկը, կազդուրուած զիշերուան զովարար եղեամով կը սժափի: Կիսակինդան իր մոլար ակնարկներով կը սկսի վնասոնել իր մայրն ու երկու քոյրերն, որոնք իրարու քով ինկած էին ջարդուփշուր եղած ուկորներով . . . : Ի զոր կը կանչէ մեղմի իրաքանչչիւրը իր անունով, բայց բարէ անոնք ամէնքն ալ կը ննջէին յափտենական քնով:

Թշուառ աղջիկը կը զարհուրի, մինչեւ ուկորներն կը սկսի դողաւ, ակամայ կափկափելով իր ակրանները . . . : Մինչեւ առաւոտ շի համարձակիր շարժիլ կամ՝ հեռանալ իր զանուած տեղէն, իբր թէ անկենդան իր մօր եւ խոշտանգուած երկու շափահաս իր քոյրերուն արինաթաթաւ անշոնն մարմիններն չթողուին որ հէզ փոքրիկը ւրէ եւ հեռանայ իրենցմէ:

Վերաքացուող արշալոյսին հետ՝ աս ահաւոր նախնիրին մերձակայ կամուրջէն մէկ քանի քիւրտ հօտաղներ կ'անցնին. եւ հեռուն շարժուն դիակ մը տեսնելով բնական հետաքրքրութենէ շարժեալ կը մօտենան հէզ աղջնակին ու զթալով կը տանին տուն եւ կը յանձնեն իրենց ծերունի հօր: Սա ըլլալով “զզզլպաշ”, (ասոնք ամէնքն ալ թրքատեաց աղանդաւորներ են եւ միշտ եղած են քրիստոնեաններու քարեկամ).) վրկելու մոտք՝ աղջիկը կը քերէ զաղտագողի կը յանձնէ Զանկըրի իր վաղեմի մէկ բարեկամին:

Այս կենդանի մարտիրոսունին մեր գտնուած քաղաքը ժամանելով էր, որ առաջին անգամ՝ ըլլալով՝ իրազեկ եղանք մեր շորջը անձայն ու անշշուկ կատարուող սարսափելի սպանդին աներեւակայելի շափին ու կշռին։ Այլևս անհնար եղաւ մօտալուս մահուան մղմաւանջով տանջուող մեր հոգիները հանդարտեցնել, զի չէ՞ որ ամենքս ալ սպանդի առաջնորդուելու համար իր կարգին սպասող զենման ոչխարներ էինք . . . :

Այս դեռ մէկն է հազարաւոր դրուագներէն հայ ահաւոր այն մարտիրոսագրութեան, որով աղարսուեցաւ մարդկային պատմութիւնը, նսեմացաւ քրիստոնէութիւնը եւ մնանկացաւ քաներորդ դարու եւրոպական համբաւեալ քաղաքակրթութիւնը։

Մինչդեռ այս միջոցին 1915 Յուլիս—Օգոստոսին՝ ներքին գաւառներու մէջ տիրող հայկական համատարած արեան նախճիրը գիշեր ու ցերեկ կը շարունակուէր, առանց անմեղ արիւնին խանճի հոտն Պոլիս հասնելու, անդին՝ Էնկիրիի հայոց կոտրածի գումարնն, կեղրոնին մօտիկ ըլլալուն եւ շնորհիւ երկաթ. հայ անձնուէր պաշտօնեաներուն՝ շուտով Պոլիս հասաւ եւ յուզեց մայրաքաղաքին եւրոպացի թէ տեղացի քրիստոնեայ բոլոր ժողովուրդները։ Մանաւանդ պապական նուիրակը եւ անոր ազդեցութեամբ Աւարո-Հունգարական դեսպանատունը իրար անցան ու բողոք բարձին միտասամներորդ ժամուն . . . :

Զիրցաւ անտարեր մնալ եւ զերման դեսպանատունն եւս, եւ գոնէ երեւոյթներն փրկելու եւ ի հարկին ապազայ պատախանատութենէ; զերծ մնալու կանխաւող հեռատեսութեամբ՝ ամսապարեց քննիչներ դրկել էնկիրի, ձեւական քննեութեան մը համար . . .

Սակայն կանխաւ ներքին գործոց նախարար եւ հայոց մեծ դահճապետ Թալաթ կանխեց զերման դեսպանատունն եւ ինք անձամբ եկաւ մինչեւ Էնկիրի։

Ամբողջ կուսակալութեան ձորերուն մէջ անթաղ մնացած եւ երկուանի ու շորքուանի զազաններէ յօշուուած նահատակ 42.000 հայերու մարմիններն հաւաքել տալով՝ ամփոփել հրամայեց հաւաքական մեծ զերեզմաններու մէջ, կարծելով այսպէս անհետացնել իր եւ ընկերներուն աննախընթաց եղեռնազործութեանց անզալտնապահ հետքերը . . . :

Բայց արդարութեան արեւն ի լոյս բերաւ զայն . . . :

Գերման ղետպանատան քննիչն եկաւ Էնկիլիք, եւ թուրք բարձր պաշտօնեաներու հետ տեսակցելէ, զանոնք հարցափորձելէ եւ ձեւական քննութիւն մը կատարելէն վերջ դարձաւ Պոլիս եւ գերման շարասիրտ ղետպան Վանկընհայմին յայտնեց թէ “այսոց վրայ տեղի ունեցած ջարդերու հետքն կրող ո՞ր եւ իցէ ապացոյց ներու չէր պատահած եւ թէ եղած տարածայնութիւններն շարակամ՝ զրոյցներու միայն հետեւանք էին . . . ”:

Իսկ ամէն կողմէ գերման ղետպանատուն եղած կծու բողոքներուն եւ քննադատութիւններուն կը պատասխանէր զերման ղետպան Վանկընհայմ պաղարեամք՝ թէ ինք իրաւոնք չունի միջամբսելու թուրքիոյ ներքին գործերուն եւ բռնաբարելու այսու թուրքիոյ վեհապետական իրաւոնքներն, թէ երոպական պետութիւններէն ո՞րն էր ան, որ պիտի անտարքեր մնար նմանօրինակ ներքին ապատամբական շարժումներու հանդէպ, եւ ձեռք շպիտի առնէր զարողական միջոցներ . . . :

Հաստ գերման ղետպանին, հայութեան քնաջնջումին համար սարքուած համատարած ահաւոր այս կրտորածներն զավողական միջոցներ էին . . . եւ ոչ թէ մարդկային պատմութեան ամենաարիւնութ էջերն իսկ սեւցնող անլուր եղեռնազործութիւններ . . . :





Թուրք ինւժանեն սպանելուած նահատակ հայեր Ենկիրիի կուսակալութեան մէջ:

Des martyrs Arméniens assassinés par la cavalerie Turque
dans la province d'Ankara.

*La fin tragique des amis de l'exil
d'Hyache*

13.

ԱՅԱՉԻ

ԱՔՍՈՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՈՒ
ԵԳԵՐԱԿԱՆ ՎԱԽԱՏԱՆՑ

Մինչդեռ լնկիւրիի ամբողջ կուսակալութեան գնտերը ու վտակները հայ անմեղ արեամբ կը ներկուէին, իսկ ձորերը հայ նահատակներու անթաղ մարմիններով կը լիցուէին, ութիւ ժամ նեռու Այաշի մէջ — փոքր զայմազամանիստ զիւղաքաղաք մը — մեր աքսորական անբախտ ընկերներու վիճակը նուազ ողբերգական չէր:

Մեր 75ի շափ ընկերները Այաշ փոխադրելէ վերջ, արգելափակած էին քաղաքին հեռաւոր մէկ ծայրը կառուցուած “Սարը-Դրշլա”, կոչուած ին զօրանոցի մը մէջ, որուն պատուհաններուն ապակիները ջարդուիշուր եղած ըլլալով՝ ին տախտակներով լուսամուտներն փակուած էին:

Մէկ ամսուան ընթացքի մէջ, ինչպէս Զանկըրիէն՝ նոյնպէս եւ ասկէ 13 քախտաւորներ կրցած էին յաջողիւ դառնալու Պոլիս՝ շնորհի հզօր միջամտութիւններու եւ առաստաբաշխ կաշառի:

Սարը-Դրշլայի մեր աքսորական ընկերներն եւս ջանք ու ճիգ չէին ինայեր փրկուելու համար իրենց ինկած թակարդէն: Ամէն ոք կը սկսի հեռագրով եւ իննդրագրերով զիմել ներքին գործոց նախարարին եւ ազդեցիկ թուրք բարեկամներու եւ յանուն օսմ: Սահմանադրութեան արդարութիւն պահանջել . . . : Այս հեռագրերն ու իննդրագրերն իմբազրելու կարող օրէնսգէտ եւ լիզուազէտ անձերէ մասնաւոր յանձնամողով մը կը կազմեն եւ կ'ողեն բանակցիլ կեղրոնի կառավարութեան հետ:

Աղքացեալ Յարութիւն Շահը կեսամբ ինք կը խմբագրէ այս հեռազբերն ու խնդրազբերն, եւ ապագայ սերունդներու զնանատման արժանի զիցազնական համարձակութեամբ մը, բախտակից ու բանտակից կուսակցական իր ընկերներու հետ համախորհուրդ կը հեռագրէ Թալէաթի թէ “Իրենց վնտուածներն կուսակցականներն էին, արդ ի՞նչ իրաւունքով ոչ-կուսակցականներ բանտը կը պահուին անարդարօրէն”:

Բայց բոլոր աս դիմումներն կը մնան անշուշտ անպատճախանի:

Հակառակ որ ասոնք ամէնքն ալ հայազգի ականատոր եւ բեղմնաւոր մտաւորականներ էին, եւ յեղափոխական կեանքի մէջ երկարամիայ փորձառութեամբ հանրածանօթ վեթերաններ, սակայն դժբախտաբար ոչ որ ասոնցմէ սպառնացող վերահաս վտանգին մեծութիւնը եւ վերըուծութիւնն ընելու ի վիճակի էր:

Ծրաբին ծայրը դեռ նոր բացուած՝ ահաւոր այս ողբերգութեան անգիտակիցներէն մէկն ալ ողքացեալ (Խաջատուր Մալումեան) Ակնունին էր: Որ չկարենալով ո՞ր եւ է մեկնութիւն տալ այս ընդհանուր ծերբակալութիւններուն եւ տիրող սարսափին, պարզապէս ապշած էր: Ակնունի անձնական հեռազերներ կը յուր ներքին գործոց նախարար Թալաթին եւ դատ ու դատաստան եւ արդարութիւն կը պահանջէր . . . :

Յաճախ Ակնունի իր շորջը գտնուող ընկերներուն կ'ըսէ եղեր որ յետոյ վերապրողներ պատմեցին թէ “Ինչո՞ւ արդեօք Թալաթ Պէյ չի հանիր պատասխանել իմ՝ անձնական հեռազբերու: Իթթիհատ-Իթթիլաֆ թուրք երկու կուսակցութեանց, Պալքանեան պատերազմին՝ 1912—1913 Պոլսոյ մէջ ես էի որ Թալաթը տունս պահեցի եւ փրկեցի ամենասույգ մահուանէ, ինչո՞ւ կը մոռնայ իմ՝ իրին ըրած բարիքն եւ գոնէ ինձի չի պատասխաներ”:

Այս համոզմամբ օրէ օր կը սպասէր Ակնունի իր փրկութեանը եւ Պոլսի վերադարձին:

Արդարեւ Իթթիհատի քոմիուէի արխնկզակ ղեկավարները շատ լաւ խաղացած էին իրենց դերը, եւ այնքան լաւ յաջողած էին նայ յեղափոխական պետերու կոյր վատահութիւնը շահիլ՝ որ ասոնք պարզապէս մեծ առեղծուածի մը առջեւ գտան զիրենք,

չկարենալով ո՞ր եւ է մեկնութիւն տալ իրենց քանտարկութեան եւ աբորին . . . :

Իսկ այս աստիճան անվերապահ կոյք վստանութիւնն՝ աւաղ մէկ միլիոն անմեղ ժողովրդի անվերազտանելի թանկագին կեանքերն արժեց . . . :

Դաղափարի ազնի ընկերներ նկատած էին հասարակ ոճրագործներէ աւելի արժէք չունեցող հթթիհատի թուրք Պետերը: Մինչ ասոնք իրենց յանդզնութեամբ միայն երկրին ղեկը յաջողած էին ծեռք ձգել՝ ոչ թէ հայրենիքի փրկութեանը համար, այլ իրենց անձնական փառասիրութեան եւ ընչաքաղցութեան յագորդ տալու համար:

Այսի աքտրականները, մեծ մասամբ նկաթական կարօտութեամբ կ'անցընեին իրենց կեանքի վերջին օրերը:

Ասոնցմէ տարաքախտ Շահրիկեան տղու մը պէս լացած է այն օրը, երբ Պոլսէն 5 ոսկի կը ստանայ փոսթով: Յուզման շարժառիթը նարցնող իր ընկերներուն կ'ըսէ. “Աս որամը ինծի դրկողը Պոլսի ընակած տանս լրացարար յոյն թշուառ կինն է, աս ի՞նչ անձնուիրութիւն, ո՞րելէ գտեր է աս գումարը, երբ ինք կարօտ էր օգնութեան: Խեղճ կինը վիշտու մեղմացնել ուզած է”:

Ո՞ր եւ իցէ մէկ ազգի պարծանք եղող մեր այս բոլոր մտաւորականները՝ իրենց կեանքին վերջին օրերը ոչ միայն կրեցին նոգեկան անպատճելի յուզումներ ու տառապանքներ, այլ եւ ասպեցան ֆիզիկական ծայր աստիճան թշուառութեան մէջ: Ասոնցմէ շատեր իրենց ներմակեղէնները իրենք սկսան լրատ առ ի խնայողութիւն: Այս անձնազո՞ն վեթերանները շուտով լրուեցան իրենց բախտին, որ երկար տարիներ իրենց կեանքին զնով բարձր բռնած էին յեղափոխութեան կարմիր որոշը՝ յանուն փրկութեան բազմաշարչար հայրենիքի եւ արհինաքամ հայ ժողովրդի:

Ազգային պաշտօնական կեղրոնի եկեղեցական եւ աշխարհական մարդիկը հազիւ երեւոյթները փրկելու շափ կը հնտաքրքրուէին հայ մտաւորականներու այս անդրանիկ ծերքակալութեամբ եւ զգուշաւոր ընթացք բռնած էին առ ի խոհեմութիւն . . . :

Չանկըրի՝ աքտրականներուս հազիւ զրկուեցաւ պատրիարքականէ անբաւարար հացագին մը մէկ քանի հարիւրուկի շափ:

Երբ 150 հոգիի կէսէն աւելին նիւթական օժանդակութեան կարուտ էին։ Որով մենք աքտրականներս ներքին փոխառութեամբ եւ հանգանակութեամբ կը հոգայինք մեզմէ դէպի մահ առաջնորդուող ողբացեալ ընկերներու ճամբու ծախըն ու հացագինն։

Վերջին անգամ՝ մեզմէ բաժնուող երիտասարդ 26 մոտաւորականներու եւ ոչ իսկ հացագին մը կրցանք տալ, թող կառի փոխադրութեան ծախիքերը։

Ձե՞որ յախտենական չքմեղացումի բրածոյ բանաձեւը միշտ պատրաստ էր մեր պաշտօնական անձերու քերանը “Եղբայր ի՞նչ կրնանք ընել, բանակ չունինք, նաւատորմ չունինք, իսեղճ ազգ մըն ենք, մեր ծեռքէն ի՞նչ կուգայ . . . : Կարելին կ'ընենք միշտ, պէտք եղած դիմումները միշտ կ'ըլլան, բայց մտիկ ընող չկայ . . . ”¹։

Մեր թշուառ ընկերներուն Այաշի զօրանոցը արգելափակումէն ամիս մը վերջ, նոչսկինան կուսակցութեան ականաւոր եւ անձնուուէր պետք ողբացեալ Համբարձում՝ Պօյամեան (Մուրատ) շղթայակապ ոստիկանական խիստ հակողութեամբ կը փոխադրուէր Կեսարիա, ուր զինուրական ատեանի վճռով մահուան կը դատապարտուէր։

Ո՞րչափ անձնուուէր եւ քաջարի հին յեղափոխական գործիչ նոյնքան բարի եւ ազնիւ ընկեր մըն էր Մուրատ։ Կարելի չէր ճանշնալ զինքն եւ չսիրել ու չհամալրիլ իր անձին, նոյն իսկ եթէ իր ամէն զաղափարներուն համամիտ ալ չուզեր ըլլալ մէկը։

Հակառակ օսմ։ Սահմանադրութենէն վերջ կառափարութեան դէմ՝ դաւադրական ոչ մէկ արարքի մէջ գտնուելուն եւ պատերազմի միջոցին եւս վերապահ եւ սպատղական ընթացք մը բռնելուն, Կեսարիոյ պատերազմական ատեանը ամբաստանեց զինքն իբր ժողովուրդը ապատամբեցնող։ Բանաձեւ մը՝ որ հայութիւնը բնանշնչելու համար ստեղծուած ընդհանուր կարգախօսն եղած էր այլ եւս։

Հայ ժողովրդի փրկութեան անձնազո՞ն այս առաքեալն ալ

¹ Մեր նիւթէն շշեղելու համար հոս զանց կ'ընենք տալ պատասխան աս վարկապարագի չքմեղացումին, վերապահնելով զայն ի մօտոյ հրատարակելի մեր “Յիշատակներս” անուն գրքին, որ իրապէս ժամանակակից հայ կեանքն է։

բարձրացաւ մինչեւ բարձր կատարը հայ փշալից Դողլոթային, կախաղանի վրայ քաւելով գաղափարապաշտ իր բազմատանջ կեանքի փրկաւէտ յանցանքը:

Այսի աքտրական ընկերներն եւս մեզ նման, յաճախ կրօնական շարականներ եւ հայրենասիրական երգեր կ'երգէին ղեկավարութեամբ ողբացեալ Մելքոն Կիւրենանի (Հրանդ): Պահիկ մը ինքնախարէութեամբ փոխադրուելու համար հին բարի այն օրերուն, երբ դեռ ազատ էին եւ խանդավառած հայրենիքի փրկութեան ազատաշունչ գաղափարներով:

Սակայն Մ'ուրատի հեռացմամբ ամենաանտարքերներն իսկ տակաւ սկսած էին յոռետես դառնալ, երբ իրենցմէ 6 ընկերներ եւս հեռացցին դէպի անձանօթ ճակատազիր եւ ասով ալ աւելի մուտնոգ սկսան դառնալ մնացողները:

Մահաբոյր սեւ օր մը դուրս կը հրաիրէին Այսի զօրանոցէն Ակնունին, Ռուբէն Զարդարեանը, Խաժակը, Մինասեանը, Տոքթ. Տաղաւարեանը եւ Յարութին Ծանկիւլեանը: Ասոնցմէ չորս առաջինը դաշնակցական ականաւոր մուսաւրական զործիչներ էին. հինգերորդը՝ Տաղաւարեան, Նախկին Շնչակեան եւ վերջերը ուսմկավար եռանդուն հանրային զործիչ մը. իսկ վեցերորդը՝ Ծանկիւլեան, Շնչակեան կուսակցութեան հին պետերէն եւ 1891ի Գումզարուի անդրանիկ յեղափոխական դէպքին հերոսը:

Ասոնք՝ ոստիկանական ամենախիստ հակողութեան ներքեւ եւ երկաթուղիով Դոնիայի ճամբով կը փոխադրուին դէպի Ատանահալէս, իբր թէ Ցիգրանակերտի պատերազմական ատեանի առջեւ դատուելու համար:

Վեց աքտրական ողբացեալ այս ընկերները, թէպէտ Ատանաժամաննենուն կ'ուզեն յարաքերութեան մոնել տեղացի ազգային պաշտօնական անձերու հետ, որոնց տարագրութիւնը դեռ սկսած չէր, սակայն հնար չըլլար: Ընդհակառակը տեղական կառավարութիւնը լսելով որ Զօնիակ եւ Վարդգէս ալ այս օրերուն Ատանա կը բերուին, իրարու չհաղիպեցնելու համար՝ կ'աճապարեն օր առաջ ճամբայ հանել դէպի Հալէս:

Սակայն որովհետեւ 1915 Յուլիսին Ամանոս լեռան Այրանի փապուղիները դեռ բացուած չէին, եւ երկաթուղին մինչեւ Օս-

մանկիյէ կը հասնէք, ուստի ոստիկանական կարգադրութեամբ՝ կառքի պատրաստութիւն տեսնելու համար մէկ օր Օսմանիյէի քանտոր կը մնան: Խակ Օսմանիյէ այն ասեն Ատանայէն Հալէպ երկարող գծի վերջին կայարանն էք. ու ասկէ անողին կառուլ պէտք էք անպատճան ճամբորդել մինչեւ Խալմիյէ՝ անցնելով Հասան Փէյլիէն: Օսմանիյէ եւ Խալմիյէ Ամանու լեռներու արեւելեան եւ արեւմտեան երկաթուղիի կայարաններն էին 1915ի ամրան:

Այս օրերուն Օսմանիյէի մէջ կը գտնուէք բնիկ Սեբաստացի եւ Տորթ. Նազարէթ Տաղաւարեանի ազգականներէն ծանօթ վաճառական մը, որ միանգամայն հանրածանօթ մեծ վաճառատան մը Ատանայի մասնաճիւղին տնօրէնն էք, եւ որ վաղոց Ատանա հաստատուած ըլլալով եւ Ատանայի կուսակալին հետ առեւտրական մօտիկ յարաքերութիւններ ունենալուն, աս վերջինը խորհնորդ կու տայ ըսելով որ “Աս օրերուն Ատանայի մէջ աշքի շերեւալու համար Օսմանիյէ գնա . . .”:

Այս օրերուն, երբ Տորթ. Տաղաւարեան եւ իր հինգ ընկերները Օսմանիյէ կը հասնին ու բանտ կ'առաջնորդուին, աս վաճառականը կը փութայ ոստիկան զիւսորներու հրամանատարին մօտ, եւ օգտուելով այս վերջնոյն հետ եւս ունեցած իր բարեկամութենէն, կը ինդրէ որ 6 բանտարկեալներն իրեն թոյլատը տուն տանիլ եւ հիւրափրել: Կը ստանայ խնդրած թոյլտութիւնը, պայմանաւ որ աքսորականներու հետ տուն տանէք նաև ասոնց հակող ոստիկանը:

Մինչ ոստիկանն վեց բանտարկեալներն տուն յանձնելէ, եւ սոորազրութիւն առնելէ վերջ կը մեկնի շուկայ անձնական զործով, վաճառականը կը խոստանայ զիրենք փախցնել տալ եւ ազատել, կաշառելով ոստիկան զօրքերու հարիւրապետը:

Բայց Ակնունի եւ իր ընկերները կը մերժեն առարկելով՝ թէ չեն ուզեր որ իրենց պատճառով ուրիշներ վտանգուին, եւ երկրորդ յոյս կը յայտնին՝ թէ որսոք Պէտք Կրաքարութեալ առաջնորդութիւնը իրենց մահուան ճամբուն ինը տասներորդը անցած էին եւ դեռ լաւատես էին . . . :

Աս միջոցին ոստիկանը պարտասած դառնալով տուն, մասնաւոր սենեակի մը մէջ կ'երթայ կը ննջէ: Վաճառականը ծալրայեղ

յանդգնութեամբ ոստիկանին զրապանէն քանուարկեալներու պաշտօնագիրը զգուշութեամբ վերցնելով իրազեկ կ'ըլլան սա անաւոր իրաղութեան, թէ վեց քանուարկեալները ի սպանդ¹ կը տարուին՝ Ցիգրանակերտի պատերազմական ատեանը հանելու ուսուռական . . . :

Բնականաբար չափազանց կը յուզուին ամէնքն ալ: Ոչ ոք այլեւս կ'ուզէ պատրաստուած քազմախորտիկ ընթրիթը ուտել, ամէնքն ալ կը թաղուին խոր սուզի մէջ, զի ալ կը զոնուէին մանուան ննծող մանզադին ներքեւ: Աւելորդ էր բնականաբար այլեւս փրկութեան յոյս ունենալ: Պոլսոյ կառավարութիւնը վեցը կ'ամբաստանէր իբր թուրք կայսրութեան ինչ ինչ նողերը անջատելով օտար թշնամիներու յանձնելու համար ապառամբութիւն քարոզող յեղափոխականներ . . . :

Սուածին սարտափեցուցիչ ազդեցութիւնը փոքր ինչ մեղմանալէ վերջ, ողբացեալ Ակնունի նուսկ որեմն կ'արտայայտուի նետեինալ քառերով: «Ճե՞ս տառում տաչուսս վրա, Զի ՄԻ ՕՐ ԱՆՊԱՏՄԱՆ ՊԻՏԻ ԳԱՐ ՄԱՅԱՌ ՄԵԶ ԳԹՆԵԼ, ԱՅԻ ՄԻԱՅՆ ՏԱՐՈՒՄ ԵՄ ՈՐ ԷՍ ՄՐԻԱՆ ԽԱՐԱՐՈՒՆՑՄԱՆՔ . . .»:

Այս միջոցին ոստիկան զինորներու հրամանատարէն եկած սոտիպողական հրամանին վրայ, կրկին կը փոխադրուին քանու իրենց վերանկող ոստիկանին նետ, որուն զրապանն նախապէս կրկին փութացած էին սահեցնել մահարոյր պաշտօնագիրը:

Ցաջորդ օրը կառքով եւ ոստիկան նեծեալ 4 զինորներով ճամբայ կը հանուին դէպի Հալէպ: Հու 2 օր քանտը մնալէ վերջ, կրկին նեծեալ ոստիկան զինորներու խիստ հսկողութեամբ ճամբայ կը հանուին Ուրֆայի վրայով իբր թէ դէպի Ցիգրանակերտ:

Ուրֆայի եւ Ցիգրանակերտի ճամբուն վրայ, Ուրֆայէն մէկ օրուան ճամբայ նեռու, յանկարծ շրջապատուելով Ցիգրանակերտի ոնքագործ կուսակալին ծորթ. Ուշիսի դրկած «չէթէներէն», տեղն ու տեղն կը սպաննուին անպատմելի շարշարանքներով: Այսպիսի եղերական հանզանանքներով վերջ կը տրուէր վեց հայ տաղան-

¹ Ապառականը, որ ինծի պատմեց անձամբ այս բոլոր մանրամասնութիւնները, սոյն պաշտօնագրին պատճննն ալ ունէր, բայց 1918ի փախուստներուս մէջ առ ի զգուշութիւն անյայտացուցի:

դաւոր մտաւորական եւ հանրային գործիչներուն քեղմսաւոր կեանքին: Տարիներ երկար երգեցին, երազեցին եւ գործեցին հայրենիքի փրկութեանը համար, եւ բարէ ազատութեան նիշտ սեմին վրայ, հեռացան զնացին անդարձ դէպի յափառնականութիւն:

Սակայն աւաղ, աւելի բախտաւոր չկրցան ըւլալ Այաշ մեացողները եւս:

Էնկիւրիի հայերու 1915 Օգոստոսի կէսին կատարուած ահաւոր սպանդի միջոցին կուսակալի փոխանորդ Աթըֆի հրամանով Այաշի աքսորականներէն մաս մը եւս կը փոխադրուին Այաշէն Էնկիւրիի բանտը, եւ սեւ օր մը 1200 հոգինց Էնկիւրցի հայերու կարասանի մը հետ՝ քաղաքէն 4—5 ժամ հեռու ծորի մը մէջ չարչարալից մահուամը կը սպաննեն ամէնքն ալ:

Իսկ Այաշի մեացեալ աքսորական մեր եղերաբախտ ընկերները եւս կը նահատակուին Այաշէն մէկ քանի ժամ հեռու “Գասպը Պէլի”, կոչուած համբաւաւոր լեռան մէջ՝ հետեւեալ պարագաներու տակ:

Էնկիւրիի կուսակալի փոխանորդ արինոուշտ Աթըֆի հրամանով Այաշի մեացեալ 27 աքսորականները կը յանձնուին կրիտացի քոմիսէր Զէքիի: Այս ոստիկան զինորներու ընկերակցութեամը կը բերէ հայրենիքի քաւութեան տարաբախտ այս նոհագները յիշեալ “Գասպը Պէլ” կոչուած տեղը եւ հրաման կու տայ հանգառանալու:

Բայց յանկարծ քոմիսէրը կրակի հրաման կու տայ, սակայն տասնապետ այսցի Փաշիլ օղլու Ռէֆիք կ'ըմբռատանայ եւ կրակել չուզեր անմեղներու վրայ: Այն ատեն քոմիսէրը ծեռքի ատրճանակովը երկու անգամ՝ անձամը կրակ կ'ընէ մէկ քանիին զլխու ուղղեալ: Ասոր վրայ վաշտապետ Հասան եւ Խուրշիտ չափուշ կը սկսին զնդակ արձակել անպաշտպան մեր ընկերներուն վրայ: Բայց զնդակահարութեամը չկրնալով յազեցնել իրենց արեան ծարաւը, սուինները հրացանին անցնելով կը յարձակին թշուառներուն վրայ եւ կը սկսին յօշուել ասոնց մարմինները:

Սակայն տարաբախտ մեր տառապանքի ընկերներէն ումանք, որոնց մարմինները անդամահատուած կամ բզիկ բզիկ եղած ըւլալով հանդերձ՝ դեռ չէին մեռած, աղիողորմ ծայնով կ'աղաչեն

ոճրագործ ուստիկան զինորներուն ըսելով “Աստուծոյ սիրոյն գնդակով սպաննեցէք որ ազատինք . . .”:

Այս ահաւոր սպանդին կը մասնակցին՝ շրջականերէն արշաւոյին հետ հոն հաւաքուած մօտակայ թուրք զիւղացիները՝ իրենց հետ բերած կացիններով, սակրերով (սաժըր), բրիչներով, քարերով եւ երկաթէ ձողերով:

Խուրշիտ չափուշ ինք Էնկիւրիի մէջ պարծանօք պատմած է այժմ՝ վերապրող հայ բժիշկի մը՝ այս բոլոր մանրամասնութիւնները, աւելցնելով թէ “երբ կոտորածը սկսանք, սպաննուողներուն աղիողորմ” Ելիշերովը, վայնասուններովը ծորը եւ լեռը կը թնդար: Ես Տոքթ. Փաշայեանին աչքերը նախ փորեցի, ապա վիզը կորեցի եւ ահաւասիկ անոր ոսկի շղթան ու ժամացոյցը . . .: Դիւային ժպիտով մը այս ամենը պատմելէ վերջ կը յայտնէ Խուրշիտ, թէ փառք կու տայ Ալլահին, որ քախու ունենալով անծամբ մասնակցելու “օքնատին”, իրենց սուրք մարգարէին “օքնաէթին”, այսինքն արքայութեան արժանացած է . . .:

Իսկ հրաշքով վերապրող ականատեսներ կը պատմեն, թէ Էնկիւրիի շրջակայ բոլոր թուրք զիւղացիները իրենց սպաննած զոհերուն “ոչտէնկոթները”, “պոնժուոները”, “փարտըախները”, “ժարէթները”, կօշիկները հազար էին, անժխտելի ապացոյցը կրելով արեան ահաւոր ինչոյքի իրենց մասնակցութեան:

Խուրշիտ չափուշ հայ բժիշկին կը պատմէ նաև դիւային ներքին գրունակութեամբ մը, թէ թուրք զիւղացիները անշունչ նահատակներու ծուէն ծուէն եղած մարմիններն իսկ՝ հրէշային զքոսանքի համար ժամերով կը խոշտանգէին, անդամահատելով անոնց անկենդան նշխարները: Մինչեւ որ զիշերուան խաւարք վրայ համելով, դուրս կու զան իրենց թագասոցէն այս անզամ ալ դիակեր բորբնիներ եւ այլ վայրի զազաններ, իրենց կարգին՝ ամբողջացնելու համար մարդ-զազաններու պակաս թողածը արեան համատարած այս սարսափելի նախնիքին:



Les derniers jours des exilés de Tchankue

déportés

14.

ԶԱՆԿԸՐԻՒ

ԱՔՍՈՐԱԿԱՆՆԵՐՈՒ ՎԵՐՉԻՆ ՕՐԵՐԸ

Մինչդեռ համատարած արեան թաթառ մը ամբողջ Փոքք Ասիոյ շնորհագույններն ու զիւղերն աւերակներու կոյտի մը կը վերածէր, եւ մանուան անողորմ մանզաղը՝ մէկ քանի ամսուան մէջ հարիւրնազարաւոր անմեղ կեանքեր կը հնձէր, լեցնելով նահատակներու լեռնակոտտակ մարմիններով Հայաստանի սարերն ու ծորերը, մենք Զանկըրիի արտօրականներու կ'ապրէինք մեր վերջին օրերուն մէջ եւ վերահաս մանուան մղճաւանջը կը լիկէր մեր միտքն ու հոգին, օրէ օր կամայ թէ ակամայ սպասելով մանուան մեր կարգին . . . :

Այս օրերուն Փոլսէն մեր ծեռքը հասած հայ լրագրերուն մէջ սպլչելով կը կարդայինք Ազգ. Սահմանադրութեան 1915ի մայիսեան տարեդարձի առթիւ Ազգ. հիւանդանոցի պարտէզին մէջ սարքուած հանդէսներու, պարերու, խնջոյքներու եւ քաժականաներու մասին . . . : Այս թերթերը ամիսներ վերջ միայն պատահաբար մեր ծեռքը կը հասնէին:

Պոլսոյ մէջ կը շարունակուէին¹ պատրիարքին նախազանութեամբ ըստ առաջնոյն դպրոցական ամավերջի հանդէսները, Ոլիմպական խաղերն, Փուտ-պոլի մրցումներն, լողալու եւ հեծելանուի արշաւներն, ամառնային շոգենաւայշին ուխտաւորութիւններն դէպի Պոլսոյ նշանաւոր զբոսատեղիները: Դեռ ոչ ոք Պոլսոյ

¹ Առ այս համզուելու համար, բաւ է անզամ մը աշքէ անցնել 1915 Մայիս, Յունիս, Յուլիս եւ Օգոստոս ամիսներու Պոլսոյ հայ թերթերը:

մէջ լուր ունէք զաւառներու մէջ մեռնող ժողովուրդի մը հոգեվարքի ահաւոր հոնդիւններէն . . . :

Պատրիարքարանը մէկ քանի հարիւր ոսկի ղրկելով Պոլսէն արտորուած մոսաւորականներուն իբր հացագին, կը կարծէր իր պարտքը կատարած ըլլալ . . . :

Մինչ մենք Զանկըրիէն Պոլիս դարձող մեր քախտաւոր ընկերներուն միջոցաւ՝ տեղեկագրեր կը հասցնէինք Պատրիարքին, հայութեան ընաշնչումի ահազանգը նուշեցնելով։ Այսու ամենայնի ոչ ոք կ'ըմբռնէր կացութեան ընդհանուր ծանրութիւնը, եւ կը մնային հանդիսատեսի պատարին զիբքին մէջ միշտ, յեղյեղելով իբր ծամոց իրենց բերնին մէջ պատրաստ գտնուած քանածեւն “Ի՞նչ կրնանք ընել . . .”:

Մեր 56 ընկերներն Վարդավառի օրը Զանկըրիէն Էնկիւրի փոխադրելէ վերջ ամենքն ալ բանտ առաջնորդուած էին։ Ասոնց-մէ իինզ հոգին շնորհի ամերիկեան դիսպան Մօրկընթառի¹ ան-խոնջ եւ ազնիւ արտակարգ չանքերուն, կրցած էին դառնալ Պո-լիս. իսկ մեացեալք հասցէիս ուղղեալ նեռագրով նիւթական օգնութիւն կը ինդրէին ինծմէ։ Անմիջապէս ներքին փոխառու-թեամբ 60 ոսկի հանգանակելով Էնկիւրիի իբրանուան վաճա-ռաստան միջոցաւ կ'ուղարկէինք մեր եղերարախտ ընկերներուն, զրիթէ իրաքանչիրին մէկ ոսկի, որով պիտի հանէին մինչեւ Տէր-Զօր . . .։ Զի իրենց նեռագրին մէջ յիշուած էր թէ 2 օր պայ-մանաժամ տրուած է պատրաստուելով ճամբայ ելլելու համար դէպի Զօր։

Դիտումնաւոր կերպով այս արտօնութիւնը տուած էին, որ որչափ նար է առատ որամով ճամբայ ելլեն . . . աւարը աւելի հարուստ դարձնելու համար իրենց հաշոյն։

Սակայն փոխանակ Տէր-Զօր փոխադրելու մէկ ամիս բանտը պահնելէ վերջ, Օգոստոսի կէսին սկսած Էնկիւրիի հայոց սպանովին նետ ասոնք ալ միացնելով քանտէն դէպի սպանդ առաջնորդուող կարաւաններուն, չարչարալից մահուամբ կը նահատակուէին Էնկիւրիի հայոց առաջին կարաւանին նետ։

¹ Այս չամփերուն մէջ ամենամեծ քաժին ունեցած է ի նորոյ նիւեօրքի մէջ վախ-ճանեալ ողբացնալ Շմաւոնիսան, Սմբէրիկեան Պոլսոյ դիսպանատան իբրաւագէտ խոր-չըրդական թարգմանը։

Չանկըրիէն հեռացող 56 հոգինոց առաջին կարաւանէն ամիս մը վերջ էր, որ կը գուզադիպէր առաջին մեր կարաւանին վերեւ յիշուած նահատակութեանը, երկրորդ կարաւան մը եւս կը բաժէին մեզմէ 26 հոգինոց:

Մինչդեռ առաջին հեռացող կարաւանին ժամանակ դեռ լսաւառես էինք եւ կը կարծէինք թէ կրնան թերեւս ողջ Տէր-Զօր հասնիլ, սակայն երկրորդ կարաւանին Չանկըրիէն մեկնած օրը՝ պարզապէս մեր ողբացեալ ընկերներուն կ'ուղեկցէինք իքը յուղարկաւորներ . . . :

Ստիպուած էինք զսպել մեր արցունքը, որ կ'այրէր մեր սրտերը ու աչքերը: Դիտնալով հանդերձ որ դէպի մաշ կ'առաջնորդէինք մեր ընկերները, կը զգուշանայինք արտայատելէ մեր զզացումները, չշփոթելու համար յաւէտ ողբացեալ մեր ընկերները:

Ասոնց կ'ընկերանայինք մինչեւ կէս ժամ քաղաքէն հեռու մեր նախապէս քանտարկուած զօրանոցը, առանց իրարու հետ քառ մը փոխանակելու, զի յուզուած էինք ամէնքս ալ եւ փոխանակ իրար խարելու . . . մեռելային լուսնուամբ կ'ուղեկցէինք դէպի զերեզման . . . : Եւ ի՞նչ երիտասարդներ . . . ամէնքն ալ 18—25 տարեկան զոլէժաւարտ կամ Պոլսոց համալսարանի զանազան ծիւղերէն աւարտած կամ աւարտելու մօտ մոտառական հայրենասէր կտրիճներ, մէկն միւսէն աւելի ազնիւ, անձնուէր, ազգասէր, յուսալից եւ հայութեան ապագայ փառքով խանդավառուած . . . : Այս մեր տառապանքի ծաղկահասակ կտրիճներն նամքու կը դնէինք միայն 700 դահնեկանով, որ մէկ օրուան ծախրերնին իսկ չէր . . . : Զի դեռ չէինք կը զարդարել նախապէս կատարած 60 ոսկիի ներքին փոխառութիւնը:

Ասոնք ալ ուղեկցութեամբ ոստիկաններու եւ ոստիկան զինւորներու կը հասնէին Էնկիրի եւ քանտ կ'առաջնորդուէին, ու մէկ քանի օր վերջ ասոնք ալ կը տարուէին ի սպանդ Էնկիրիի երկրորդ կամ երրորդ կարաւաններուն հետ:

Միայն մէկ անճ — Արամ Անտոնեան — կ'ազատուէր հրաշիւք ասոնցմէ, ճամբան կառքէն իյնալով ոտքը կոտրելուն պատճառով՝ ուղղակի հիւանդանոց փոխադրուելուն շնորհիւ:

Այս երկրորդ սպանդ առաջնորդուող խումբին հետ էնկիրի կ'երթային նաեւ 6 քախտաւոր ընկերներ, որոնք հարուստ վաճառականներ ըլլալով՝ մեծամեծ կաշառքներով յաջողած էին իրենց փրկութիւնը ծեռք բերել: Բայց ասոնք եւս հակառակ ներքին գործոց նախարարութեան Պոլիս դարձնելու քացայաց հրամանին, Աթըֆ ուղղակի երկաթուղիով ճամբայ հանել տուած էր դէպի Հալէպ: Բարեքախտաբար արտակարգ նիւթական եւ քարոյական գործոցնեամբ՝ ասոնք Պոլսէն կրկին հրաման բերել տալով յաջողած էին Տարսոնէն դառնալ Պոլիս, ճաշակելով աքտորի ճամբու ամէն դառնութիւնները:

Այս մեր 26 տարաբախտ ընկերներուն Օգոստոսի սկիզբն հեռանալէն վերջ, նոյն օրը իսկ Պոլսոյ մասցորդ աքտորականներս, հրավրուելով կառավարական շնչը, միմիասարքքը կ'ըսէր մեզ պաշտօնապէս. «Զեզ համար ներքին գործոց նախարարութենէն ներման հրաման եկած է, եւ դուք եւս Պոլսէն զատ մեր ուզած տեղը կրնաք երթալ, ուստի զնացէք եւ թագաւորին համար աղօթեցէք . . .»:

Դլիսիկոր եւ նկուն դուրս եկանք կառավարչին պաշտօնասուունէն, եւ շուարած էինք, զի չէինք գիտեր թէ կառավարական այս կարգադրութեամբ փրկուած էինք թէ կորսուած, մանաւանդ որ ամէն կողմ՝ արին կը վազէր, միթէ ննար էր ճամբորդել: Միայն միմիթարութիւննիս այս էր, որ մեր մեկնող ընկերներուն նման մահը ոչ թէ օրուան հարցն էր, այլ օրակարգի ինդիր մնալով հանդերձ, դեռ ժամնանակ կը տրուէր մեզ մեր փրկութեան վրայ մտածելու . . .:

Հակառակ անոր, որ մեր կամքին ճգուած էր Զանկըրի մտալու կամ՝ Պոլսէն զատ մեր յարմար դատած զաւառական քաղաք մը երթալու պարագան, սակայն յուզումով կը տեսնէինք, որ մեզ Պոլսէն ընկերացող Սելանիկցի ոստիկանապետն ու ոստիկաններն կը ստիպէին մեզ, որ մենք ամէնքս ալ պատրաստուինք անպատճառ 2 օրուան մէջ մեկնելու Զանկըրիէն:

Միա կողմէն մեզ խունապի մատնող մէկ պարագան ալ սա էր, որ մեր ընկերներէն 5 հոգի, եւ ասոնց մէջ ըլլալով ողբացեալ Դանիէլ Վարուժան եւ Տորթ. Չիլինկիրեսան (Սեւակ) կառավարական հրամանով քոնադասուած էին անմիջապէս մեկնելու էն-

կիւրիի ճամբով Այաշ: Այս դժբախտ հանգամանքն ալ մեզ կը տագնապեցնէր, որովհետեւ ալ հասկցած էինք թէ Այաշ դրկել ի՞նչ ըսել էր . . . :

Հակառակ մեզ հասնող՝ կոտորածներու արինոտ շշուկներուն, ոգելով օգտուիլ կառավարական մեզ շնորհուած թոյսուութենէն, ես ալ միասին ըլլալով 11 ընկերներ պատրաստուած էինք մեկնիլ Չանկըրիէն դէսի Զմիւնիա: Բայց մեզ միակ մոտասանջութին առթող պարագան Էնկիւրիէն մեր անցքն էր: Զի դժբախտաբար որիշ ճամբայ չկար, եւ երկաթուղին հասնելու համար անհրաժեշտ էր Էնկիւրի իջնալ: Իսկ մենք “ծովը ինկնողը օձին կը փաթթուի, արեւելիան առածին ըսածին համաձայն, կ’ոզէինք օգտուիլ ընդ հակողութեամբ Այաշ տարուող մեր 5 ընկերներուն ուղեկցող ոստիկան եւ ոստիկան զինւորներու պաշտպանութենէն . . .”

Սակայն մեր 5 ընկերներն թախանձագին կը ինդրէին, որ միջոց մը գտնուի զիրենք փրկելու համար Էնկիւրիի ճամբով Այաշ փոխադրելու պետական կարգադրութենէն:

Ուզելով առ այս փրկութեան վերջին փորձ մը եւս ընել, մանաւանդ որ ժամանակ ալ չկար կրասնցնելու, ուստի ողբացնալ Տիրան Քէլէկեանի հետ միասին անհամբ նոյն օրը այցելեցի Չանկըրիի միւթասարքի փոխանորդին: Սա Գասթէմնուիի կոսակալութեան կեղրոնի զաւարին ոստիկան զինւորներու հրամանաւտարն էր, որ առժամապէս եկած էր իբր փոխանորդ մինչեւ նոր կառավարչին ժամանումը: Իսկ նախորդ կառավարիչ Ասաֆ, ինչպէս կանխաւ յիշեցի, չուզելով ապագային ենթարկուիլ ծանր պատսախանատութեան, դարձած էր Պոլիս, շարունակելու համար իր փաստաբանական արհեստը: Զի չէր ուզեր Առանայի եղևոնի ատեն իր զիլսոն եկած աղէտները կրկնել տալ, ու ինչպէս ինք կ’ըսէք՝ “Օր մը Պոլիս նատող իսկական պատսախանատուները կը փախչին եւ մենք ուրի տակ կ’երթանք աս մոտածումով անապարած էր դառնալ Պոլիս:

Չանկըրիի փոխ-կառավարիչը՝ որ ցեղով Զէրքէզ էր եւ ողջամիտ ու ազնիւ մարդ մը, սիրով ընդունեց երկուս եւ տեղեկութիւններ ուզեց արտորելոց այժմու վիճակի մասին: Օգտուելով մեզ ցոյց տրուած բարեացակամութենէն խորհուրդ հարցուցի

իրեն՝ թէ արդեօք յարմար կը գտնէ՞ր ինք, որ օգտուելով մեզ շնորհուած կառավարական բացառիկ թոյլուութենէն՝ մեկնէի Արմաշ եւ հոն սպասէի մինչեւ պատերազմին վախճանը, եւ թէ կը հաճէ՞ր իմ սպահով ճամբորդութեան համար պետական սպահովից դիմութիւններ տալ եւ ուստիկան զինուորներ ինձի ընկերացը նեւ մինչեւ Էնկիրիք:

Բայ առ բայ ինձ կը պատասխանէր հետեւեալը. «Ես Զեզ խորհուրդ չեմ տար Մուրախաս Էֆէնտի որ Արմաշ երթաք, զի տեսնենք Արմաշու վանքին մէջ քար քարի վրայ մնաց...»: Ապա խորհուրդ հարցուցի թէ «Արդեօք յարմար կը դատէ՞ր իմ Գասթէմունի մեկնիլը», քանի որ այս անզամ՝ դէպի արեւմուտք Էնկիրի երթալու տեղ, դէպի արեւելք Գասթէմունի կ'ուզէի երթալ, որ դեռ արեան փոթորիկը հասած չէր: Պատասխանեց. —

«Դուք հոն ժամանակաւ առաջնորդութիւն ըրած էք. խոնեմութիւն չե՞ որ հոն երթաք. զի թէ Զեր եւ թէ հոն գտնուող հայոց խաղաղութիւնը կընար խանզարել... Զեզ խորհուրդ կու տամ՞ուր որ էք՝ հոն մնացէք... կը ցաւիմ որ ասկէ աւելի բացատրութիւն չեմ՝ կընար տալ... դուք խելացի մարդիկ էք, իմ քիչէս շատ հասկցէք...»: Խակ երք կը խնդրէինք որ զոնէ մեր 5 ընկերներուն անմիջական մեկնումը յետածգել տար, մինչեւ որ կարելի ըլլար Այս տեղափոխելու հրամանը փոխել տալ, պատասխանեց.

«Ես չեմ՝ կընար չզործադրել Պոլսէն եկած հրաման մը, սակայն վստահ եղէք եւ զտանորուս պատ Կ'ԵՐԵՎԱՆ, որ ամէն կարգադրութիւն ըրած եմ, որպէս զի ապահով Էնկիրի հասնին այս Զեր 5 ընկերները»:

Պաշտօնական բերնէ ելած այս ծանրակշիռ բառերուն իսկական արժէքը խորապէս ըմբռնած՝ կը մեկնէինք փոխ կառավարչին մօտէն, առաւել քան երբեք մեզ ամէնքս գտնելով անդնդախոր զահավէժին եզերը...», եւ ամէն վայրկեան մահուան ճիրաններուն մէջ քզկտուելու անմիջական հաւանականութեան մը առջիւ...»:

Սոյն զիշերն իսկ ընակած այգիս այցելութեան կու գար թուրք մը, որուն յաճախ բժիշկ, ծրի դեղ ու դարման ղրկել տուած էի, եւ իր այգիին մէջ եւս հին աղքիւր մը նորոգել տուած էի անձնա-

կան ծախքով, ու ասով իր երախտագիտութիւնն շահած էի, նեղ օրերու նեռասես ալնկալութեամբ . . . : Այզին մէկ անկիսնը տանձնանալէ վերջ, ինծի կ'ըսէր խոստվանաբար. “Լսեցի որ Ենկիւրիի ճամբով օր մը վերջ Զմիւնիա երթալու պատրաստութիւն կը տեսնէք. եկայ խորհուրդ տալու որ չերթաք Ենկիւրի . . . , ես Զեզմէ շատ բարիք տեսայ . . . եկայ աղաչելու որ գլուխնիդ չվտանզէք : Ասոր պատճառները իմանալու համար ըրած պնդումներուս վրայ կ'ըսէր. “Ենկիւրիի կուսակալութեան մէջ արին կը վազէ, ո՞ւր պիտի կրնաք երթալ . . . ասկէ աւելին չեմ կրնաք ըսել: Իմ՝ զաւակս ուստիկան զինուրներու տանապետ է. եթէ տղոս Ենկիւրի տեսածները ու ինծի պատճածները Զեզի ըսեմ, իր խելազարիք պարզաբն . . . , ես այսափ կ'ըսեմ, ի սէր Աստուծոյ . . . մի՛ երթաք :

Ակներեւ էք թէ Զանկըրիէն այս օրերուն նեռանալու ո՞ր եւ է փորձ յիմարութիւն էք մեր լաւածներուն համածայն . . . : Զի մահնուան անողոք ուրուսականը ափ առած էք նաև մեր դուռները, արինի եւ արցունքի օրեր էին, սարսափը տիրած էք ամէն կողմ՛, տեղէն շարժելու ժամանակ չէր: Ուստի աճապարեցի յաջորդ օրը երեքարթի մեր ընկերներու յանախած եւ ամայացած զետափի սրճարանը երթալ եւ համնզել մեր ընկերները, որ չմեկնին Զանկըրիէն: Սակայն մեր 11 ուղեկից ընկերներուն մէջ եղան յամառներ, որոնք ամէն զնով մեկնիլ կ'ուզէին . . . : Ասոնց կառապաններուն ալ լիտուատ դրամական պարզեւ տալով համնզեցի, որ յաջորդ առոտուն չփութան զալ որոշեալ տեղը, որով ինքնին անկարող կ'ըլլային մեր յամառ ընկերներն մեկնելու . . . :

Ո՞չ, յաւէտ անմոռանալի 1915 Օգոստոս 6ի հինգշաբթի ան սեւ օրուան լուսնշաղին էք, որ Զանկըրիի մասցորդ աքտորական 18 ընկերներ կը հաւաքուէինք զետափի սրճարանի կամուրջին մօտ սպասող երկու կառեկրուն առջեւ: Այս ան կամուրջն էք, ուրկէ Զանկըրիէն Ենկիւրի մեկնողներն անպատճառ պէտք է անցնէին, զի “շօսէն, ասկէ կ'երկարէր Դալայնըքի վրայով դէսի Ենկիւրի:

Զափազանց յուզուած էինք ամէնքս ալ, արին կը վազէր մեր սրտերէն, եւ հակառակ մեր շանքերուն անկարող էինք զսպելու

մեր արցունքներն։ Մահուան սարսուռ մը կը պարուրէք մեզ, կը տանջէք մեր միտքն, կը Ակէք մեր արդէն տառապահիւծ հոգիները. քանի կը տեսնէինք ողբն ու կոծն մեր յաւէտ ողբացեալ ընկերներուն Վարուժանի, Սեւակի, Օննիկ Մաղաղաճեանի եւ Հընկերներուն . . . :

Ո՛չ մէկ ատեն հանդիպած էի այսքան կենդանի ընազդի... կ'ըսէին մեզի՝ “Մնաք բարով . . . մենք մնոնելու կ'երթանք, հայրստրեներ աղօթեցէք մեզի համար . . . ,” Եւ երբ տարաքախոտ վարուժան եւ Սեւակ դառնալով կ'ըսէին մեզի թէ “Մեր որբերուն տէք եղէք եւ . . . , եւ երբ Վարուժան ի մասնաւրի կ'ըսէք թէ “Նոր զաւակ մը ունեցած եմ”, թող անունը Վարուժան դնեն . . . , ալ մեր ամէնքին յուզումը չափ ու սահման չունէք եւ մեր միտքերը չէին զործեր, որ միսիթարութեան երկու խօսք ըսէինք եղկելիներուն . . . :

Օ՛չ շեմ յիշեր իմ՝ կեանքին մէջ՝ հրամեշտի այսքան սրտաշարժ եւ աղէխորով բաժանում մը . . . : Մեր կսկիծը ու վիշտը անով աւելի անմիիթար էք, որ ամէնքնիս ալ զիտէինք թէ մեր սիրելի բնկերները դէպի վերահաս ման յուղարկ կը ճգէինք . . . եւ աւաղ անզօր էինք զանոնք փրկելու մահուան անողոք ճիրաններէն . . . :

Մեր միւս ընկերներու կառքերէն մէկը կու զար եւ երկուքը կը յամենային խորհրդաւոր կերպով . . . , որով եւ անպայման մեկնելու յամառող մեր ընկերները ակամայ կը մնային Զանկըրի՝ կառքերուն չզալուն պատճառով . . . :

Անգամ՝ մըն ալ կ'ողջագուրուէինք մեր ողբացեալ հինգ ընկերներուն հետ, ու երկու կառքերը ընդ հակողութեամբ սելանիկցի մէկ ոստիկանի եւ մէկ ոստիկան զինորի՝ հուսկ ուրեմն կը հեռանային մեր տեսողութենէն։ Լուսնշաղին դեռ փարատել չկրցած մթութեան մէջէն՝ մինչ մեր ակնարկներն դեռ չէին բաժնուեր իրարմէ, զի մեր ամէնքին հոգիներն կը վկայէին, թէ վերջին անզամ էր որ կը խաչաձեւէին մեր ակնարկներն . . . :

Ընկենուած եւ մոքով եւ հոգիով եւ մարմնով, արցունքը մեր աշքերուն մէջ եւ արինը մեր սրտերուն մէջ սառած՝ կը դառնայինք մեր տուները, անձնատուր չարագուշակ երկունքի մը, եւ ժամէ ժամ՝ ընազդօրէն սպասելով զոժկան լուրերու . . . :

Անկարող տոկալու այլեւս շարունակական այս տնաւեր սուգերուն, հազի այզի հասած, ուժասպառ եւ հիւանդ կ'իյնայի անկողին, աչք յառած այզի միծ դրան . . . :

Յաջորդ օրը 1915 Օգոստոս 13ի կէս օրին այցելութեան կու զային ինծ, վերապրող Յովհանն¹ վարդապետ եւ ողբացեալ Տիրան Քէլէկեան. եւ մահճիս հանդիպակաց բազմոցի վրայ նատելով ոչինչ կ'ուգէին խօսիլ: Սակայն իրենց տժզոյն եւ թափծուո կերպարանքն արդէն կը մատնէր իրենց ներքին մահարոյր փոթորիկը, եւ վերջապէս անհամբեր շարժառիթը ժամ' առաջ իմանալու ընական հետաքրքրութեամբ, հազի լուսթիւնը խզած եւ հարց ուղղած, ահա ոումբի մը նման կը պայթէր իրենց ըերնէն ակամայ թուած սա բառերը, «Աստուած Զեզի օրեր տայ . . . »:

Մ' մեր սուզը անքառ էր եւ անբացատրելի, չէինք զիտեր ո՞ր մէկ սուզին վրայ ողբանք. Նահատակուողներո՞ն, որ արդէն մահուան տուին իրենց անխուսափելի բաժինը, թէ՛ մեր վրայ ողբանք, որ մահուան կարգին կը սպասէինք, առանց զտնելու փրկութեան ճամբայ մը:

Ահա մանրամասնութիւնը ահաւոր այս եղեռնին:

Զանկըրիի Իթթիհատի քլիափի անդամներն ալ վաղոց կ'ուզէին մասնակից ըլլալ ճիհատին եւ արժանանալ իսլամաց մարգարէին վարձատրութեան: Ուստի օգտուելով Տոքթ. Զիլինկիրեանի եւ Վարուժանի ու Երեք ընկերներուն Էնկիրի փոխադրուելն, կանխաւ վեց ժամ' հեռու Թիւնա կոչուած տեղը Հալօ անունով քիւրտ ոնքագործ մը, մէկ քանի ընկերներով կը դրկեն որ սպասեն մեր ողբացեալ ընկերներուն անցքին:

Հինգարթի Օգոստոս 12, երբ Զանկըրիէն կը մեկնէին մեր ընկերները, տեղոյն Իթթիհատի քոմիդէի պատասխանատու քարտուղար Եօնոս կը հեռածայնէ մեր ընկերներուն մեկնումը Զանկըրի-Դալայճը ճամբուն վրայ զտնուող ոստիկանական պահականոցները: Դարձեալ յաջորդ օրը որբաթ, կը հեռածայնէ Թիւնայի ոստիկանական պահականոցը հարցնելով թէ «արդէն եկողները սպաննուած են . . . »: Բայց որբաթ ըլլալուն՝ ոստիկան զինուրիները պահականոցէն քիչ հեռու ժաոի մը ն երբեւ կերու-

¹ Այժմ՝ կարգաթող:

խումի մէջ կ'ըլլան եւ պահականոցը կը գտնուի միայն հայ քանուոր մը, որ պահականոցի պատերը կրածեփելով զքաղած է եղեր նոյն պահուն. եւ հեռածայնին հաղորդած այս ոճրապարտ քառերը կ'իմանայ . . . :

Եթե մեր 5 ընկերներն երկու կառքով կը հասնին Թիւնայի զառիվերը, ուր կը սկսի Գալայցը սարաւանդը, դեռ չքարձրացած զառիվերը, դարան սպասող 4 քիւրտերը կու գան դիմաւորել մեր 5 ընկերները:

Չորս քիւրտերը երբ յառաջանալով կու գան կեցնել առաջին կառքին ծիերը, ոստիկան զինուորը կը հրամայէ որ ոճրազործները ազատ ծզեն ծիերը՝ սպառնալով կրակել: Սակայն կառքերուն ընկերացող Մելանիկցի երիտասարդ ոստիկանը կը հրամայէ ոստիկան զինուորին որ ընդդիմութիւն չընէ . . . :

Զի կանխաւ՝ ո՞րշափ որ առ այս զաղտնօրէն հրահանգուած էր ոստիկանն, սակայն ոստիկան զինուորին չէին ուզած զործուելիք ոճիրին իրազեկ ընել, վախնալով որ անզիտակից անզաղտնապահութեամբ մը, կընայ տղէտ ոստիկան զինուորը վիժեցնել արեան աս խրախննքը . . . :

Ոստիկանին եւ ոստիկան զինուորին կրաւորական համակերպութեանը վրայ, քիւրտ Հալօ կը հրամայէ երկու կառքերուն մէջ գտնուողներուն որ անձնատուր ըլլալով կառքերէն վար իջնան:

Հազիւ կառքերէն վար իջած, Տոքթ. Զիլինկիրեան կը ինողքէ թախանձագին այս 4 քիւրտերէն, որ խնային իրենց կեանքին, եւ ինք կը խոստանայ իր ընկերներուն հետ տալ իրենց ամքողջ հարստութիւնը եւ գոյքերը:

Բայց ոճրազործներն իբր պատասխան, մեր 5 ողբացեալ ընկերները, հակառակ ասոնց աղիողորմ՝ պաղատանքներուն, կ'իշեցնեն մերձակայ ծորը՝ առուակի եզերքին, եւ զոհերուն զգեստները անվեաս պահելու համար նախ կը մերկացնեն: Ապա դաշոյնները քաշած կը յարձակին իրենց անզէն եւ անպաշտպան զոհերուն վրայ, եւ անխնայ կը սկսին ծակծկել եւ բզկտել դաշոյններով տարաքախտ մեր ընկերներուն մարմինները, եւ դանակով անդամանատել ասոնց ոտքերն ու քաղուկներն եւ այլ զգայարանքները . . . : Ասոնցմէ միայն Վարուժան անձնապաշտպանութեան

կը դիմէ, եւ իբր պատիժ ոճրագործներն դանակով դուրս թափելէ վերջ փորոտիքը, կը փորեն նաև հայրենասէր բանաստեղծին աշքերը . . . :

Ապա զողօնը բաժնելով իրենց մէջ եւ Տոքթ. Զիլինկիրեանի ու Օննիկ Մ'ալազանեանի զգեստներուն երիգներուն մէջ կարուած աւելի քան 450 օսմ. նշուն ուկին եւս առնելէ վերջ, բաժին կը հանեն նաև ոստիկանին ու ոստիկան զինորին: Կառքերու մէջ զանուած քեռները եւս իրենց մէջ բաժնելէ վերջ, երկու թուրք կառապաններուն կը հրամայեն, որ առանց ճամբանին շարունակելու անմիջապէս դառնան Զանկըրի:

Թուրք կառապանները կը դառնան գլխիկոր Զանկըրի, եւ մէկը որ հազիւ քանամեայ թուրք երիտասարդ մըն էր եւ բաղնեանի մը զաւակ, պատմեց ինծի այս բոլորը մանրամանութեամբ ու արցունքով, աւելցնելով “Ասանկ արհեատը զետնին տակն անցնի, ինծի պէտք չէ ասանկ շահը . . . ես կառքս եւ ծիերս այսօր վաղը պիտի ծախսմ” ու հեռանամ’ այս քաղաքէն”:

Աս թուրք կառապան երիտասարդին վրայ շափազանց խոր ազդած էին ոճրին գործուած միջոցին տեղի ունեցած անլոր չարչարալից անզթութիւնները . . . պատմած ատենը նա կու լար: Միանզամայն պնդելով՝ որ եթէ Սելանիկցի ոստիկանը զինորին արգելք եղած չըլլար, կարելի էր դիւրաւ դիմադրել եւ առջելը առնել ասքան անզութ ոճրի մը, եւ փրկել թշուառ 5 զոհերը . . . :

Ուրբաթ կէս օրին հազիւ երկու կառքերը պարապ վերազարձած՝ ոճրին տարածայնութիւնը արդէն սարսափեցուցած էր մեացորդ աքսորականներուս հետ, նաև Զանկըրիի յիտուն տնտոր հայութիւնը:

Մ'եր ողբացեալ հինգ ընկերները ողջամբ Էնկիւրի հասցնելու համար իր զաւակներուն վրայ երդում ընող փոխ կառավարիչ եւ Գասթէմունիի կրոսակալութեան ոստիկան զինորներու հրամանատարը, ծի նստելով կ'աճապարէր Թիւնա՝ մէկ քանի հարցաքննիչ դատաւորներով եւ ոստիկաններով ոճրին վայրը:

Հոն կը գտնեն հինգ թշուառ զոհերը անճանաչելի վիճակի մէջ՝ ջուրի մէջ նետուած . . . : Ասոնց մարմինները թաղել տապէ եւ ոճրագործները ծեռք անցնելէ վերջ, ոստիկանին ու ոստիկան

զինորին հետ Ենկիւրի բանաօք կը նետուէին պատերազմական ատեանի առջեւ դատուելու համար։ Դատարանին մէջ 4 քիւրտերը բացայաց կերպով յայտարարեցին թէ իրենք գործած են Զանկրիի Խթթիատի քոմիտէի հրամանով և յանձնարարութեամք . . . հետեւապէս իրենց հետ անոնք ալ հարկ էր դատարան բաշել . . .

Աս ոճրագործներուն պետք քիւրտ Հալօ, որուն հիւանդ աղջիկը սույգ մահուանէ փրկած էր 8ոքթ. Չիւինկիրեան, այս դէսքէն ամիս մը առաջ օր մը. կ'ըսէ ողբացեալ Սեւակին, «Ես քեզ կը մեղքնամ՝, ճեր գլխուն փորձանք պիտի զայ եւ ոչ ոք ճեզմէ շպիտի կրնայ ազատիլ. եկոր խալամ եղիք, աղջիկս ալ քեզ տամ եւ երիտասարդ կեանքդ փրկէ . . . : Ազա թէ ոչ եթէ այս առաջարկս մերժես, արդէն քեզ մեղցնել կ'ուզեն, ան ատեն ես անձամք պիտի կտոր կտոր ընեմ քեզ . . . »:

Ան բացայտ ապացոյց մը եւս ոճիրին կանխաւ պատրաստուած ըլլալուն։

Տարաբախտ Սեւակ պատմած էր ի կենդանութեան խոսով վանաբար մէկ քանի մտերիմ անձերու, եւ առ ի զգուշութիւն այզիէն եւս քաղաք փոխադրած էր իր ընակութիւնը այս սպառնաւիրէն վերջ։

Այսպէս անճիռտող ազգը՝ կը կորսնցնէր տանդ տաղանդաւոր երկու զրագէտներ ու բանաստեղծներ, եւ վաղուան հայ վերածունդին կարող երկու տապեալներ, ինչպէս եւ անշափահաս զաւակներու տէր հինգ որդեսէր հայրեր . . . :

Բայց դժբախտաբար ժամանակ չունէինք երկար սպալու . . . զի օր նոր, նախմիք նոր, օր նոր, արեան հեղեղներ նոր . . . : Մինչ մահուան որուականը տակաւ կը մօտենար մեզի, եւ արդէն Հայաստանի եւ Փոքր Ասիոյ բոլոր քաղաքները ու գիւղերը շրջելէ վերջ, հուսկ ուրեմն հասած էր եւ մեզի եւ կը սպասէր վեց ժամ՝ հեռուն թիւնայի առջեւ . . . :



Za déportation et l'assassinat de
Zohrab et Tarkes

15.

ԶՈՅՐԱՊԻ ԵՒ ՎԱՐԴԳԵՍԻ

ԱՔՍՈՐՆ ԵՒ ՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ՝

Այն սեւ օրերուն, երբ 1915 Օգոստոսին Հայաստանի եւ Փոքր Ասիր ըոլոր հայութիւնը՝ “տեղահան”, կամ՝ “աքտորի”, անուան տակ՝ ի սպանդ կ’առաջնորդուէին, անխնայ կոտորելով եւ մանուկն եւ ծերը, եւ կոյսն եւ հարսներն ու մամիկները. երբ արդէն Այաշի ու Զանկըրիի աքտորելոց եւս հաշիւն մաքրուած էր, եւ միայն հազիւ մօտ 18—20 մացորդ անձեր կը սպասէինք Զանկըրիի մէջ մեր սեւ քահստին: Պոլսոյ մէջ այս միջոցին ծերբակալուած էին նաև Օսմ. խորհրդարանի անդամ՝ Զօնրապն եւ Վարդգէսն, եւ առանց բանտոր երկար ծգելու, անմիջապէս նամբայ հանած էին երկաթուղիով դէպի Ցիգրանակերտ, նոն տեղյոյն պատերազմական ատեանին առջեւ իրը թէ դատուելու համար: Խակ մենք արդէն քանից դժբախտութիւնն ունեցանք յիշելու՝ թէ ի՞նչ մասնաւոր նշանակութիւն ունէր Ցիգրանակերտի պատերազմական ատեանին՝ աքտորական հայ դրկելը . . . :

Այս օրերուն նաև կը զուգաղիպէր Այաշէն Ակնունիի եւ հինգ ընկերներուն նոյն “նպաստակով” . . . աքտոր դրկուիլն դէպի Ցիգրանակերտ:

Օսմ. պառլամենտի մէջ յանուն ազգային շահուց միշտ պայ-

1 Տարաբախտ Զօնրապի եւ Վարդգէսի սպանութեան վերջին մանրամասնութիւնները (էջ 155—156) քաղած ըլլալով թէ ականատեսներու թուրք թերթերու մէջ ըրած հրատակութիւններէն՝ վերապահութեամբ հոս կ’արծանագրենք:

Ոհջալսկի Կերպով՝ մեզ ծանօթ չեղած մարտիրոսագրութեան այս պատմական յուզիշ դրուազը ուղեցինք յիշնէ, այս երկու նշանաւոր անձերու նահատակութիւնն չուզելով մոռացութեան տալ, ի յարգանս իրենց յաւերժական յիշատակին:

քարող երկու քաջամարտիկ այս երեսփոխաններն, Գոնիայի մէջ առիթ կ'ունենան տեսակցելու մէկ քանի ազգայիններու հետ եւ կը մերժեն նիւթական ո՛ր եւ է օգնութիւն:

Խակ Գոնիայի մօտակայ Էրէլլիի երկաթուղիի կայարանին առջեւ, երկաթուղիի հայ դաշնակցական պաշտօնեայ մը, յանդը զնութիւնը կ'ունենայ տեսակցելու զարտնապէս Զօնրապի եւ Վարդգէսի հետ եւ առաջարկելու փախցնել զիրենք: Սակայն ասոնք կը պատասխանեն, թէ իրենք իբր օսմ. պառլամենտի անդամ իրենց կեանքի մասին երկիր շունին, եւ չեն տարակուսիր, որ անպարտ պիտի արձակուին Ցիգրանակերտի պատերազմական ատեանէն . . . : Միշտ նոյն լաւատեսութիւնը:

Երբ Զօնրապ եւ Վարդգէս կը ժամանեն Ատանա, հու մէկ քանի ազգեցիկ հայեր մասնաւոր թոյլտուութեամք կը տեսակցին այս երկու հայ երեսփոխաններուն հետ, առաջարկելով ո՛ր եւ իցէ օժանդակութիւն: Բայց ասոնք կը պատասխանեն թէ ուրիշ ո՛ր եւ է քանի պէտք շունին, միայն կը խնդրեն որ իրենց Ատանայէն ողջ անցնիլը լուր տան Պոլիս իրենց ընտանիքներուն:

Դարձեալ խիստ հսկողութեամք Պոլսէն ընկերացող ոստիկանապետի մը եւ ոստիկանի մը, վերջապէս ողջամք կը հասնին Հալէպ:

Այդ օրերուն Հալէպի կուսակալ էր հայոց միշտ քարեկամ ճանշուած նախ Կարնոյ կուսակալ, ապա ներքին գործոց նախարար ծէլալ: Աս սոտոզի կարելին կ'ընէ, իբր երկութին ալ անձնական քարեկամ, փրկելու թշուառները ամենաստոյգ մանէ մը: Նա փոխանակ քանտ առաջնորդել տալու, պանդոկ մը իշեւանել կու տայ, եւ թոյլտուութիւն կ'ընէ ցանկացողներուն տեսակցիլ մեծանուն արտորականներուն հետ:

Միւս կողմէն ինք անձամք կը դիմէ Զօնրապի եւ Վարդգէսի “անձնական քարեկամ”, եւ ներքին գործոց նախարար Թալաթին, խնդրելով որ իրեն թոյլտուութիւն ըլլայ Հալէպի մէջ պահելու երկու արտորականները:

Հալէպի մէջ գտնուող ազգեցիկ թուրք մէկ քանի քարեկամներ եւս, նոյնպէս կը դիմեն Սուրբոյ թուրք քանակի ընդհանուր հրամանատար եւ ծովային նախարար ծէմալի եւ կը խնդրեն երկու արտորականներուն Հալէպի մէջ պատ արձակումը:

Որովհետեւ ամէն ոք կը կուանէք երկու տարաբախտ արտորականներուն համար եղերական վախճան մը, քանի որ Տիգրանակերտի կուսակալ Տոքթ. Ուշիսի կազմակերպած նրուախմբերը, արդէն ողջ հայ չէին թողուր Ուրֆա-Տիգրանակերտի ճամբաներուն վրայ, եւ անմեղներու արիւնը յորդանոս կը վազէք ամէն կողմ։ Ամէն ոք զիտէք՝ թէ Ուրֆային Տիգրանակերտ ողջ հասնիլ անկարելի էք. ուստի բարեկամներ կը ջանային կարելին ընել առջեւը առնելու համար անխոսափելի աղէտին։

Ողբացեալ Զօնրասպ եւ Վարդգէս իրենք ալ անձնապէս կը դիմեն իրենց թուրք հին բարեկամներուն, եւ թախանձազին կ'աղաչեն որ զիրենք փրկեն . . . , զի իրենք ալ տիրող տարածայնութիւններէն կ'ազդուին եւ այլեւս կը դատնան յունետես, ո միջոցներ կը սկսին վնասուել, յոսալով փրկուիլ վերանսս մանէն։

Իբր պատախան եղած բարեացակամ այս բոլոր դիմումներուն՝ Պոլսէն հրաման կու զայ, որ Հալէպի կուսակալ Շէլալ իսկոյն պաշտօնը յանձնելով «Հարխմին», դառնայ Պոլիս։ Նկատելով որ կուսակալ Շէլալ կը պաշտպանէք Զօնրասպն ո Վարդգէսն, իբր միակ միջոց Թալաթ աս կորուկ կարգադրութիւնը խորհած էք . . . :

Շէլալի Հալէպէն մեկնումի յաջորդ օրն իսկ, Զօնրասպ եւ Վարդգէս երկօնի կառուղ մը եւ ընդ հակողութեամբ ճամբայ կը հանուին դէպի Ուրֆա, եւ հազիւ բաղաք ժամանած ուղղակի կ'առաջնորդուին բանտ։

Ծիշդ այս միջոցին բանտարկուած էին նաև տարաբախտ օծակիցս Ուրֆայի Առաջնորդ Արտավազդ ծ. վարդապետ երկու Եղեսացի հայ երեւելիներու նետ, իբր սկզբնաւորութիւն Ուրֆայի հայոց տեղահանութեան։

Այս օրերուն Տիգրանակերտի արիւնկզակ կուսակալ Տոքթ. Ուշիսին վերջ ամենաազդեցիկ անձերն էին այս կողմերուն մէջ՝ Պոլսոյ մէջ Զէքին սպաննող Զէքիզ Ամէտ եւ պատերազմական նախարար Էնվէրի հօրեղբայր Խալիլ։ Ասոնք նեծեալ հարիւրաւոր խումբերով հրոսակներու (չէթա) զլուկին անցած եւ բոլոր ճամբաները բոնած, հիսիսէն դէպի հարատի անսպատները, ոչիսարի հօտերու նման քշուող հայ կարստաններու մնացորդները կը կո-

տորելին անխնայ, ահաւոր սպանդամոցի մը վերածելով Մալաթիա-
Ուրֆա-Տիգրանակերտի շրջանները ու ճամբանները:

Զօնրապ եւ Վարդգէս Եղեսիոյ մէջ կը հիւրասիրուին Ուրֆայի
օսմ. երեսփոխան, հնտեւապէս եւ Զօնրապի ու Վարդգէսի պաշ-
տօնակից Մահմուտ Նէտիմէ: Բայց այս հիւրասիրութեան անունին
ներքեւ թակարդ մը լարուած էր: Որովհետեւ հազիւ երեկոյեան ըն-
թրիքը կամայ ակամայ ըրած, չորս ոստիկաններ գալով կը պա-
հանչեն թուրք տանուտէրէն երկու ողբացեալ աքտորականները,
ըսելով թէ “կառը կը սպասէ Խարբերդ պիտի երթան”:

Տարարախտ Զօնրապ, զգալով թէ դէպի մա՞ կ'առաջնոր-
դուին, եւ թէ այլեւս իրենց ժամերը համրուած են, տանտիրոջ՝
Մահմուտ Նէտիմի վիզը իյնալով, կ'աղաչէ ըսելով “Մեզ սպան-
նելու կը տանին, կ'աղաչեմ” միջամտեցէր: Բայց Վարդգէս՝
յեղափոխականի վայել սառնասրութեամբ անտարբեր կը մնայ
դէպի անխուսափելին, զի ինք իր յեղափոխական կիանքին մէջ
ի պատանեկութենէ, վաղոց ընտելացած էր մահուան հետ եւ ինչ
որ կ'ապրէր աւելին էր . . . :

Մահմուտ Նէտիմ՝ կը խոստանայ միջամտել, սակայն ոչ ոք
կրնայ թափանցել այս եղերական ու եղեննական իրադարձութեանց
գաղտնիքին . . . :

Հուսկ ուրեմն հեծեալ ոստիկան զինուրներու հսկողութեամբ
Զօնրապ եւ Վարդգէս մէկ կառքի մէջ, եւ Եղեսիոյ առաջնորդ Ար-
տաւազդ ծ. Վարդապետ Դալէնտէրեան ու տեղւոյն երեւելիներէն
երկու հայեր, երկրորդ կառքի մը մէջ նստեցնելէ վերջ, ճամբայ
կը հանուին դէպի Տիգրանակերտ . . . :

Եղեսիայէն մէկ ժամ հեռու Գարաքէօփրի ըստած վայրը
հազիւ հասած՝ ըստ նախօրօք եղած կարգադրութեան, կը պաշա-
րուին մեր կալանաւորները: Զէրքէզ Մէհմէտ եւ Խալիլ իրենց
զինավատ հեծեալ չէթէներով կը կանգնեցնեն փոքրիկ այս կարա-
ւանը եւ կը հրամայեն ոստիկան զինուրներուն, որ զո՞ները ծգելով
վերադառնան, քանի որ ասոնց պաշտօնը այլեւս լրացած էր:

Ահաւոր վայրկեանը կը մօտենայ . . . : Արինարքու հրոսա-
պետները կառքէն վար կ'առնեն եղերարախտ աքտորականները, եւ
իրենց հետ բերած մէկ մեղրոց երկաթէ զամերով գետին կը բեւե-

ոեն եղկելիները: Կը փետուեն Արտաւազդ վարդապետի մօրուքն եւ կը կտրեն բոլորին ալ զլուխներն, զանազան տանջանքներ տալէ վերջ: Մի առ մի կը կտրեն նաև թշուառներուն բոլոր անդամներն, նախապէս մերկացնելէ վերջ:

Եղեռնի այս լուրը Ուրֆայի կառավարիւը կը հեռագրէ Պոլիս, ուր օրէ օր Զօնրապի եւ Վարդգէսի սպանման աւետաւոր լուրին կը սպասէին Թալաթ եւ Իթթիհատի քոմիդէի կեղրոնի անդամները: Զօնրապի եւ Վարդգէսի սպանման լուրը առնելով, ներքին գործոց նախարար եւ ողբացեալներուն իբր թէ բարեկամ՝ Թալաթ լուր կը որկէ առաջնոյն տիկնոջ, թէ Զօնրապ սրտի հիւանդութիւն ունենալուն Տիգրանակերտի ճամբուն վրայ կաթուածանար եղած է կառքին մէջ . . . : Իսկ Վարդգէսի կնոջ բացառաքար կը թոյլատրէ մեկնիլ Պուլկարիա, մինչ ցայն վայր արգելք եղած էր, եւ Վարդգէսի առ այս ըրած բոլոր դիմումներուն միշտ պատասխանած էր՝ “Վարդգէս քեզի Պուլկարիա երթալու հրաման չեմ” տար. զիտեմ օծիքդ ազատել կ'ուզես. բայց ճար չկայ, մենք ինչ որ ըլլանք, դուն ալ մեզի հետ պիտի ըլլաս . . . ”:

Խորհաւոր այս խօսքերուն նշանակութիւնը ողբացեալները վերջը միայն հասկցան, երբ արդէն ուշ էր . . . :

Ծիշդ նոյն տեղույն մէջ, այս սարսափելի սպանութիւնէն 8 օր առաջ, կը նահատակուին ուրֆացի եւ տիգրանակերտցի գործաւոր գումարտակներու (ամէլէ թապուրի) 4000 հայ զինորներ, ամենախժդութ ու շարշարալից մահուամբ:

Այսպիսի եղերական ու ահաւոր մահ մը կ'ունենան Զօնրապ եւ Վարդգէս, որոնք հայ ժողովրդի շահերու պերճախօս փաստաբաններն էին օսմ. Սահմանադրութեան 1908ի վաղորդայնին ընտրուած օսմ. երեսփոխանական ժողովին մէջ: Իսկ մասնաւորաբար կարնեցի Վարդգէս, իր քսանամեայ տարիքէն սկսեալ անվիատ եւ քաջարի վէթէրանն էր եղած հայ ժողովրդի փրկութեան դատին. եւ բազմից տարիներով բանտարկուած, հապածուած, խոշտանգուած եւ օսմ. Սահմանադրութեան միայն բանտէն արձակուած էր՝ օգտուելով քաղաքական բանտարկեալներուն ընդհանուր ներումէն:

Այս բազմաչարշար նահատակներէն յիշատակութեան ար-

ժանի է նաև մասնաւրաբար Եղեսիոյ առաջնորդ ողբացեալ Արտաւազդ վարդապետ: Ըլլալով ինձ օճակից շատ մօտէն յարաքերութիւն ունեցած էի իր հետ, որ նկարագրով յոյժ ազնիւ եւ անկեղծ հայրենասէր եկեղեցական մըն էր եւ համբաւառը երաժըտագէտ, ինչպէս նաև հմուտ հայ եկեղեցական եւ եկուպական երաժշտութեան հաւասարապէս:

Ասոնք ալ ինկան պատույ դաշտին վրայ, ու զոհաքերուեցան հայրենիքի փրկութեան ազատութեան սեմին վրայ . . . :

Բարեւ, իրենց կեանքին մէջ փափաքելով փափաքած էին տեսնել արիւնազանգ հայրենիքի ազատութիւնը, եւ շտեսած սակայն փակեցին իրենց աչքերը առ յաւէտ, իրենց անմեղ արիւնով ոչ նուազ սատարելով հայ ժողովրդի փրկութեան:

Իսկ այս ահաւառը եղենոնին զլիաւոր դերակաստար եւ Էնվէրի ազգական Խալիլ, իբր վարձատրութիւն, Պոլսոյ կեղրոնական կառավարութիւնը՝ փաշայութեան աստիճանով, անուանեց Պաղտատի թրքական քանակի վերին նրամանաստար, աւելի ընդարձակ սապարէզ տալու համար նորանոր եղենոնազործութեանց:

Այս նոյն Խալիլն է, որ ապա կովկասեան ճակատ անցնելով, գնաց միացաւ նորակազմ՝ Ատրպէյճանի թամար հանրապետութեան զինորական շարժումներուն, նպատակ ունենալով կովկասահայութիւնն ալ, արեւմուհայերուս նման քնաջինջ ընել: Հակառակ պարագային՝ արհամարհնելի եւ տկար պետութիւն մը դարձնել Հայաստանը, առաջին առթիւ ի մի հարուած զարնելու ու անդամահատելու իբր պատրաստ որս:

Դարձեալ այս Խալիլն էր, որ 1919ին հայկական Դարաբաղն ու Զանգեզուրը ազգային մեծանուն քաջարի ներու զօրավար Անդրանիկի նեռանալէն վերջ, ահաւառ կոտորածի ենթարկեց եւ անխնայ ջարդեց Շուշիի հայութիւնը, առանց ինայելու սեռի եւ հասակի, արիւնոտ նոր էջեր աւելցնելով հայ ազատագրութեան եւ նահատակութեան արիւնաշաղախ սեւ էջերուն վրայ:

